

20. 323

329. 14
G - 11

13038

Հայարակութիւն «Հայրենիք»-ի

ՄԻՍԻԹԵԱՆ

ԿԱՄ

ՀԱՄԵՐԱՁԽՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

Թ - 88
Բ. Յ -

Գրիգ' Ա. Յ. Ա. Պ.

ԳՈՒՐԾՆ
ՅՈՒՐՈՎ «ՀԱՅՐԵՆԻՔ»-Ի

1909

15 JAN 2010

EROS 14/18

Թիւ 8, Հրատարակութիւն «Հայրենիք» փ FEB 2007

ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱՄ

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

ՀԱՅ ՑԵՂ. ԿՈԽՍԱԿՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ

— o —

(ՊԱՏՄԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏԵՍԱԿԹԻՒՆ)

Գրեց՝ Ն. Տ. Ս. Թ.



Պ Օ Ս Բ Ը Ն
ՅՊԱՐԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ»-Ի

1909

13038

09.07.2013

20.323

ԱՐԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Պատմութիւն մոռնի այսօր, այս', Հայ Յեղ.
Կուսակցութիւններու միութեան կամ համերաշ-
խութեան խնդիրը։ Նոր խնդիր մը չէ ան և ո՛չ
ալ առաջին անգամն է, որ «այժմէութիւն կ'ըս-
տանայ»՝ յուզելով մամուլն ու ժողովուրդին միտ-
քը։ Միութեան պատմութիւնը նոյնչափ հին է,
որչափ հայ յեղափոխութեան պատմութիւնը։

Մեր յաջորդական յօդւածներուն թողլով
պատմական ամփոփ տեսութիւնը այս կենսական
հարցին, ըսենք ամէնէն առաջ թէ՝ ի՞նչ շարժա-
ռիթէ մղւած, մենք անգամ մըն ալ կ'անդրա-
դառնանք այս խնդրին և թէ ի՞նչ պիտի ըլլայ
մեր ուղղութիւնը։

Օսմաննեան սահմանագրութեան վերահաստա-
տումով՝ Երկրի հայութիւնը կ'ունենար տարիներէ
ի վեր զլացւած պատեհութիւնը, -- մօտէն յա-
րաբերութեան մէջ մտնել, չփւիլ իր ազատա-
գրութեան գատին անունով կազմւած ու գործող
կազմակերպութիւններուն հետ, ուսումնասիրել
անոնց անցեալ ու ներկայ կեանքը։

Եւ եթէ ոմանք փափաքեցան կարդալ հայ
յեղափոխութեան կեանքը, մտիկ ընել մանաւանդ
անոր արիւնոտ ու փոթորկալից դրւագները՝
պարզապէս գոհացում տւած ըլլալու համար ի-
րենց հետաքրքրութեան, չատեր, բոլորովին տար-
բեր նկատումով սկսած անյագօրէն ճաշակել մին-



9477-2000

չեւ այդ թւականը «արգիլւած պտուղը» : Հայ գիտակից երիտասարդութեան ամբողջ ընտրեալ դասը անզանցառելի պարտականութիւն համարեց կարդալ, սերտել, այլևս պատմութեան սեփականութիւն դարձած յեղափոխական մրրկալից կեանքը, ու մանաւանդ հետելի հրապարակի վը-րայ գտնւող կուսակցութիւններու քայլերուն՝ որոշել կարենալու համար իր դիրքը, ներկայ հայ կեանքին մէջ, ուր պիտի կերտեի մեր ապագան :

Այս պէտք էր ըլլար արդէն կեանքի նպատակը ըմբռնած և հալունիքի վերածնութեան վսեմ աշխատանքին նուիրւիլ ուզող ամէն հայի դիրքը և մենք միխթարական կը գտնենք այս իրողութիւնը և սրտապնդող :

Պէտք է ցաւով նկատել, սակայն, որ մեր յեղափոխական գրականութիւնը տակաւին չէ տւած եթէ ոչ պատմա-քննական ամբողջական երկ մը՝ վերջին քառորդ դարու մեր յեղափոխական կեանքի մասին, — որչափ կրնար ակնկալւիլ ժամանակակից գրողէ մը, — գոնէ պարզ հատոր մըն ալ արտադրած չէ, որուն մէջ ժամանակագրական կարգով զետեղւած ըլլային դէպքերն ու իրողութիւնները : Այսպիսի հատոր մը մեծ ժառայութիւն պիտի մատուցանէր բոլոր անոնց, որոնք հայ յեղափոխութեան կեանքը ուսումնակրելու համար, ահագին և յաճախ անյաղթելի դժւարութիւններու պիտի բաղսէին՝ ժամանակակից մամուլէն իրենց պէտք եղած ատաղձը հանելու փորձին մէջ :

Խուզարկու մտքերու այս ճշմարտախնդիր բաղձանքին գոնէ աստիճան մը գոհացում տւած ըլլալու համար է ահա, որ կը ճեռնարկենք այս աշխատանքին :

«Աստիճան մը» միայն, որովհետեւ խնդրի կարեւութեան ու մեծութեան լիովին համապատասխան պիտի չըլլայ մեր այս ձեռնարկը : Միութեան ամբողջական պատմութիւնը գրել՝ պիտի նշանակէր գրել ամբողջ հայ յեղափոխութեան պատմութիւնը, գործ մը, որ կը պահանջէ աւելի մեծ աշխատանք ու լայն միջոցներ :

Լիակատար ուսումնակրութեան մը բարդ գործը թողով աւելի նպաստաւոր պայմաններու մէջ գտնւող և կողմնակցական ամէն մեղադրանքէ գերծ ապագայ պատմագրին, մենք հոս պիտի արձանագրենք գլխաւոր կէտերը միայն՝ ամբողջ քսան տարւայ ընթացքին յեղափոխական ուժերու միացումին համար թափւած ջանքերուն :

Ու այսչափը, կը յուսանք, բաւական պիտի ըլլայ արդէն մտքերու վրայ ծանրացած մշուշը փարատելու : Իրողութիւններուն դէմ յանդիման գտնւող խորհուղ անհատներու համար շատ դիւրին պիտի ըլլայ անկէ ետք, ազատիլ երկմտութենէ և որոշել իրենց դիրքը :

Այսափը պարտական ենք՝ կուսակցական շարքերէ դուրս գտնւողներուն . աւելի մեծ պարտք մ'ունինք երկիր յեղափոխական երիտասարդութեան, որ, կրնանք ըսել բոլորովին անտեղեակ մնացած է արտասահմանի մէջ իր անունով կատարւած իրողութիւններուն, և այսօր, երկարատև «Ճմրանինջէ» մը արթնցողի պէս, այրու բենէն կ'ուզէ սկսիլ ամէն բան : Ո'ւէտ տարակոյսէ վեր է երկրէն հասնող միութեան ու համերաշխութեան կոչերու հեղինակներուն անկեղծութիւնը . ո'չ ոք կրնայ կասկածով վերաբերւիլ անոնց հանդէպ, բայց խնդիրը այսչափով չի վերջանար . հարցի լրջութիւնը պարտք կը դնէ իւ-

բաքանչիւրիս վրայ զգացումներէ չտարւիլ և հաշ-
ւըւած քայլերով ճամբայ ելլել, եթէ կոռուկն+ աղա-
նով րեւ հառէլ, հայրենասիրական գործ մը կա-
տարած ըլլալ:

* * *

Ինչո՞ւ սահմանադրութեան հաստատումէն
այսափ ետքը կ'անդրադառնանք այս հարցին,
մինչեռ Երկրի հայութեան համար առաջին օ-
րէն իսկ պահանջ մըն էր ան:

Այս հարցին պատասխանը պիտի տայ մեզ այս
աշխատութեան մզող երկրորդ պատճառը:

Ստուգիւ, աւելի կանուխ կատարած ըլլալու
էինք մեր այս պարտքը, բայց զանազան նկա-
տումներ արգելք եղան անոր: Այդ «զանազան
նկատումներուն» ամէնէն աւելի հարկադրողա-
կանը, հին պատմութիւնները քրքրելով կուսակ-
ցական կորսուարեր պայքարի շմդելն էր Երկրի
ժողովուրդը, որ արտասահմանեան կուսակցական
պայքարէն հեռու՝ իր ամբողջ կորովը գործին
նուիրած էր:

Մէկդի առնելով ուրիշ ամէն նկատում, միայն
այս մէկը բաւական էր, որպէսզի մենք լուռ մը-
նայինք, յաճախ նոյնիսկ չպատասխանելով ուղ-
ղակի թէ անուղղակի մեր հասցէին արձակած
ուաքներուն, եղած կրւի հրաւէրներուն:

Այսօր, սակայն, խնդիրը հոն հասցուցին մեր
«հակառակորդները», որ մեր կողմէն լուռթիւնը
այլևս ինքնաղ աստալարտութիւն պիտի նշանա-
կէր:

Ու եթէ հիմա պատասխանել կ'ուղենք մենք,
այդ ալ անոր համար չէ՛, որ իսկապէս արժանա-
ւոր ախոյեաններ կը տեսնենք մեր դէմը, ընդ-

Հակառակը: Մեր գլխաւոր մտահոգութիւնը
դա՛րձեալ ժողովուրդն է, անկեղծներու այն բա-
նակը, որ, մեր կեանքի անցողական այս նոր շըր-
ջանին, կրնայ սխալ ճամբաներու առաջնորդւիլ,
խարւիլ, ինչպէս խարւած է միշտ այսօրւայ այդ
անուշ-լեզու «ազգասէր»ներէն՝ հոգ չէ թէ որ-
չափ աննշան և նոյնիսկ բացասական եղած ըլլայ
անոնց դերը մեր հանրային կեանքին մէջ:

Պատասխանելով հանդերձ մեր «քննադատ»-
ներուն, մենք մեզի թոյլ չպիտի տանք գործա-
ծել անոնց լեզուն, անոնց պայքարի անազնիւ մի-
ջոցները:

Այսպէս պիտի վարւինք մենք, որովհետեւ
գաղափարի պայքարը իրենցմէտ տարբեր կերպով
կ'ըմբռնենք. քննադատութեան մէջ հայհոյու-
թիւնը չէ որ կը յաղթէ. մեզի համար կան մա-
քուր և անկէ տասնապատիկ աւելի զօրաւոր մի-
ջոցներ՝ ջախջախելու համար քննադատութեան
անունով մեզի դէմ հարպարակ նետւած զրպար-
տութիւններն ու իրողութիւններու բացայաց ին-
դաթիրումները:

Մեր այդ զօրաւոր և անպարտելի միջոցը
ՓԱՍՏՆ է. միջոց մը, որ մենք ամէն առթիւ
գործածած ենք և որմէ ողբալիօրէն զուրկ եղած
են միշտ մեր «քննադատ»ները:

Փա՛ստ պիտի գործածենք մենք, այո՛. տե-
ղովն ու թւականովը պիտի ապացուցանենք մեր
ամէն մէկ խօսքին ճշմարտութիւնը և ոչ թէ,
մեր ընդդիմախօսներուն պէս, պիտի բաւակա-
նանք, — «Դուք՝ Դաշնակցական վարիչներ՝ դուք,
որ հայ կուսակցութիւններու հետ միութիւն ը-
նել մերժեցիք քանի քանի անգամներ (!), դուք,
որ համերաշխութիւն ընել չուզեցիք ևայլն.» և

կամ, — «Միութեան մեր բաղձանքները արձագանդ չտան ժընէվի Բիւրօյին մէջ (!)», և ասոնց պէս շատ մը փաստազուրկ և ուռուցիկ խօսքերով:

Միութեան խնդրի մասին գրելիք մեր յօդւածները կարդալու ժամանակ հարցասէր և խոհուն ընթերցողը պէտք պիտի չզգայ ամէն անգամ կանդ առնելու և հարցնելու, — ե՞րբ, ո՞ւր, ինչո՞ւ կամ ի՞նչպէս և այսպիսի շատ մը ուրիշ հարցումներ, որոնք իր առջև կը ցցւին, չին, վերակազմեալ, և վերատին վերակազմեալ հնչակեաններու թերթերուն մէջ երևած յօդւածներու իւրաքանչիւր պարբերութեան մէջէն:

* * *

Իրը նախարան ըսւած այս քանի մը խօսքերէն ետք, կ'ուզենք շեշտել, որ միութեան կամ համերաշխութեան խնդիրը անգամ մըն ալ, և այս անգամ տակէն վրայէն քրքրել որոշելով, մեր նպատակը չէ բնաւ համերաշխութեան սկսած շարժումին առջև արգելքներ գլորել — անոր առջև արդէն բաւական շատ արգելքներ կամ դիզւած — կամ պաղ ընդունելութիւն մընել երկրի ծոցէն հասնող «կոչ»երուն, այլ պարզապէս անհերքելիօրէն ապացուցանել թէ՝ ո՛վ եղած է միութեան բազմաթիւ բանակցութիւններու վիճումին պատճառը անցեալին մէջ. Դաշնակցութիւնը, թէ՝ հնչակեան զանազան հատւածները:

Մենք համոզւած ենք, որ այս պատասխանատու հարցին ա՛յնչափ աւելի ծանրախուժութեամբ և հաստատուն քայլերով պիտի կարենանք մօտենալ, և միանգամ ընդմիշտ ու յաջողութեամբ լուծել դայն, որչափ հիմնովին ուսումնասիրած

ըլլանք մինչեւ հիմա այնչափ ձախողութիւններու հանդիպած այս բազմաշարչար հարցը:

Եթէ այս առաջին յօդւածով հարեանցիօրէն պատասխանեցինք զանազան թերթերու մէջ Դաշնակցութեան հասցէին ուղղւած վրան-բաց զըրպարտութիւններուն, ինչպէս վերը դիտել տւինք, պարզապէս լուռ մնացած ըլլալու համար էր միայն։ Յաջորդական բոլոր յօդւածներուն մէջ մենք ամէն ջանք իդործ պիտի դնենք խուսափելու համար արդարացի, բայց կուսակցական կոյր կիրքեր գրգռելու ընդունակ սուր բացատրութիւններէ։

Իյնալ կոյր և աննպատակ պայքարի մէջ, ծաղրել պիտի նշանակէր հայկական արդի տագ նապալից կացութիւնը։

Սրտանց կը բաղձայինք, որ վերջին անգամն ըլլալով այս գրչամարտին հրաւիրէին մեզ մեր «հակառակորդ»ները, և խրատւած ուրիշի հարւածումին մէջ իրենց բարձրացումը տեսնելու յուսահատ և ապարդիւն փորձերէն, նւիրւէին շինարար աշխատանքի, որով միայն կազմակերպութիւն մը կընայ բարձրանալ և արժանաւոր կերպով դիրք գրաւել կեանքի մէջ։

1909 Մայիս 20

Առաջին քայլը

Խօսելէ առաջ յեղափոխական կուսակցութիւններու միջև միութեան համար առնւած առաջին քայլի մասին, անհրաժեշտ կը նկատենք համառօտակի ներկայացնել մեր ընթերցողներուն՝ այդ «առաջին քայլը» պատրաստող ազդակները, ուրիշ խօսքով, Հայ Յեղ. կուսակցութիւններու ծագման համառօտ պատմութիւնը:

Տասնեիններորդ դարու երկրորդ կէսի սեմին վրայ, երր դարերու ստրկական քունը քնացող հայութեան զարթնումի ժամը կը հնչէր Արովեաններու, Նարբանդեաններու և Խրիմեաններու փայլուն գործնէութեամբ մեր հանրային կեանքին մէջ, հայութիւնը կ'սկսէր ապրիլ նոր կեանք մը, Հայ պատմութեան մէջ ոսկետառ կ'արձանագրւէր թւական մը — Հայկական Վերածնութեան թւականն էր ատ:

Սրթնցող հայը զգաց իր վզին վրայ բռնակալութեան զազիր լուծի ամբողջ ծանրութիւնը, բայց քիչեր միայն համաձայնեցան այդ լուծը խորակելու կտրուկ միջոցներուն վրայ: Խոհանութեան, հլու-հպատակութեան, և ստրուկ համակերպութեան կողմնակիցները շատ ու շատ էին դեռ:

Բաւական քրտինք ու արիւն թափել հարկեղաւ, համոզելու համար խոհեմականները, ազատութիւնը մուրալ ուղղողները թէ՝ կուսակցութիւնը

միջոցն է, որով ազատութեան կրնայ տիրանալ ստրուկը:

Պէլինի վեհաժողովով հայերուն ի դերև ելած մեծամեծ յոյսերը աւելի ուժգին հնչել տւին զէնքի դիմելու անհրաժեշտութեան համար եղած կոչերը: Ինչ որ կարելի չեղաւ ստանալ արցունքով ու խնդրանքով, կորզել պէտք էր արիւնով ու զէնքով:

Եւ 80-ական թւականներուն, մենք կը տեսնենք «անհատ» պայքարողներ յանձին Յունոներու, Ժիրայրներու և Սրաբօներու, որոնք իջնելով կռւի դաշտ, խթանեցին Թիւրքահայ ժողովուրդին մէջ մրափող գիտակցութիւնը և զայն դրին կռւի ճամբուն մէջ:

Կուռողներու կենդանի քարոզը և Հայաստանի մէջ ըլքոյ յեղափոխական առաքեալներու գործնէութիւնը, արագ կերպով դէպի կազմակերպութան առաջնորդեցին՝ գիտակցութեան հասած և կըռւելու պատրաստ սերունդը: Սկսան հաստատւիլ համախոններու միութիւններ, կռւող ուժերու միջև համերաշխութեան կապեր:

Յեղափոխական անդրանիկ գործիչներէն Մ. Փորթուգալեան, 1885-ին արտասահմանի մէջ հրատարակելով «Արմէնիա» թերթը՝ սկիզբը դրաւ հայկական շարժումի գրաւոր պրօպականտի շըրջանին: Յեղափոխական գործնէութիւնը կ'սկսէր կազմակերպումի ճամբուն մէջ մտնել:

Հայաստանի մէջ, Պօլիս ու արտասահման կազմւած և հայ դատին համար պայքարող ուժերը մէկ դրօշի տակ խմբելու առաջին փորձը կ'ընէ 1886-ի յունիսին, Լօնտօնի մէջ տեղի ունեցած համագումարը: Գաղափարներու զանագանութիւնը այնչափ մեծ էր սակայն այդ անդ-

րանիկ համագումարի մասնակցողներուն միջև, որ կարելի չէր յաջող ելք մը սպասել անկէ: Այս համագումարը թէւ անմիջական արդիւնք մը չունեցաւ, բայց ճամբաները պատրաստած եղաւ մասսամբ, որպէսզի երեք տարի վերջը կազմւի «Հայոց Հայրենասիրական Միութիւն»ը:

Թէ «Արմէնիա»-ն և թէ «Հայոց Հայրենասիրական Միութիւն»-ը որոշ, հիմնական ուղղութիւն մը չունէին, որուն հետեւէին անշեղ: Երկուքըն ալ տարտամ դրութեան մը մէջ էին: Կեանքը կը քալէր սակայն, և առաջնորդողի, օրւայ հասունցած պահանջներուն գոհացում տալու կարող ուժի մը պէտքը կը շեշտէր օրըստօրէ:

1887-ին, «Արմէնիա»-ի ուղղութենէն դժգոհ եղող աշխատակիցներ կը հիմնեն յեղափոխական նոր օրկան մը՝ «Հնչակ» անունով՝ Ա. Նազարբէկեանի խմբագրութեամբ, որու որդեգրած և քարոզած գաղափարները համակիրներու աւելի լայն շրջանակ մը ստեղծելով, տարի մը ետքը, 1888ին, կը կազմւի Հնչակեան կուսակցութիւնը:

«Հայոց Հայրենասիրական Միութիւն»ը կ'ըսկըսի տեղի տալ Հնչակեան նորակազմ կուսակցութեան առջև:

Յեղափոխական կենդանի գործը արագօրէն կ'աճէր Երկրին մէջ: անոր մեծ զարկ տւաւ նահատակումը յեղափոխական անդրանիկ մարտիկներէն վարդան Գօլօշեանի և Յովհաննէս Ագրիպանեանի, որոնք վառւած հայրենասիրական նըւիրական հուրով և մօսէն ծանօթ Մայր-Հայրենիքի ցաւերուն, որոշած էին «Հայդուկային խումբ կազմել, պտտիլ ամբողջ Տաճկահայաստանը, կըռւիլ և արթնցնել թմրած հայութիւնը»: Զի հասն դժբախտաբար իրենց նպատակին, ինկան

Կէս ճամբան : 1889-ի գարնան , երբ Երկիր կը մտնէին վանեցի ուրիշ երիտասարդի մը ընկերակցութեամբ , Զուխ-կէտուկի մէջ ընդհարում ունենալով զալիթիչներու հետ , հերոսական պայքարէ մը վերջ նահատակւեցան յունիս 8-ին : Ապարդին շանցաւ սակայն յեղափոխական այս գոյգ ռահմիրաներու նահատակումը , անոնք բացին «դիտակցաբար արիւն թափելու ճամբան» :

Յեղափոխական շարժումը այսպէսով կը մըտնէր իր «ցոյց»ի շրջանը . 1890-ին տեղի կ'ունենային կարինի յուղումները և Պօլսի ցոյցը՝ աւելի ուժգործն ցնցելով գաղափարական երիտասարդութիւնը :

Գործի ծաւալումով՝ աւելի կը մեծնար պահանջը , որուն գոհացում տալ՝ վեր էր Հնչակեան ուժէն : Հայ կեանքի յարածուն պահանջները պէտք ունէին զօրեղ և կենսունակ կուսակցութեան մը , որ սկսած էր կազմւիլ արդէն :

1890-ի ամառը , կարինի և Պօլսի ցոյցերու թարմ ու ցնցող տպաւորութեան տակ , յեղափոխական զանազան խմբեր և յայտնի անձնաւորութիւններ քով քովի կ'ուգան կովկասի մէջ և երկար խորհրդակցութիւններէ ետք՝ կը համաձայնին ձուլիլ իրարու մէջ՝ նորանուն դրօշի մը տակ :

Այս խորհրդակցութիւններուն մասնակցելու ճամբար , Պօլսէն կովկաս գնացած էր նաև Հնչակեան կեդրոնի ներկայացուցիչ Խանազատեան , որ նոյնպէս կը համաձայնի միանալ նորակազմ յեղափոխական Դաշնակցութեան :

Առնւած էր միութեան առաջին քայլը , վերջապէս իրականացած էր տարիներէ ի վեր բաղ-

ձացւած միութիւնը՝ նոյն նպատակին համար գործող յեղափոխականներուն :

Միացեալ կուսակցութիւնը «Հայ Յեղափոխականներու Դաշնակցութիւն» անունով կը գործէր արդէն , երբ «Հնչակ»ի խմբագիր Նազարբէկեան ստանալով միութեան պայմանները , իբր պատասխան՝ հետևեալը կը հեռագրէ կովկաս՝ Հնչակեան ներկայացուցիչն .— «C'est enfantillage» (Այդ աղայութիւն է) : «Միապետ»-ի մէկ կտրուկ , յանդիմանական հրամանը բաւական կ'ըլլայ ջուրը ձգելու համար միութեան այս ռաջին քայլը :

Կ'անցնին ամիսներ , և Դաշնակցութիւնը կը սպասէ լսել Նազարբէկեանի «Հափահաս»ի պայմանները : Ամբողջական գաղափար մը տալու համար այդ ամիսներու լսութեան յաջորդող միութեան այս ռուաջին փորձի երկրորդ շարժումի մասին , հոս կ'արտատպենք «Դրօշակ»ի 1899 ապրիլ 15-ի յաւելածէն այդ խնդրին վերաբերող կտրուկը .—

«Անցան դրանից յետոյ շաբաթներ , ամիսներ , և ահա Դաշնակցութեան կեդրոնական Վարչութեանը (այն ժամանակ ապակեդրոնացում գեռ չէր ընդունւած) ներկայացաւ մի ուրիշ պարոն (Մ.) , ունենալով իր ձեռքին Հընչակեան կուսակցութեան երկու պատասխանատու մարմիններից իրեն տրամադրեած գրաւոր լիազօրութիւնները՝ մեզ հետ բանակցելու և համայնական վերջնական դայընները ուղարկելու ու ուղարկելու համար : Այդ լիազօրութիւններից մէկը կրում էր Հնչակեան կուսակցութեան կեդրոնի կնիքը , միւսը՝ «Հնչակ»-ի խմբագրութեան : Կրկին սկսեցին խոսակցութիւններ : Պաշտօնա-

կան ներկայացուցչին միացաւ վերոյիշեալ ան-
յաջող բանակցողը (Խ.), ու վերջիվերջոյ մշակ-
ւեցին համաձայնութեան նոր պայմաններ, ո-
րոնք՝ երկու օրինակ՝ ստորագրւեցին թէ
դաշնակցականների և թէ հնչակեան երկու
ներկայացուցիչների կողմից: Համաձայնութեան
թղթի այդ օրինակներից մէկը մնաց մեր վար-
չութեան մօտ, միւսը յանձնւեց հնչակեան լի-
ազօրին ուր հարկն է ուղարկելու համար: Ի՞նչ
եկաւ այդ երկրորդ օրինակի գլխին — մինչև
այժմս էլ յայտնի չէ մեզ: Փաստը առ է սա-
կայն, որ այն ժամանակ, երբ մենք ամէն
բան վերջացած համարելով՝ դրամ էինք փո-
խադրում «Հնչակ»-ի խմբագրութեանը և ըս-
պասում միայն թերթի մէջ միութեան յայ-
տարարմանը, — մի գեղեցիկ օր, ստացանք
«Հնչակ»-ի խմբագրութիւնից... համաձայնու-
թեան նոր պայմաններ... ի՞նչպէս կարող էր
պատահել այս ամէնը — դա մի հանելուկ է,
որը գուցէ ճառճի կարող են պարզել պայմա-
նագիրը ստորագրով հնչակեան մի ներկայա-
ցուցիչը (Խ.) և մի երրորդ հնչակեան (Հ. Խ.),
որոնք, իրեն արդէն մեզ հետ միացածներ,
թէև կովկասից մեկնեցան դաշնակցական գոր-
ծերով, բայց միանդամայն անսպասելի կերպով
փոխանակ իրենց յանձնարարւած տեղը գնա-
լու՝ ծոել էին իրենց ճանապարհը դէպի «Հըն-
չակ»-ի խմբագրութիւնը... ինչեւիցէ, բայց
յիշեալ նոր պայմանները այնքան հեռու էին
արդէն ընդունւած և ստորագրւած պայմանա-
գրից և այնքան վրդովիչ, որ կարող էին անել
միայն այն, ինչ արեցին — այն է՝ վերջնապէս
վիժեցնել միութեան խնդիրը...»

Այսպէս, միութեան այս խոստմնալից բա-
նակցութիւնները իրարու ետևէ ջուրը կ'ինան և
շնորհիւ! Մայր-Հնչակեանութեան յեղափոխական
հաստատուն! նկարագրին, նոյնիսկ կը քանդւի
ուշութեանունու կիւռած միութիւնը, երկու ամուայ
կարձատե կեանք մ'ունենալէ ետք:

«Հայ Յեղափոխականներու Դաշնակցութիւնը
արդէն մէկ մարմին կազմած՝ կրծատեց յոգնա-
կիի ներ մասնիկը և «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇ-
ՆԱԿՑՈՒԹԻՒՆ» անունով շարունակեց իր գործ-
նէութիւնը, իրը ԾՆՈՒՆԴ ՄԻՈՒԹԵԱՆՆ»:

Դառնապէս յուսախար՝ միութեան կամ հա-
մերաշխ գործակցութեան այս առաջին անյաջող
քայլէն՝ Դաշնակցութիւնը յուսահատի աչքով շի
նայեցաւ բնաւ յեղափոխական ուժերու միացման
խնդիրին և իր գործնէութիւնը հիմնեց համերաշ-
խութեան սկզբունքին վրայ, ինչպէս որոշ կեր-
պով կ'երեկի «Դրօշակ»ի առաջին համարէն իսկ
(1891, Մայիս) ուր հրատարակւած յայտարարու-
թեան մէջ կ'ըսէ .-

«Վերև մենք բերինք համառօտ ձեռվ այն
զանազանութիւնը՝ գոյութիւն ունեցող օրդան-
ներից, որ սահպում է մեզ երևան գալ մի նոր
օրգանով, սակայն, որշափի ւանազնեւնք ուղ-
ղութեամբ նրանցից, այնուամենայնիւ մենք
ուզում ենք նրանց հետ բնիւթական յարաբերութեան
Քջ լինել, որովհետեւ բոլորս էլ կուռում ենք մի
ընդհանուր թշնամու դէմ:»

Դժբախտաբար ձեռքի տակ չունինք միու-
թեան պայմանագրին պատճէնը, որպէսզի միու-
թեան պայմաններու մասին ալ կարենաբնարկութիւն
զափար մը տալ մեր ընթերցողներուն բարձր 2 ԲИБLIOTHECA
2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՐԱՐՆԱ ԱՐԺԱՐԱՐԱՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՐԱՐՆԱ ԱՐԺԱՐԱՐԱ

(909-61)

ՀԿՀՀ ԶԵՎ



Վերը մէջ բերւած կտորներէն որոշապէս կարելի է եզրակացնել սակայն որ, եթէ հնչակեանները հաւատարիմ մնացած ըլլային իրենց ուխտին, դաշնակցած յեղափոխականները պիտի ունենային միայն մէկ օրկան, «Հնչակ» կամ ուրիշնոր թերթ մը, քանի որ միութեան կնքումէն ետք, դաշնակցականները դրամ սկսած են խըրկել «Հնչակ»-ի խմբագրութեան, և միութեան խնդրի վիճումէն ետքը միայն ստիպւած կ'ըլլան երեան գալ նոր օրգանով մը:

Յեղափոխական ընդհանուր միութեան հակառակող և անոր մէջ առաջին հերձւածը առաջ բերողը հնչակեանութիւնն է, ուրեմն, յանձին նազարեէկեանի, որ իր փառամոլութեան զոհեց ամբողջ աղքի մը շահը:

Դաշնակցութիւնը աշխին շահը նկատի ունէր միութեան խնդրի իր այս հետապնդումին մէջ, իսկ հնչակեան պետը կամ պետերը՝ անչին շահը. այս էր երկուքին միջև գտնւած տարբերութիւնը, և, ինչպէս հետզետէ պիտի հաստատենք, այս ալ մնաց մինչև մեր օրերը, առաջինը բարձրացնելով «Աղջային կազմակերպութիւն», «Պաշտպան Հայրենեաց» մակդիրներն ստանալու արժանի աստիճանին, իսկ երկրորդը առաջնորդելով բաժանումէ բաժանում, խորխորատէ խորխորատ...

Մէկը միութեան սազմը ուռճացնելու յարնութեան, քայլայումի սազմը:

Հնչակեան առաջին պառակտումը

Միութեան անդրանիկ բանակցութիւններու միժումէն ետք, Դաշնակցութիւնը շարունակեց ի՞ր անկախ գործնէութիւնը, Հնչակեան կուսակցութիւնը՝ իրը: Թէև ցաւալի էր ուժերու այս ջլատումը, բարեբախտութիւն մը եղաւ գոնէայն իրողութիւնը, որ այդ թւականին իսկ բաժնեցան երկու կազմակերպութիւններու գործնէութեան սահմանները, որով՝ եթէ միութեան բարիքները զլացւեցան հայրենիքին՝ գոնէ իրարուգործ խանդարելու և երկրի ծոցին մէջ իսկ կուտածական աղէտաւոր բարդութիւններ առաջացընելու չարիքը խնայեցաւ անոր:

1896-ին տեղի ունեցաւ Հնչակեան կուսակցութեան առաջին պառակտումը:

Հնչակեան պառակտումներու և ներքին արիւնահեղ պայքարներու մասին խօսիլ՝ թերևս ումանց համար նիւթէ շեղում նկատուի, սակայն, միութեան կամ համերաշխութեան պատմութիւնը այնչափ սերտ առնչութիւն ունի այս հարցին նետ, որ աննպատակ աշխատանք մը կատարած պիտի ըլլայինք միութեան խնդրի չոր ու ցամաք պատմութիւնն ընելով, քանի որ առանց այդ արդատութիւնն ընելու և հայ յեղափոխական կեանքի բացասական լար ընթերցողին ծանօթացնել այն հիմնական պատճառները, որոնք անյաշողութեան մատնեցին յեղափոխական ուժերու միութեան և նոյնիսկ համերաշխ գործունէութեան ամէն փորձ:

Տեսնենք ուրեմն, հարկանցիօրէն, թէ ի՞նչ
եղաւ Հնչակեան կուսակցութեան կեանքն ու յե-
ղափոխական գործնէութիւնը մինչև 1896, ու
ինչպէս պատրաստեցաւ առաջին պառակտումը:

Գում Գափուի ցոյցով (1890) Հնչակեան կու-
սակցութիւնը սկիզբը դրաւ իր «ցոյց»-ի գործ-
նէութեան, որ տեսեց մինչև 1896, և որմէ ետք
ինչպէս պիտի տեսնենք, դադրեցաւ այլուս անոր
յեղափոխական գործնէութիւնը: Հնչակեան կու-
սակցութիւնը անկարող հանդիսացաւ գոնէ մա-
սամբ բաւարարութիւն տալու երկրի յեղափոխա-
կան պահանջին, չունեցաւ Հայաստանի ծոցին
մէջ իր համբաւին համապատասխան կազմակեր-
պութիւն՝ ժողովուրդը զինելու և կազմ ու պատ-
րաստ պահելու զայն՝ դալիք փոթորիկներուն
հանդէպ:

Այս իրողութեան իրր փայլուն ապացոյց՝
1895-ի Սասունի ապստամբութիւնը, որուն թէ և
դեկալար կը հանդիսանար Մուրատ (Համբար-
ձում Պօյաճեան), սակայն Հնչակեան ուժի գրե-
թէ չգոյցութեան պատճառով, հարկադրւեցաւ
դիմել Դաշնակցութեան: Դաշնակցութիւնը, հա-
մաձյն գործին չուրջ համերաշխելու իր հիմա-
կան սկզբունքին, առանց կուսակցական նեղմը-
տութեան, սիրով ընդունեց Մուրատի դիմումը
և պիտի տար անոր բարոյական ու նիւթական
ամէն օժանդակութիւն, եթէ Մուրատը համա-
ձայնէր առաջարկւած միակ պայմանին, — այն է
օժանդակութիւնը ստանալէ ետք, հաշիւ տալ
Դաշնակցութեան: Դաշնակցական ձեռնհաս Մար-
մինը հարկադրւած էր հաշիւ պահանջել Մու-
րատէն, քանի որ, ինքն ալ իր կարգին հաշիւ
պէտք էր տար Դաշնակցութեան դերադոյն մարմ-

նին: Մուրատ չընդունեց սակայն այս պայմանը,
առարկելով որ ինք ի՛ր կազմակերպութեան միայն
պարտական է հաշիւ տալ: Վերջի վերջոյ ստիպ-
ւած եղաւ սակայն որոշ պայմաններով ապահովել
սահմանագլւխի մեր կօմիտէներուն օժանդակու-
թիւնը: Մուրատի ձերբակալութենէն ետք, անոր
զինակից Դժոխքն ալ դիմեց Դաշնակցութեան և
անոր օժանդակութեամբ տաեն մը գործելէ ետք
Տարօնի մէջ իրը «Հնչակեան», բոլորովին յարե-
ցաւ Դաշնակցութեան: Հնչակեանները միայն մէկ
անդամ փորձեցին 15-16 հոգիէ բաղկացած խումբ
մը անցնել երկիր, բայց յեղափոխական հմտու-
թեան զգալի պակասի պատճառով, ամբողջ խում-
բը ձերբակալեցաւ՝ առանց դիմադրութեան:

Հակառակ Հնչակեան կուսակցութեան հըռ-
չակւած ծաւալին, երկրի մէջ, գիտենք թէ ա-
չակւած ծաւալին, ամենաթեթև դիմադրութիւն ցոյց
նոնք չկրցին ամենաթեթև դիմադրութիւն ցոյց
տալ 95-96-ի Մեծ Աղէտի օրերուն: 1895-ի Պօլսի
ցոյցը աւելորդ անդամ մըն ալ երկան հանեց
թէ՝ Հնչակեանները ո՛րչափ անվարժ էին կազմա-
թէ՝ Հնչակեանները ո՛րչափ անվարժ էին կազմա-
թէ՝ կուրի: 96-ի Զէյթունի ապստամբու-
կերպւած կուրի: 96-ի Զէյթունի համար համար
թիւնը, որ այնչափ շահագործեցաւ իրը Հնչակ-
թիւնը, ձեռնարկ, յայտնի է արդէն թէ ժողովրդա-
կան ձեռնարկ, յայտնի է արդէն թէ ժողովրդա-
կան կեդրոնը ո՛չ միայն բաժին չունէր անոր մէջ,
եան կեդրոնը ո՛չ միայն բաժին չէր հասցուցած հըն-
այլ նոյնիսկ իր նպատակին չէր հասցուցած հըն-
այլ սակեան այլեալ մարմիններէ Զէյթունի համար
զրկւած գումարները:

Մայր Երկրին հետ զօրաւոր ոչ մէկ կապով
միացած Հնչակեան կուսակցութիւնը, բնական էր
որ, «ցոյց»երու շլացուցիչ աղդեցութեան շնորհիւ
տաեն մը պահել կարենալէ ետք իր գոյութիւնը,
սկսէր տատանիլ իր խախուտ պատւանդանին

վրայ, տեղի տալու համար Դաշնակցութեան՝ իր-ը հայ կեանքի պահանջներուն գոհացում տալու կոչւած գոհ կազմակերպութեան :

Եթէ Հնչակեան կուսակցութիւնը չկրցաւ կե-նալ իր դիրքի բարձրութեան վրայ, պատճառը փնտռելու է կազմակերպական այն խախուտ դը-րութեան մէջ, որուն վրայ հիմնած էր ան իր գործնէութիւնը։ Երկրի իրական պէտքերուն ան-տեղեակ երկու երեք հոգիէ բաղկացած կեդրոն մըն էր, որ կը վարէր ամբողջ կազմակերպու-թեան ղեկը, համաձայն իր քմահաճոյքին։ Հե-տեղդներու հսկայ բանակը կրաւորական ուժ մըն էր սոսկ։ Կազմակերպական այս թուլութիւ-նը չուտով ունեցաւ իր բացասական ազդեցու-թիւնը՝ կուսակցութեան ներքին-բարոյական կեանքին վրայ։ Ոչ միայն պարզ անդամներու շարքերուն մէջ դիւրութեամբ մուտք գործեցին հասարակ խաչագողներ և ամէն կարդի բախտա-խնդիրներ, այլ նոյնիսկ կեդրոնին մէջ յաջողե-ցան ոտքի տեղ ընել լրտեսներ ու մատնիշներ։ Օրինակ, Ա. Արփիարեան, որու Պօլսի հնչակեան մասնաճիւղին մէջ մտած և գործոն դէր իսկ ստանձնած ըլլալուն դէմ պաշտօնապէս բողոքե-լով հանդերձ, կեդրոնը ովասննաներով ընդունեց այդ նոյն Արփիարը՝ անոր առջև բանալով նոյնիսկ կուսակցութեան թերթերու՝ «Հնչակ»-ի և «Ալ-տակ»-ի էջերը, երբ ան արտասահման անցնելով՝ Լօնտօն գնաց։

Մեր նպատակն ըլլալով՝ կուսակցութիւննե-րու մասին միայն իրուիլ, պիտի չդառնանք ան-հատներու շուրջ։ բայց որովհետեւ Ա. Արփիար-կանի անձը, անոր ներկայութիւնը հնչակեան կուսակցութեան և նոյնիսկ անոր կեդրոնին մէջ,

կարևոր դէր մը խաղցած է միութեան բանակ-ցութիւններու անյաջողութեան մատնւելուն մէջ և նոյնիսկ պատճառներէն մէկը եղած է հնչակ-եան առաջին պառակտումին, հոս կուզենք հա-մառօտակի ներկայացնել անոր վրայ ծանրացած ամբաստանութիւնները։

Արփիարեան 1890-ին կովկաս կ'երթայ Խորէն Նարպէյը լրտեսնով պաշտօնով։ յեղափոխութեան պատրւակով ձեռք կը ձգէ 2,000 ըուրի և Պօլսի մէջ իր բանտարկութեան միջոցին կ'ամբաստանէ Խորէն Նարպէյը, Վահրամ պէյ Տատեանը և Տօք. Թիրեագեանը՝ իրեւ յեղափոխական, և չնորհիւ այս ծառայութեան՝ երբ աղատ կ'արձակւի, կը խմբագրէ իր հոչակաւոր «մեղացիրը» որ «Ա-րևելք»ի 1891 Յունվար 12/24ի թիւին մէջ բռնի հրատարակել կուտայ։ (Տե՛ս «Ապտակ», 1897 Փետրվար)։

Այս և ասոնց հաւասար ծանրակշիռ ուրիշ ամբաստանութիւններու տակ գտնւած է Արփի-արեան, որոնք հոս թէել աւելորդ նկատելով՝ ը-սենք միայն որ Հ. Յ. Պօլսի կեդր. Կոմիտէն իր պատճառաբանւած վճռագիրը կ'արձակէր անոր դէմ, որ 1895 Դեկտ. 26-ին տերրօրի անյա-ջող փորձին ենթարկելէ ետք, 1896 Փետրվարին, ոստիկանութեան օգնութեամբ, կ'անցնի արտա-սահման՝ գրկաբաց ընդունելով հնչակեան կեդ-րոնէն։

Շատ չանցած, Լօնտօն հասնելէն երկու երեք շաբաթ վերջը, հնչակեան կեդրոնին ալ կասկածը իր վրայ կը հրաւիրէ Արփիարը, և լրտեսւելով՝ «ակնյայտ կ'ըլլայ ու կ'ապացուցւի Արփիարեանի լարած դաւերն ու էնթրիքները» Արփիարի վը-լայ ծանրացած այս նոր ամբաստանութիւններուն

պատճառով՝ ան կ'արտաքսւի հնչակեան կուսակցութենէն՝ Նազարբէկեանի, Տամատեանի, Աղասիի և Ապահի (վերը յիշւած լրտեսութեան գործը ստանձնած էին վերջին երկուքը) ստորագրութիւնը կրող վճռագրով (1896, Ապրիլ 31):

Աչա՛ վիճակը հնչակեան կեդրոնին, որուն յանձնւած էր աղգի մը ճակատագրին հետ գործունենալու չափ պատասխանատու պաշտօն: Կեդրոնի մէջ տիրող բարոյական այս մթնոլորաը՝ իրաւունք կուտայ խումբ մը հնչակեաններու, 1897 Մարտ 30-ին հանած իրենց մէկ շրջաբերականին մէջ գրել. «Կեդրոնը... աւելի կը նմանի Եղլարգի, քան թէ կեդրոնի, և հոն տիրող «ոէժիմ»ը սուլթանականէն տարբերութիւն չունի»:

Փոխադարձ կասկածներն ու ապացուցւած ամրաստանութիւնները հնչակեան պետերը կը դնեն իրարու հանդէպ թշնամական դիրքի մը մէջ. կուսակցութեան մէջ կ'սկսին կազմւիլ ընդդիմադիր տարբերը՝ արագաքայլ դիմելով դէպի պառակտում:

Այս էր կացութիւնը, երբ պիտի գումարւէր կուսակցութեան ընդհանուր ժողովը. մինչ մէկ կողմէն ժողովի պատրաստութիւնները կը տեսնէին, միւս կողմէն, Արփիարեան, չուզելով համակերպիլ իր դէմ արձակւած վճռին, Փարփղ մեկնած՝ իր շրջանակը կը կազմէ, կուսակցութիւնը «ադատելու» համար Նազարբէկեան կեդրոնի բռնակալ լուծէն:

Ընդհանուր ժողովի նախընթօրին, հնչակեան երկու հատւածները որոշւած էին արդէն, մնացած էր միայն պաշտօնական յայտարարութիւնը: Այս միջոցին, կեդրոնի հանած շրջաբերականին կ'երկի որ Ընդհանուր ժողովի ամենածանր խնդիրը

պիտի ըլլայ Պօլսի դրամներուն խնդիրը*), իսկ ընդդիմադիրները իրենց շրջաբերականով ժողովի կարևորագոյն զբաղումներէն մէկը կը նկատեն «կեդրոնի 9 արաւան համարը առնել և ընտրել նոր կեդրոնական վարչութիւն»:

1896 Օգոստոս 20-ին կը գումարւի ընդդիմադիրներու ընդհանուր ժողովը, որուն կը մասնակցին գրեթէ բոլոր հնչակեան գործիչները: Հնչակեան կեդրոնի կողմնակիցները Անդրեալ-ի սկիզբները կը գումարեն առանձին ընդհանուր ժողով, այսպիսով իրը կատարւած իրողութիւն հրապարակ հանելով հնչակեան պառակտումը:

Այս պառակտումը, արդիւնք իրերու բնական ընթացքին, կ'ակնկալէր որ ունենար օգտակար հետևանքներ հայ յեղափոխութեան համար, իրական մաքրագործումը տեղի ունենար, դուրս նետւէին կուսակցութեան փտած մասերը: Ժողովուրդը յուսախար եղաւ. մէկի տեղ երկու կուսակցութիւն տեսաւ հիմա իր դէմ, որոնք շարունակեցին իրենց գոյութիւնը՝ առանց մաքրագործւելու, ապականութեան կոյտը խնամքով պահած իրենց ծոցը:

Այս տիսուր իրողութեան առաջ մարդ ակամայ այն եղրակացութեան կը հասնի, թէ երկու կողմն ալ մասնաւոր ջանք ի գործ դրին բաժա-

*) Պօլսի մասնաճիւղը, Արփիարի օրով, բռնի դրամ հանդանակելով ձեռք բերած էր 15-20,000 ոսկիի մօտ գումար մը, որուն հաշիւը ներկայացուցած էիր սակայն կեդրոնին և վերջինիս «կըրկնակի դիմումներուն» վրայ միայն 1400 լիրայի գումար մը կը հասցնէ կեդրոն:

նումը փութացնելու, որպէսզի խուսափէին բնուածք հնչակեան ժողովի մը առջև իրենց հաշիւը տալէ, և իրենք իրենց մէջ պարտկէին ամէն բան...

Պառակտումէն վերջ կ'սկսի անվերջ բանակախ երկու հատւածներուն միջև, կ'ըլլան փոխադարձ մերկացումներ։ Նոր հնչակեանները «Դատապարտութեան վճռագիր» մը կը հանեն հին կեդրոնին դէմ, 1896 սեպտ. 9-ին, ուր ի միջի այլոց կ'ըսեն.

«Նկատելով որ իրենց ձեռքը ունենալով բաւական քանակութեամբ զէնք և ռազմամը-թերք, հակառակ իրենց խոստումներուն ո՛ւեէ լուրջ ձեռնարկ չեն ըրած այդ զէնքերը երկրի այս կամ այն մասնաճիւղին հասցնելու, մինչդեռ թէ՛ Սասունչ, թէ՛ Փոքր-Հայուի և թէ Աւելի-իս մասնաճիւղերը թախանձագին զէնք ուզած են իրենցմէ, շատ անգամ ներմուծելու միջոցներն իսկ ցուցնելով և մի քանի տեղերէ դրամ ուղարկելով։

«Նկատելով որ Սասունի շարժումներու ժամանակ ո՛ւեէ դրամական կամ ուրիշ կարգի օգնութիւն չեն խրկած՝ հակառակ տեղին գործիչներուն պահանջներուն։

«Նկատելով որ Սասունի և մասունի համար ո՛ւեէն խրկւած երեք հարիւր յիսուք (350) ոսկին և մասունի խրկւած երկու հարիւր (200) ոսկին յատկացւած նպատակին չեն գործածւած։

«Նկատելով որ Սասունի ապստամբութեան համար Ամերիկայի Մասնաճիւղէն եկած գումարները և Սասունի տառապեալներուն համար Լոռէնսի մասնաճիւղէն եկած երեք հարիւր ութը (308) ոսկին, ինչպէս նաև Ամերիկայի

միւս մասնաճիւղերէն այս նպատակաւ եկած գումարները իրենց նպատակներուն չեն գործածւած։

«Նկատելով որ մէնք խրկելու համար իրենց խրկւած հարիւր վաթսուն (160) ոսկին չեն գործածած յատկացւած նպատակին։

«Նկատելով որ հակառակ իրենց գրաւոր խոստումներուն, զոր ըրած են Կիլիկիոյ ընդհանուր ներկայացուցչին և բերանացի խոստումներուն, զոր ըրած են Պն. Ապահին, չեն խրկած իրենց տրամադրութեան տակ գտնւած զէնքը և ռազմամթերքը, և նոյնիսկ այդ մասին ամենափոքրիկ ջանք մանգամ չեն ըրած։

«Նկատելով որ Կիլիկիա խրկելու համար ո՛ւեէն իրենց հասած հազար հարիւր վաթսուն երեք (1163) ոսկիէն միան 650 ոսկին խրկած են, այն ալ շատ ուշ և շատ ձախող կերպով։

«Նկատելով որ Զէյթունի ապստամբութեան առաջ, ապստամբութեան միջոցին և ապստամբութենէն վերջ, իրենք ստացած են դրամական կարևոր գումարներ զանազան կողմերէ, ինչպէս Պօլսէն, Ամերիկայէն և ուրիշ տեղերէ, ուղղակի Զէյթունցիներուն հասցնելու նպատակաւ, սակայն իրենք այդ դրամներուն շատ աննշան մէկ մասը միայն խրկած են Զէյթուն։

Ամբաստանութիւնը այսշափով չի վերջանար. հին հնչակեան կեդրոնը ոչ միայն օժանդակած չէ յեղափոխական կենդանի գործին, այլև.

«Երբեք մտածած չեն երկրին մէջ թէ՛ գործող և թէ բանտարկւած գործիչ-ընկերներուն իրաթական թշւառութեան մասին, և որոնց դրամական օգնութիւններ բոլորովին զլացած

են : Նոյնիսկ հակառակ իրենց եղած դիմումներուն , մերժած են խրկել փոքրիկ գումարներ , բանտերու խորը հիւծող թանկագին ընկերներ ազատելու» :

«Նկատելով որ հաշւետոմարներ չունին , որով կարելի ըլլայ հաստատել թէ՝ Կուսակցութեան դրամները խղճմտօրէն գործածւած և Կուսակցութեան նպատակին յատկացւած են : Մինչ կուսակցութեան դրամը մեծ մասամբ առջեր ունենած ըլլալը յայտնւած է» :

Նոյն վճռագիրը կ'ամբաստանէ նաև Հնչակեան հին կեդրոնը , 1895 Սեպտ . 30-ի ցոյցին համար , հետևեալ նկատումներով .

«Նկատելով որ Պօլսի Սեպտ 18/30-ի ցոյցը կազմակերպելու հրահանգ տրամ են առաջ մէր դառն նպաստառը ըլլալուն հիմնական համոզուած ճշ առնելուու և առաջ նիստուանիւան առնելու գողական հանդամանները , հակառակ իրենց տրամած խորհուրդներուն :

«Նկատելով որ Պօլսէ այս ցոյցն առթիւ երկրի զանազան կողմերու մասնաճիւղերուն զգուշացուցիչ հրահանգներ չեն խրկւած , որով երկրը ցոյցին բոլորովին անտեղեակ ըլլալով , չէ կարողացած անձնապաշտանութեան պատրաստիլ , առաջի և շահ հայտն է յան կործական հարցածներու :

Այս ծանր ամբաստանութիւններէն ետք , նոր Հնչակեանները կ'սկսին հրատարակել նոր «Հնչակ» մը , զիրենք ներկայացնելով իրը հարազատ Հնչակեան : Հին Հնչակեան Պատգամաւորական ժողովը իր նախագահ Աւետիս Նազարբէկեանի ստորագրութեամբ Սեպտ . 25-ին հետևեալ

«Հախաղգուշութիւնը» կը հրատարակէ հին «Հընչակ»-ի 1896 թիւ 18-ի մէջ .

«Զգուշացնում ենք հասարակութիւնը չը խարւել ու զոհ չը գնալ այդ ստոր կեղծիքներին ու ազգակործան դաւերին և ամէն կերպ զգոյշ լինել այդ ալֆորիսէն խմբակից , որի մէջ տեղ գրաւում են խիստ Փիոսը և առնետուացեալ ու առաջների ուր անհատներ . . . Միենայն ժամանակ այդ խմբակը «Հնչակ» անւան տակ կեղծ թերթ հանելով , առաջ է գալիս մի ուղղութեամբ , որ բացաբանէն բառանութեամբ է «Հնչակ»-ի և Հնչակեան կուսակցութեան սկզբունքների դէմ» :

Շատ երկար պիտի ըլլար հոս հաւաքել երկուստեք հրապարակ հանւած բոլոր ամբաստանութիւնները . այսչափով իսկ կրնայ իրեն համար որոշ եզրակացութեան մը հասնիլ ընթերցողը : Լսելէ ետք երկու կողմի փոխադարձ ամբաստանութիւնները , կուզենք ծանօթացնել նաև գաղփարներուն հետ երկու հատւածն ալ ամբաստանող Հնչակեան անհատ-գործիչներու և խմբերու , որոնք զայրացած Հնչակեան կուսակցութեան մէջ երևան եկած այսքան տխուր երեւոյթներէն , հրապարակ կուգան իրենց խօսքն ըսելու հասարակութեան :

1896 Սեպտ . 8-ին , երբ տակաւին Հնչակեան ընդհանուր չէր լրացուցած իր զբաղումները , խումբ մը Հնչակեաններ Գահիրէի մէջ «Անաշառ քննադատութիւն» վերտառութեամբ թուուցիկով կը խարանեն զրեթէ բոլոր Հնչակեան գործիչները , ծանր ամբաստանութիւններով :

1897 Փետրվար 2-ին , Լօնտոն «Հնչակեան նախակին ընկերներ» ստորագրութեամբ թուուցիկ

մը, կ'զգուշացնէ հնչակեան ընկերները «ոչ մի հաւատ շընծայել նազարբէկեան պաշիպօղու գնեներուն, ոչ էլ նորակազմ հնչակեան կեդրոնի, յեղափոխութեան թշնամի, Արքիարեան եէզւիտներին» և հաւաքրւած դրամները պահել՝ տեղական ընկերների գիտութեամբ և հաւանութեամբ գործածելու համար:

1897 Մարտ 30-ին, Լօնտօն, Սուէտիայի նախկին հնչակեան գործիչներ, Շաւարշ, Հայկակ, Կորիւն և Շահէն «մի խարեիք» թոռուցիկով կ'ըղդուշացնէին հասարակութիւնը «ըը նպաստել հընչակեան երկու հատւածներուն ալ և անոնց շուրջը բոլորւած կեղտոտ պնակալէ զներուն»:

1897 ապրիլ 12-ին, Փարիզի մէջ, «նախկին հնչակեաններ» կը յարձակին հին թէ նոր հնչակեան ղեկավարներու վրայ ըսելով,— «մինչև այսօր ուրիշ բան չեն ըրած, բայց թէ միայն յանուն ժողովրդին ազգին մեծերը խարել և յանուն ազգին մեծերուն՝ ժողովուրդը, այսպիսով՝ յեղափոխական սիրելի և պաշտելի անունը զգւելի անուն մ'ըրին»:

Այս ուղղութեամբ ալ հրատարակւած են բազմաթիւ թոռուցիկներ, որոնց մասին ալ յիշատակել և անոնցմէ քաղւածքներ ընել աւելորդ համարելով, հետաքրքիրներուն կը յանձնարարենք փնտուել գտնել թոռուցիկները կամ կարդալ 1899 նոյ. 15-ի «Դրօշակ» ի յաւելածը, ուր աւելի մանրամասնութիւններ պիտի գտնեն:

Փակելէ առաջ այս գլուխը, պառակտումի պատճառներու մասին աւելի լայն գաղափար մը տալու համար կ'ուզենք ներկայացնել նոր հընչակեան կեդրոնական վարչութեան անդամ Սուրբէն Սուրբնեանի անհատական մէկ նամակին հե-

տեեալ կտորը, որ իր ատենին հրատարակւած է.

«... Անոնք որոնք կ'ուզէին Նազարբէկեանները տապալել, առաջին անգամ գաղտնի նկատումներով, վերջ-վերջ հասկցւեցաւ որ անյնէն էր այդ նորութիւնը և գործին օգուտը խորհելէն աւելի անյնուն շահէր աղանդուն և հին ու անպատիւ անցեալի մը վրայ առէսութիւնն չորսիցով ճը նոծիուներ եղու»:

Այս միտքին համաձայն ըլլալով է անշուշտ որ յայտնի հնչակեան գործիչներէն մէկը իր բարեկամներէն մէկին գրած նամակի մը մէջ կ'ըսէ.

«... Երևակայական «համագումար ժողովներէ», փոխադարձ արտաքսումներէ, ճանապարհ վերականգնել իւրանէն չի խբանի: Անոնք բոլորը անձնական հաշիւններ են և «վերակազմեալը» ժողովուրդէն դրամ շորթելու վերականգնել միջոց մըն է, ոչչի վրայ հաստատւած»:

Բոլոր այն փաստերը որ հոս զետեղեցինք, տարակոյսի տեղ չեն թողուր որ, հնչակեան երկու հատւածներն ալ հաւասարապէս դատապարտելի են և փոխադարձ կատաղի բանակռւին ու մերկացումներուն նպատակը ժողովուրդին առջև ինքինքնին արդարացնել և տիրանալ է «Հնչակի» «ժառանգութեան», առանց անդրադառնալու այն իրողութեան թէ՝ իրար տապալելու այդ պայքարին մէջ մահացու կերպով կը վիրաւորւէին երկուքն ալ, արատաւորելով միանգամայն յեղափոխական անունը:

Երկու «Հնչակ»ները ատեն մը շարունակեցին մէկտեղ լցոյ տեսնել, երբ հին կեդրոնը Լօնտօնի դատարանին դիմելով՝ յաջողեցաւ շահիլ դատը, քանի որ «Հնչակ»ը արձանագրւած էր նազարբէկ-

եանի անունով և կը համարւէր անոր անձնական
սեփականութիւնը :

1897-ին նոր հնչակեանները կ'սկսին հրատա-
րակել «Մարտ» թերթը՝ իբրև կուսակցութեան
օրկան :

Հնչակեան այս պառակտումը անակնկալ մըն
էր հայ ժողովուրդին համար և ունեցաւ իր բա-
ցասական արդիւնքները՝ իբր անխուսափելի հե-
տեանք, որոնց ամենէն կարևորը՝ յեղափոխա-
կան հմայքի գոնէ ատենի մը համար անկումն էր
յաչս ժողովուրդին, և լքումը՝ հնչակեան անկեղծ
հետեւորդներու մէջ :

Անուրանափի է անոր թողուցած տիսուր ազ-
դեցութիւնը մեր ներքին կեանքին վրայ, բայց
երբ այդ շառաչալից հերձւածէն ետք հրապա-
րակի վրայ դրւեցաւ այդ կուսակցութեան մէջ
ամբարւած ապականութիւնը, ամէն մաքուր յե-
ղափոխական չկրցաւ չուրախանալ այն միմիթա-
րական պարագային համար, որ յեղափոխութեան
անունին տակ դիմուած ապականութեան բլուրը
կը փէր, և հրապարակ կ'ելլէին «դիմակաւոր-
ները», որով հայ հասարակութիւնը դիմուած իւն
կ'ունենար իրարմէ.զանազաննելու յեղափոխականն
ու հակայեղափոխականը, նւիրուած ազգասէրն ու
մատնիչ լրտեսը :

Միութեան բանակցութիւններ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ եի ՎԵՐԱԿԱԶՄԵԱՆ
ՀՆՉ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻՋԵԻ

1896 Օգոստոս 20-ին Լօնտօն գումարւած Նոր
հնչակեան Պատգ. ժողովը խորհրդածութեան
առարկայ ընելլվ հայ յեղ. կուսակցութիւններու
միութեան խնդիրը, առժամեայ վարչութեան կը
յանձնարարէ նամակ գրել «Դրօշակ»-ի խմբա-
գրութեան միջոցով Դաշնակցութեան ձեռնհաս
մարմին՝ անոր ներկայացնելով միութեան կամ
համերաշխ գործակցութեան առաջարկը :

Սեպտ. 12-ին կը գրւի այդ նամակը՝ անկնիք
և «Ալֆարի» ստորագրութեամբ : Դաշնակցու-
թիւնը հակառակ միութեան առաջին ջանքերու
միջոցին ունեցած իր դառն յուսախարութիւննե-
րուն՝ կը յուսայ յաջող արդիւնք մը ձեռք բերել
այս անգամ, քանի որ իր սահցած տեղեկութիւն-
ները աննպաստ չէին վերակազմեալ պատգ. ժո-
ղովին մասնակցող հնչակեաններու մասին, որոնք
մեծ մասով երկրին մէջ տարիներ եղած էին իր-
եւ գործիչ և առաւել կամ նւազ չափով փոտ-
հելի անուն մը ունէին :

Սրտապնդւած այս քաջալերական երևոյթէն,
«Դրօշակ»ի խմբագրութիւնը Սեպտ. 23-ին Պն.
Ալֆարիի միջոցով կը պատասխանէ թէ այդ իւն-
դիրը Դաշնակցութեան վաղեմի բաղձանքներէն
մէկն էր, սակայն կանոնաւոր բանակցութիւննե-
րը սկսելու համար, պէտք էր որ Ալֆարիի ներ-

կայացուցած խումբը վերջնապէս կազմակերպւէր և պաշտօնապէս յայտարարւէր իբր հնչակեան կեդրոնական վարչութիւնն : Այս տողերը գրելով, Դաշնակցութիւնը այն յոյսը կը յայտնէր թէ՝ «ընդդիմադիր» հնչակեանները տապալելով Նազարեէկեան զոյգը, պիտի վերանորոգէին հնչակեան կուսակցութիւնը՝ իրենց կողմ առնելով եթէ ոչ ամբողջ հնչակեանները, գոնէ մեծամասնութիւնը :

«Կանոնաւոր բանակցութիւններն» սկսելու համար «Դրօշակ»ի խմբագրութիւնը թէև անհրաժեշտ կը նկատէր վերջնապէս կազմակերպւած տեսնել հնչակեան կուսակցութիւնը, սակայն միենոյն ատեն նպատակայարմար կը սեպէի ճառաւոր կերպով փոխադարձ յարաբերութիւն ունենալ՝ հարթելու նպատակով ապագայ բանակցութիւններու ձամբան :

Թէ ո՞ր աստիճան անկեդծ և լուրջ վերաբերում ունեցած է Դաշնակցութիւնը՝ դէպի միութեան խնդիրը, այդ կը յայտնեի այն իրողութենէն որ, «Դրօշակ»ի խմբագրութիւնը վերակազմեաներու առաջարկը ստանալուն պէս— միշտ առանց սպասելու անոնց վերջնական կազմակերպումին— շրջաբերական նամակով մը կը դիմէ Դաշնակցական բոլոր մարմիններուն՝ հրաւիրելով զանունք իրենց կարծիքները յայտնել այդ մասին, որպէսզի անոնց համաձայն կարենար վարուիլ միութեան կանոնաւոր բանակցութիւններու ատեն : Այսպիսով, ուրեմն, Դաշնակցութիւնը սկսած կ'ըլլայ միութեան համար իր նախապատրաստութիւնները :

Արդ, տեսնենք թէ Վերակազմեաններն ինչ պատրաստութիւն տեսած էին, կամ կը տեսնէին

իրենց իսկ առաջարկով մէջտեղ նետւած միութեան խնդրին շուտով և օգտակար լուծում մը տալու համար :

Վերակազմեալ ընդհանր ժողովը չոր բաղձանք մը միայն կ'արտայայտէ այս առթիւ և նորընտիր կեդրոնական վարչութեան կը թողու «որոշել կատարելիք բոլոր գործերը», ինչպէս կուսակցութեան ապագայ գործնէութեան, նոյնպէս նաև միութեան բանակցութիւններուն :

Նախորդ գլխուն մէջ երեւած բերւած փոխադարձ մերկացումներէն որոշ գաղափար մը կազմեցինք արդէն Վերակազմեալ հնչակեան կուսակցութեան վրայ՝ ընդհանուր կերպով : Մօտէն ձանշնանք հիմա այն մարմինը, որ իր կուսակցութեան կողմէ լիազօրութիւն ստացած էր միութեան հարցին պէս կենսական ու լուրջ բանակցութիւնները կատարելու Դաշնակցութեան հետ : Վերակազմեալ կեդր . Վարչութեան ներքին կեանքին ծանօթանալ անհրաժեշտ է, որովհետեւ հո՞ն պահած պիտի գտնենք միութեան բանակցութիւններու անյաջողութեան պատճառները :

Վերակազմեալ կեդր . Վարչութեան անդամներն էին . Արփիարեան, Ա . Սուրէնեան, Լ . Մկրտիչեան, Մ . Սվազիի և Մ . Տամատեան, իսկ մտերիմ գործակիցներ՝ Աղասի, Ռշտունի, Բաշալեան, Զօպանեան և «տաղանդի ու դրամի գասակարգին» պատկանող ուրիշ հայեր, որոնց օժանդակութեամբ «զօրացած» Վերակազմեալ վարչութիւնը՝ կ'սկսի իր պաշտօնական օրկան «Մարտ»ի մէջ ճոռումաբանել իր չունեցած ուժի մասին, և մինչև վերջն ալ անիրազործելի միալու դատապարտւած իր «յեղափոխական» ծրագիրներու գովքն ընել :

Անցնելէ առաջ Վերակազմեալ վարիչներու անձնական նկարագրին, երկու խօսքով ներկայացնենք անոնց վիճակը՝ հաւաքաբար առնելով։

«Մարտ»-ի առաջին թիւով Վերակազմեալ Վարչութիւնը յայտարարելէ ետք թէ՝ «Հնչակեան կուսակցութիւնը վերակազմելէն իվեր այնպիսի զօրաւոր դիրք մը ստացաւ, աղդային այնպիսի մեծամեծ շահէր իր պաշտպանութեան տակ առաւ», կ'ըսէ, որ այդպիսի «զօրեղ կազմակերպութեան» մը համար «չատ չի խօսիլ» պէտք է. «Իր վերակազմութենէն ի վեր Հնչակեան կուսակցութիւնը ինքզինքը այնքան ուժեղ կ'զդայ որ շատ չի խօսիր»։

Եւ իրաւի, Վեր. Հնչ. կուսակցութիւնը չի խօսիր, ո՛չ միայն չատ, այլև քիչ ըսել կ'ուզենք պատեհութիւն չունենար խօսելու իր յեղափոխական գործնէութեան մասին, որ չունենալ առաջադրած էր, այլ կը դատարկաբանէ երբ «կարգ մը նամակներ» կ'ստանայ որոնցմով «բան մը ընել» կը պահանջւի իրենցմէ և որոնց ի պատասխան կը յայտարարէ որ իրենց համար խաղալիկ է ոռութ և ուժանակ փոխադրել Պօլիս թիւրք փաշաներ սպաննել ճանձի պէս, կամ դրամատուներ, պաշտօնատուններ կոխել . . . : Այս բոլորին կարող կը դաւանին ինքզինքնին բայց չեն ըներ . . . որովհետև «ետքը» կը խորհին և «կարևորութիւն կ'ընծայեն ոչ միայն պահպանողական այլև աղասական և արմատական կուսակցութիւններու պատկանողներուն»։

Խոհեմ յեղափոխութիւն, պիտի ճայնէին անշուշտ մեր բոլոր պահպանողական գլուխները, որոնց ունեցած միտթարութիւնը պիտի չուզէինք արդիւկ, եթէ իսկապէս ժողովրդականութիւն

շահելու, դրամ շորթելու «վերակազմեալ» միջոց մը չըլլար աս՝ սովամահ ըլլալու դատապարտւած կեդրոնը՝ ատեն մըն ալ ապրեցնելու համար։ Ապացոյց՝ Գ. Զիթճեանի գրած մէկ նամակը (1897 Յունվար 7) կեդրոնի անդամ Սուրէն Սուրէնեանին, որմէ կը քաղենք հետևեալ կէտերը.

«Ստացած եմ նամակդ, և շատ տագնապեցայ երբ այդպէս պատկերացաւ աչքիս առջև ձեր գործեածին վեճուկը . . . շիտակն ըսելով, նամակդ ոտքս գետնէն կտրեց. յուսամ թէ կ'ապրիք, մինչեւ որ մենք կարենանք մեր նըպաստներն ձեզ հասցնել . . . ես այն գաղափարը առի այդ գրելէդ թէ անօթութեան խարազանը պիտի ցրէ ձեզ . . .»

Տամատեան, 1897 Փետրվար 1-ին կեդրոնին գրած իր նամակով նոյնպէս կը յայտնէ. — «Այսօր մեր ամենաստիպողական խնդիրը մեր դրամական տագնապն է. առանց մեր նիւթական վիճակը ապահովելով՝ չենք կրնար մեր իբր մարմին գոյութիւնը խակ պահպանել»։ Եւ կը յուսադրէ կեդրոնը Ամերիկայէն գալիք դրամական օժանդակութիւնով. խակ Ամերիկայի մասնաճիւղերուն, այս մշտնջենական «կթան կով»-երուն—կոչ կուղղըւի Ամերիկայի Նահանգային Վարչ. կողմէ, օգնութեան հասնիլ «անօթի փորով ահաւաոր պատասխանատութեանց տակ կեդրոնը մնացած միայն երկու հոգիին»։ Այս շընաբերականէն կ'իմացւի նոյնպէս որ նորակազմ կեդր. վարչութիւնը մինչեւ 1897 նոյեմ. 7, դեռ չէ սկսած իր «կանոնաւոր գործառնութիւնները»։

Զանց կ'ընենք աւելի օրինակներով ծանրանակազմեալ Վերակազմեալներու խղճալի վիճակին վրայ, թէ՝ իբր «յեղափոխական» և թէ իբր «տաղանդի

ու դրամի դասակարգը» իր շուրջը համախմբած մարմին։ Կ'ուզենք միայն նկատել որ միութեան բանակցութիւններու պահուն իսկ «Մարտ»-ը կը մէջ հակադաշնակցական սուր պայքար մը և հաւածանք կ'սկսի ուսուահայ յեղափոխականներու դէմ, համենելու համար Դաշնակցութիւնը վարկաբեկելու իր նպատակին, ինչպէս անձամբ իսուսուփանած է Արքիմարեան՝ Պն. Ճանկիւլեանին։

Ահա՛ ընդհանուր գծերով և համառօտակի վեր։ Հնչակեան կուսակցութեան կացութիւնը։ Ակնարկ մըն ալ հնչակեան անհատ վարիչներու յեղափոխական-բարոյական կեանքին վրայ՝ փաստ բերելով իրենց անձնական վկայութիւններն իրարու մասին, վկայութիւններ, որոնք ժամանակին անցած են «Իրօշակ»ի խմբագրութեան ձեռքը՝ օգնելով անոր աւելի շրջահայեաց ըլլալ և դրուշուոր՝ միութեան բանակցութիւններու միջոցին։

Կեդրոնի անդամ Արքիմարեանը լաւ կը ճանչնանք. անցնինք միւսներուն։ Ս. Սուրէնեանի բարոյական պատկերը դիաենք 1896 Նոյեմ. 6-ին գրած իր այն անհատական նամակի մէջէն, որով նազարբէկեանները տապալել ուզողները (Արքիմար և ընկ) իրք «Հին ու անպատիւ անցեալի մը վրայ ազգասիրական վարագոյրով մը ծածկողներ» կը դատապարտէր։ Նոյն այդ նամակին մէջ Ռըշտունին և ընկերները կ'որակէ «բարոյական հրէշ», «բախտախնդիր» են. , և յուսահատ կեդրոնի մէջ աիրող ապականութենէն՝ կը յայտնէ որ ինք բոլորովին պիտի չէգոքանայ այլևս։ Հակառակ սակայն իր այս հաւաստումին, Սուրէնը կը մնայ կեդրոնին մէջ, որովհետև «չգիտէր ինչ պիտի ընէր անկէ վերջ, շւարտծ մնացեր էր, պատրաստի գործ մը չկար որ ընէր...»։ Ահա՛ յեղափո-

խական վարիչ մը, որ կանգ կ'առնէ հացի խընդ-րին առջև և վատաբար կը համակերպի։

Լիոն Մկրտիչեանի նկարագրին և «գործնական յեղափոխութեան անձանօթ» Սփազլիին կը ծանօթանանք միութեան բանակցութիւններու ընթացքին։ Տամատեան կը մնար համեմատաբար միակ վստահելին, եթէ ուզենք հաշտւիլ այն տարօրինակ իրողութեան հետ թէ ի՞նչպէս ինք հաւանած էր գործակցիլ մէկու մը հետ, որու հնչակեան կուսակցութենէ արտաքսումին վճռագիրը ստորագրած էր . . . : Իրենց ընկեր Ռշտունին մեզմէ աւելի լաւ կը ճանշնայ եղեր կ'երսի կեդրոնի անդամները, որ, Պատգ. ժողովն վերջ, Աղեքսանդրիա վերադարձին, երբ ընկեր մը նորնալիր կեդրոնի մասին գաղափար կուզէ ունենալ, Ռշտունի կը պատասխանէ. — «Ամէնէն Լաւըն ես եմ, ահա ես ալ խայտառակին ու աղտոտին մէկն եմ. կարդ մը էշեր ընտրեցինք ու վեռադամանք («Դիմակաւորներ», Էջ 14)։

Կեդրոնի մօտիկ «խայտառակ» ու «աղտոտ» Ռշտունիին քով կան տակաւին գործակիցներ, Բաշալեան և Զօպանեան, ինչպէս նաև Զէլթունի հերոս Աղասին, որ Սուրէնին գրած իր անձնական նամակներէն մէկին մէջ երեսն կուգայ իրուել «նրբացած խարերայ» և «Հայակապ անբարոյական»։ Մէնք հրատարակութեան անյարմար սեպելով այդ նամակէն նոյնիսկ առղ մը, հետաքըրքիրներուն կը յանձնարարենք պն. Ճանկիւլեանի «Դիմակաւորները» ուր ամբողջութեամբ հրատարականութեան գլուխ գործոց այդ նամակը։

Ծնթերցող հասարակութեան ծանօթացնելէ ետք, վերակազմեալ կեդրոնի և զայն շրջապատ-

տողներու բարոյական-յեղափոխական նկարագրին հետ, սկսինք միութեան բանակցութիւներու պատմութեան, որ կը բաժնւի երկու գլխաւոր շրջանի. — 1) 1896 Մեպտ. — 1898 Ապրիլ, այսինքն Վերակազմեալ ընդհ. ժողովի դիմումէն մինչև Հ. Յ. Ընդհ. ժողովի պատճառաբանւած մերժումը՝ միութիւն կամ համերաշխութիւն հաստատելու Վերակազմեալներու հետ. 2) 1900 յունվարէն 1902 ապրիլ, այսինքն, Զէղոք-Միտթարի ինքնաբերաբար սկսած միութեան ջանքերին երկու կուսակցութիւններուն միջին, մինչև անոր վախճանը:

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ

Ըսինք թէ «Դրօշակ»ի խմբագրութիւնը ըստանալով Վերակազմեալներու առաջարկը, սիրով կը պատասխանէ և կ'սկսի միութեան նախապատրաստութիւններուն՝ մասնաւոր շրջաբերականով դաշնակցական կօմիտէններու կարծիքը հարցնելով այդ մասին:

1896 հոկտ. 22-ին, Վերակազմեալ կեդրոնի ատենապետ պն. Սվագլեան կ'երթայ ժընէվ՝ կէս պաշտօնական կերպով Դաշնակցութեան տրամադրութիւնները շօշափելու համար Միութեան ինդիքի մասին: Խմբագրութեան ներկայացուցիչները պն. Սվագլեանի հետ ունեցած իրենց տեսակցութեան միջոցին գաղափարի փոխանակութիւններ կ'ունենան այն գործնական միջոցներու մասին, որոնք պիտի դիւրացնէին Միութեան ապագայ բանակցութիւններու յաջողութեամբ պըսակւիլը: Պն. Սվագլեան ի վերջոյ խոստովանելով որ ինքը գործնական յեղափոխութեան ծանօթ չէ, կը խոստանայ իրենց ձեռնհաս ընկեր-

ներէն մէկը պատգամաւոր նշանակել տալ իր ըստկանակելու, և խրկել իրենց նոր ծրագրէն օրինակ մը: Այս բանակցութեան միջոցին խմբագրութիւնը պէտք չի տեսներ Արփիարեանի անունն իսկ յիշել, որովհետեւ պն. Սվագլեան, ընկեր Արմէն-Գարօյի հետ նախապէս ունեցած խոսակցութեան և Արփիարեանի մասին անկէ նըկատողութիւն լսած ատեն պատասխանած է թէ «Արփիարի արտաքսումը խնդրի նիւթ նոյնիսկ չի կրնար ըլլալ, քանի որ Դաշնակցութիւնը կը պահանջէ այդ»:

Պն. Սվագլեանի այս կիսապաշտօնական առաքելութիւնը հոս կը վերջանայ: Կ'անցնի ամիս մը և «Դրօշակ»ի խմբագրութիւնը ոչ ծրագիր կ'ըստանայ և ոչ ալ բանակցութիւններու համար խոստացւած «ձեռնհաս» ընկերը կուգայ: Իսկ Արփիարեան ոչ միայն չի հեռացւիր, այլև կը մնայ կեդ: Վարչութեան մէջ՝ կնքապահի պաշտօնով և միանգամայն կ'ստանձնէ պաշտօնաթերթի խմբագրութիւնը:

Նորընտիր կեդ: Վարչութիւնը 1896 նոյ. 28-ին պաշտօնապէս կը դիմէ «Դրօշակ»ի խմբագրութեան բայց պատասխան չստանար որովհետեւ նամակը ստորագրած էր Արփիարեան:

Այս սպասողական վիճակին մէջ է որ Դաշնակցութիւնը ցաւով կը դիմէ հնչակեան երկու հատւածներու բուռն պայքարը և իր հետ միանալ առաջարկող Վերակազմեալներու օրկան «Մարտ»ի հակայեղափոխական և հակադաշնակցական ուղղութիւնը:

Միութեան ինդիքը հրապարակ նետւած էր սակայն և հասարակութեան միտքը սկսած էր գրադիլ անով՝ մանաւանդ արտասահմանի մէջ:

Վերակազմեալ հնչ . կուսակցութիւնը , իր «Մարտ»ով միութեան թունդ պաշտպան և համակիր կը ներկայացնէ ինքինքը և կուսակցութեան վարիչները նոյն գաղափարը կը ջատագովեն բեմերէն : «Դրօշակ»ը լոռութիւն կը պահէ և չի փափաքիր հրապարակային վիճաբանութեան նիւթդանել խնդիրը , որու յաջող լուծումը կարելի պիտի ըլլար ապահովել ներքին բանակցութիւններով միայն :

Եեղափոխական կուսակցութիւնները օր առաջ միացած տեսնելու բաղձանքը մինչև այն աստիճանին կը հասցնէ ժողովրդային յուղումը (յաճախ արւեստական գրգռումով՝ վերակադմեալներուն կողմէ) որ այլ և այլ վայրերէ հանրագրութիւններով գիմում կ'ըլլայ Դաշնակցութեան միանալ Վերակազմեալներուն : Ասոնք չէին կը նար չեղել Դաշնակցութիւնը իր շիտակ ձամբէն , մանաւանդ որ անոր յայտնի էր թէ՝ վերակազմեալներու կողմէ գաղտնի ջանքեր կ'ըլլային շահագործելու համար ժողովրդային այս ազնիւ տրամադրութիւնները :

Այս միջոցին , կիլիկիայի տասը հնչակեան գործիչներու ասորագրութեամբ նամակի մը (1897 մարտ 21) կը հասնի ժընէվ՝ «Առ պատ . կեդրոնական վարչ . Հայ Դաշնակցութեան Յեղափոխական կուսակցութեան» (գործիչներուն անծանօթէ Դաշնակցութեան կազմը , որ «կեդր . վարչութեան» կ'ուղղեն իրենց նամակը) , որով հնչակեան գործիչները ի դիմաց նոյն ատենը գումարւած նահանգային ժողովին , չեշտելով հայ կուսակցութիւններու միութեան անհրաժեշտութիւնը , «կոչում կը նեն խորունկ ուշադրութիւն դարձել իրենց աղերսանքին և յանդիլ ժամ առաջ

Հնչակեան նոր Վարչ . հետ խորհրդակցելով , երկու մեծ կուսակցութեանց միաձոյլ համերաշխութեան» : Իսկ վերջացնելով իրենց դիմումը կըսեն . — «Դաշնակցական կուսակցութեանդ խորապէս համակիր , մեծ յոյս ունինք թէ մեր այս հանրագիրը պիտի ընդունեի առանց ուեէ նկատումի և վարանումի , պիտի ուղէք տեսնել հոն անկեղծութեան բնական շեշտ և պիտի չղլանաք հաղորդել ներկայս կեդր . պատ . մասնաձիւղերուն ալ » :

«Դրօշակ»ի խմբագրութիւնը ապրիլ 5-ին կը պատասխանէ այս նամակին , յայտնելով որ իրենց նամակին բովանդակութիւնը պիտի հաղորդւի մեր բոլոր կօմիտէներուն և հետևեալ թելագրութիւնները կ'ընէ՝ դիւրացնելու նպատակով միութեան իրագործումը՝ որու մասին ուեէ գործնական առաջարկ ըրած չէին սակայն կիլիկեցի գործիչները իրենց նամակին մէջ՝ բաւականալով արտայայտել «բաղձանքներ» միայն :

«Դրօշակ»ի խմբագրութիւնը գլխաւոր երկու կէտի վրայ կը ծանրանայ իր պատասխանին մէջ , 1) Արքիմարի հեռացնելը իրենց կուսակցութենէն : «Քանի որ ան կայ ձեր մէջ՝ կը պատասխանէ խմբագրութիւնը՝ քանի որ անոր խորհուրդները կշուռ ունին ձեր մէջ և մինչև իսկ զեկավարի դեր կը կատարէ , դուք չէք կարող վստահութիւն ներշնչել մեր կօմիտէներուն» : 2) . — կեդրունացման և ապակեգրունացման խնդիրը : Յայտնելով Դաշնակցութեան ապակեգրունացեալ գրութեան վրայ հիմնած ըլլալը և յիշելով պն . Սվայլեանի հետ այդ մասին իրենց ունեցած ապարդիւն խորհրդակցութիւնը , խմբագրութիւնը կը թելադրէ . — «Խորհուրդ կուտանք ձեզի

ընդունիլ ապակեգրոնացման ձեզ, որ փոխանակ հրամաններու, խորհուրդներ կ'ընդունի, որ աղատ ասպարէզ կուտայ բուն երկրին մէջ գործօղներուն և յեղափոխական ուժերուն աղատ զարգանալուն, նաեւ վերջ կը դնէ ներքին երկպառակութիւններու առիթ տալու : Մեր կօմիտէներու ցանկութիւնն է այժմ տեսնել մանաւանդ կիլիկիայի հնչակեան խումբը բոլորովին անկախ, որովհետև ձեր վարչութեան անդամներուն վրայ կը բարդւին անպատւաբեր մեղադրանքներ . . . :

Մայիս 6 ին կ'ստացւի այս նամակին պատասխանը, որով՝ «ակներև անիրաւութիւն» կը համարեն Սրբիարեանի հեռացումը, և ապակեգրոնացման մեր առաջարկը կը նկատեն «իբրև նպատակաւոր պատնէշ մը, միութեան ընդարձակ և բացարձակ գաղափարին հանրականութեան դէմ» և «ցաւագին զարմացումով մը կը կարդան մեր հրաւէրը, ընդունելու ապակեգրոնացման ձեզ, աւելի յստակօրէն՝ էպիլուս Տէր Ռուլֆ»(?) : Այսպէս պատասխաննելով «Դրօշակ»ի խմբագրութեան նամակով եղած երկու առաջարկներուն, խամբը կունենան քննադատական խօսքեր նետելու դաշնակցութեան հասցէին և յայտարարելու որ իրենց համար «անհրաժեշտ չէ» միութիւնը կիլիկիայի մէջ, որովհետև իրենք հոն ունին «ահագին ուժ մը», իբրև թէ մեր կողմէն մասնակի միութեան հրաւէր կարդացւած ըլլար իրենց :

Արտասահմանի հայութեան մէկ մասը կը շարունակէր մեղագրել Դաշնակցութիւնը, միութեան խնդրին հանդէպ իբր թէ պաղ վերաբերելուն համար : Նկատի ունենալով հասարակու-

թեան անհամբեր դրութիւնը և այլ այլ կողմերէ այս առթիւ տեղացող նամակները, «Դրօշակ»ը 1897 ապրիլի թւովքանի մը տող կը հրատարակէ իր դիրքը բացատրող և ժողովուրդը կը հրաւիրէ իր լրջախոհութեամբ օգնել իրեն՝ այս պատասխանատու գործը յաջողութեամբ գլուխ հանելու համար : Եւ որպէսզի հասարակութեան անհամբեր ձայներուն բաւականութիւն տայ, «Դրօշակ» կը խոստանայ իր առաջիկայ թիւով պարզել միութեան առաջարկին իր կողմէ ուշ պատասխանւած ըլլալուն պատճառները :

Մինչդեռ «Դրօշակ»ի խմբագրութիւնը կը պատրաստէր իր բացատրութիւններն հրատարակել, կ'ստանայ վերակազմեալ կեդը. վարչութեան մէկ նոր գրութիւնը (Լօնտօն, 6 մայիս 1897) որով կը յայտնեն թէ իրենց ընկեր «հանրածանօթ պն. Յարութիւն ձանկիւլեան», կը փափաքի կեդրոնական վարչութեան կողմէ պաշտօն ստանձնել և անձամբ ժընէվ գալով Դաշնակցական և Հնչակեան կուսակցութիւններու միութեան կամ դէմ համերաշխութեամբ գործելու խնդրին համար անձամբ իմանալ Դաշնակցական ձեռնհաս մարմիններու հայեացքները ու առաջարկները և անոր համեմատ վերջնական բանակցութեան պատրաստութիւնները տեսնել . այս կամ ո՛չ :

Ստանալով այս նամակը, «Դրօշակ»ի խմբագրութիւնը անմիջապէս (10 մայիս 1897) կը պատասխանէ պն. Տամատեանին և ոչ կեդրոնական վարչութեան, յայտնելով որ ուրախութեամբ պիտի ընդունէր պն. ձանկիւլեանը, սակայն ոչ իբր պաշտօնական անձ, այլ իբրև մէկը, որ մօտ ըլլալով վերակազմեալներուն և անոնց վստահու-

թիւնը ունենալով, պիտի կարենար անձամբ և բերանացի խորհրդակցիլ և տեղեկանալ միութեան արգելքներուն։ Արփիարեան երբ կը տեսնէ թէ միութեան խնդիրը գործնական ձամբու մը մէջ կը մտնէ, կուզէ արգելքներ յարուցանել, և կը մերժէ տալ պն. ձանկիւլեանի ձամբու ծախքը դէպի ժընէվ։ Պն. ձանկիւլեան գրելով «Դրօշակ»ի խմբագրութեան, կ'առաջարկէ թղթակցութեամբ կատարել բանակցութիւնը։ Արփիարի թելաթրութեան համաձայն «տեսնելու համար թէ ինչ կ'ըսեն, ինչ սկզբունք պիտի զոհեն» ևայն։ Խմբագրութիւնը սակայն անհրաժեշտ կը համարէ անձամբ տեսակցիլ։ Արփիար կը պնդէ թէ աճապարելու չէ, յետաձգելու է։

Պն. Տամատեան և ձանկիւլեան «Դրօշակ»ի խմբագրութենէն ստացւած նամակէն յայտնապէս տեսնելով Դաշնակցութեան համակրութիւնը միութեան խնդրին, կ'ուզեն իրենց ուրախութեան մասնակից ընել նաև Պն. Մկրտիչեանը, որ մէկն էր բեմերու վրայէն ինքդինք միութեան գաղափարին բուռն համակիր յայտարարողներէն։ Պն. ձանկիւլեան զարմանքով կ'ստանայ հետեւեալ պատասխանը Մկրտիչեանէն։ «Անդայման կերպով ժը պէտք է երթաս միութեան մասին նախնական բանակցութիւններ կատարելու։ Երանի թէ ժընէվ չերթացած այս նամակս քեզ հասնէր որ երթալդ բաւրգին արգիլէր»^(*))։ Արփի-

(*) Պն. ձանկիւլեան իր «Դիմակաւորներ»ուն մէջ ընդարձակօրէն կը խօսի ժընէվ երթալէն առաջ ու անկէ ետքը հնչակեան վարիչներու հակամիութենական դիրքի մասին, որմէ կը քաղենք այդ կէտերուն վերաբերեալ մանրամասնութիւն-

արեան կը շարունակէ ճանապարհածախոսի արգելքը հանել Պն. ձանկիւլեանի առջև, երբ վերջինս կը յայտարարէ թէ՝ նիւթականը իրեն արդելք պիտի չկրնայ ըլլալ ժընէվ երթալու, և թէ ինք որոշա՛ծ է երթալ։ Արփիար կը համակերպի՝ Պն. ձանկիւլեանի մեկնումէն առաջ հետեւեալ խօսքն ըսեվով անոր. — «Գիտեմ, Միութեան համար Դաշնակցականները իմ անձս պիտի պատճառաբաննեն և պիտի պահանջեն որ ես հեռանամ վարչութենէն. եթէ ես պիտի ըլլամ Միութեան արգելք անոնց աչքին, հոս վերադառնալէդ անմիջապէս ետքը կը հրաժարիմ։»

Պն. ձանկիւլեան վերջապէս կը յաջողի մէկնիլ ժընէվ, ուր քանի մը օրեան խորհրդակցութեան միջոցին փաստաթղթերով կը համոզւի որ արդարացի է Դաշնակցութեան առարկութիւնը՝ վերակազմեալ վարիչներու մասին. կը լսէ և լսու աստիճան կը յուզւի՝ երբ կը կարդացւի կեդրոնի անդամ Ս. Սուրէննեանի, հերոս Աղասիի և այլ նամաններ, որոնք ծանօթացուցինք մեր ընթերցողներուն՝ քիչ վերը, կը լսէ նաև Դաշնակցութեան առարկութիւնը Արփիարի դէմ և խըմբագրութեան ներկայացուցիչներուն հետ կ'ստորագրէ հետեւեալ ատենագրութիւնը։

Ժընէ, 1/13 Յունիս, 1897

«Ներքե ստորագրեալները Հ. Յ. Դաշնակցութեան օրդանին՝ «Դրօշակ»ի խմբագրութեան ներկայացուցիչները և Յ. Կ. ձանկիւլեան, — որ

ները, — ինչպէս «Դրօշակ»ի յաւելւածէն կամ այն ատենագրէ կօմիտէներուն ցրւըւած շրջաբերական նամակներէն կը քաղենք բանակցութեան միւս մանրամասնութիւնները։

թէև ի սկզբան Հնչակեան Վերակազմեալ վարչութեան կողմէ պաշտօնապէս առաջարկւած էր նախնական բանակցութիւններ կատարելու Դաշնակցութեան հետ, բայց պաշտօնական յարաբերութիւն հնարաւոր դատւած չըլլալուն՝ ստորև առաջ բերւած պատճառներով, իբր մասնաւոր միջնորդ մը ներկայացած էր դարձալ նոյն դիտաւորութեամբ, — 1897 Յունիս 1ի կիրակի, նիստ գումարեցին «Դրօշակ»ի խմբագութեան մէջ՝ ամփոփելու համար նախորդ երեք օրուան երկուստեք փոխանակուած խօսակցութիւնները :

«Այդ բանակցութիւնները ակներև ապացուցին որ Դաշնակցութիւնը միութեան խընդրին անտարբեր չըլլալէ զատ, ընդհակառակը, միշտ խորհած է և այժմ ալ կը խորհի գործնական միջոցներ դանել այդ մեծ գործը ի գլուխ հանելու համար: Եւ Դաշնակցութեան մինչև հիմա բոնած զգուշաւոր դիրքը, միութեան խնդրի նորոգ յուգուելէն ետքը, կը բացատրի միայն յետագայ բանաւոր պատճառներով, որոնց բարձումը միայն հնարաւոր պիտի ընէ բանակցութեան սկզբնաւորութիւն մը Հնչակեան Վերակազմեալ վարչութեան և Դաշնակցութեան միջև:

«Ա. — Անհրաժեշտ է խսպառ հեռացնել Արփիար Արփիարեանը թէ Հնչ. կեդր. վարչութենէն և թէ կուսակցութենէն, քանի որ այդ անձը նկատուած է իբր դաւաճան ամբողջ Դաշնակցութեան կողմէ:

«Բ. — Նկատելով որ Դաշնակցութիւնը խիստ բանաւոր պատճառներ ունի կասկածելու Վերակազմեալ վարչութեան և կամ անոր մօտիկ

շրջանակներու մէջ գտնւող կարգ մը անձերու անցեալին և նոյն իսկ անկեղծութեան մասին — բան մը որ վրաւոր փաստերով ապացուցւեցաւ Պն. Յարութիւն կ. Ճանկիւլեանին — և հետևաբար, այդ վարչութեան անունով կատարւելիք բանակցութիւնները պիտի չկարենան երաշխաւորել այն անկեղծ, անաչառ և բանգէտ ըմբռնումը գործին, որ յաւէտ փափաքելի է Դաշնակցութեան՝ այդ փափուկ և կնճռոտ խընդիրը գործնական լուծումի մը յանգել տալու համար:

«Անհրաժեշտ տեսնեցաւ որ Հնչակեան Վերակազմեալ վարչութեան կողմէն կարգելիք վազօր պատգամաւորները ընտրւին այն անձերու մէջէն, որոնք կը վայելեն նաև Դաշնակցութեան վստահութիւնը, ուստի և անոնց անունները նախապէս պէտք է որ հաղորդւին «Դրօշակ»ի խմբագրութեան:

«ԾԱՆՈԹ. — «Դրօշակ»ի խմբագրութիւնն ալ իր կողմէն պատրաստ է հաղորդելու իր լիազօր պատգամաւորներուն անունները, եթէ այդ բանը պահանջւի Հնչ. Վերակազմեալ վարչութենէն:

Խոկականին վրայ ստորագրած են
ՑԱՐՈՒԹԻՒՆ Կ. ՑԱՆԿԻՒԼԵԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՀՆԵՐ՝
ԹՈՍՏՈՄ, ՎԱՀԱՊ, ԱՐՄԵՆ-ԳԱՐԹ

Այսպիսով, պն. Ճանկիւլեան աւարտւած կը կը նկատէ իր առաքելութիւնը, և յունիս 17-ին Լօնտօն հասնելով իր բանակցութեան արդիւնքը կը պարզէ ընկերներուն, կը յայտնէ Արփիարին

որ ինքն է միութեան արգելքը : Արփիար , հակառակ իր կանխաւ ըրած խոստումին չի ուզեր հրաժարիլ , բայց վերջիվերջոյ յանձն կ'առնէ «հըրաժարիլ ու բոլորովին քաշւիլ դործէն» , որումասին պն . ձանկիւլեան կը տեղեկագրէ «Դրօշակ»ի խմբագրութեան (1897 յունիս 18) : Արփիարեան կը կեղծէր սակայն , որովհետև պն . ձանկիւլեանի ժընէվ մեկնելէն ետք երբ գրաշար Հրանտ Արփիարին կ'ըսէ որ «պն . ձանկիւլեան պիտի յաջողի այս գործին մէջ» , ան կը կատղի ըսելով . «Սյո՛ , ձանկիւլեան անկեղծօրէն կը ձըդտի միութեան , բայց չպիտի յաջողի , որովհետև Տէն+ Ֆէն-Շէն+ Պէտ+ Ն-Ի-Խ-Ի+ և Չ-Ե-Ն+ ու Շ-Ե-Ր» :

Այս և ուրիշ շատ մը նման իրողութիւններու առջև գտնելով ինքգինք , պն . ձանկիւլեան կը կասկածի թէ պիտի կարենայ դիւրութեամբ գլուխ հանել միութեան ինդիրը և 1897 յունիս 26-ին , նախորդ յուսադրող նամակէն միայն 8 օր վերջը , նախազգուշացման նամակ մը կը գրէ «Դրօշակ»ի խմբագրութեան , ուր ի միջի այլոց կըսէ :

«Գալով մեր նախական բանակցութիւններու այն մասին , որ Հնչակեան կուսակցութեան կը պատկանի , կը խնդրեմ որ քիչ մը ժամանակ ալ սպասողական դիրք բռնէք , մինչև որ կարողանամ որոշ գաղափար մը տալ ձեզի Հնչակեան կուսակցութեան մէջ տիրող ճշմարիտ տրամադրութեան մասին» :

Թէ ինչ էր Հնչակեան կուսակցութեան մէջ տիրող «Ճշմարիտ տրամադրութիւնը»՝ մեղի գրեթէ ամբողջութեամբ ծանօթ է արդէն . բայց որպէսզի լրացնենք Հնչակեան փարիչներու հակամիութենականութիւնն հաստատող փաստերու

շարքը , մէջ կը բերենք քանի մը ուրիշ պարագաներ :

Երբ պնը . ձանկիւլեանի և Տամատեանի կողմէ Աղէքսանդրիա գտնւող կեդրոնի անդամ է . Մկրտիչեանի ալ կը տեղեկացւի միութեան համար մինչև այդ թւականը առնւած քայլերու մասին , այս պարոնը , սրտմտած , նամակ մը կը խմբագրէ և ստորագրել տալով «Հնչակեան կուսակցութեան անդամ» Ոչտունիի և Ատոմ Ասլանեանի , կը խրկէ (1897 յունիս 29-ին) «Դրօշակ»ի խմբագրութեան :

«Սյո՛ նամակով , ստորագրողները յայտնելէ ետք , թէ իրենք մինչև հիմա միութեան համակիր եղած են , թէ իրենց ընկերներուն հրահանգներ խրկած են «միշտ սիրով վարւելու դաշնակցական եղայրներու հետ , երբեք նազարբէկի օրով եղածին նման խեթիւ չնային անոնց ու չհակառակին» , կ'ակինք քննադատել Դաշնակցութիւնը իրեւ թէ անոր հակամիութենական ընթացքին և «արտաքսւած Հնչակեաններու միջոցով իրենց դէմ կուելուն» համար , և կը վերջացնեն հետևեալ տողերով .—

«Դուք այս անդամ մեր ընկերներէն մին՝ այն է ձանկիւլեանը ձգած էք ձեր թակարդը , քաջ գիտնալով անոր տկար կողմերը , խելքը և դատելու կարողութիւնը , ի նկատի առած էք միայն անոր անունը և անկէ ուզած էք օգտել . ստորագրել տաւծ էք անոր խայտառակ մի թուղթ , անտեղի , խարդախ , շինծու ու երևակայական տօքիւմաններու վրայ շափւած և մտադիր էք «Դրօշակ»ի միջոցով հրատարակել և վերջնական հարւածը իջեցնել չնչ . կուսակցութեան դիմուն , ասպարէզին

վերջնականապէս տիրանալու համար, բայց հիմակուց կը վատահեցնեմ ձեզի, որ դարձեալ ձեր ջանքերը ի զուր են ու այս վերջին անգամ ալ չպիտի յաջողիք: Ուստի, պարոններ, յանուն ժողովրդի օգտին, կը ինդրեմ ու կ' չկօռշանէմ ձեզի, որ այդ բանը չընէք. հակառակ պարագային, արդիւնքը ուրիշ բան չպիտի ըլլայ, բայց եթէ մենք ալ պիտի ստիպւինք այս անգամ մեր լոռութիւնը խզելով հրապարակ նետուիլ և յայտնել ձեր այսքան տարւան գործնէութեան ու գործիշներու մասին այնքան իրականութիւններ ու անհերքելի տօքիւմաններ որ շատ սուղի պիտի նստին ձեզի համար»:

Իրողութիւնը այս գրւածին բոլորովին հակառակն էր սակայն. բաւական է միայն աչքէ անցնել իրենց պաշտօնաթերթը «Մարտ», տեսնելու համար թէ ի՞նչ անհաշտ ատելութեամբ լեցւած են գէպի Դաշնակցութիւնը. ալ չենք խօսիր ներքին շրջաբերականներու մասին, որոնք նոյն ոգին կը կրեն միշտ: Իսկ ընդհակառակն, Դաշնակցութիւնը մնացած է մի՛շտ հաւատարիմ միութեան ու համերաշխութեան գաղափարին և ո՛չ միայն «Դրօշակ»ի մէջ բառով միակ պատասխանած չէ «Մարտ»ի գրութիւններուն, այլ և իր ներքին շրջաբերականներուն մէջ մի՛շտ նոյն ուղղութիւնը պահպանած է: Ասոր ապացոյցներէն մէկն է Ամերիկայի Ֆոլ Ռիվը քաղաքի Հնչակեան և Դաշնակցական տեղական մարմիններուն նոյն ատենները կնքած համերաշխութեան դաշնքը, որուն ուրախութեամբ արձագանդ կ'ըլլայ «Դրօշակ»: Միակ հնչակեանը որ այդ միջոցին իրենց դէմ կուած է թռուցիկներով՝ պն. Սօսի Գուգարեանն է, — Ուստաստանի պատգա-

մաւորներէն մէկը, որ ընդհակառակ մէջ տեսնելով ամէն բան, ալ չէ կրցած հանդուրժել և շարք մը թռուցիկներով մերկացուցած է գաղտնիքները և Դաշնակցութեան կողմէ ոչ մէկ օժանդակութիւն գտած է, մինչև հրապարակով Դաշնակցութեան յարիը, այսինքն իր Դ-րդ. թըռուցիկէն ետք: Աւելորդ է արդէն խօսիլ պն. Ճանկիւլեանի մասին, իրենց ըստածներուն վրայով, որովհետեւ իրենք էին զայն երկինք բարձրացնողը «Մարտ»ի առաջին թւովի միութեան բանակցութիւններուն լիազօր ընտրելով:

Գալով իրենց տղայական սպառնալիքին, իրենք ալ գիտէին թէ այդպիսով չէին կրնար վախցնել Դաշնակցութիւնը, որ միութեան բանակցութիւններու միջոցին «Դրօշակ»ի խմբագրութեան ներկայացուցիչներուն միջոցով յայտարարած էր պն. Ճանկիւլեանի, թէ ինքն ալ պատրաստ էր իր մէջէն վատարելու, վերակաղմեալներու կողմէ փաստացի կերպով ամրաստանած անհատները, եթէ գտնւէին այդպիտիներ:

Չպիտի արժէր այս նամակին վրայ այսչափ իսկ ծանրանալ, եթէ ան չըլլար կ. վարչութեան հակամիութենական անդամներու հայեացքը, որ ուրիշ շատ մը պարագաներու ալ երևան նեկած է արդէն:

Այս նամակէն վերջ, որ կուգար խոչոր արգելք մը ևս աւելցնել միութեան ճամբուն վրայ, «Դրօշակ»ի խմբագրութեան կը հասնի պն. Ճանկիւլեանի մէկ ուրիշ նամակը, գրած յուրիս 10-ին՝ Աղէքսանդրիայէն, որուն մէջ իր ընկերներուն կողմէ հետեւեալ առաջարկները կը ներկայացնէ: Ա) Արփիարի հարցաքննութեան թղթի պատճէնը լրկել եգիպտոս, որպէսպի այնտեղի հնչակեան-

ները, մասնակցութեամբ դաշնակցական ներկայ-
յացուցիչներու, քննեն զայն և եթէ համոզում գո-
յացնեն Արփիարի դաւաճանութեան մասին, ոչ
միայն արտաքսեն զինքը կուսակցութենէն, այլև
ընկերական ատեանի մը մէջ մահւան դատապար-
տեն։ 2) Սկսիլ միութեան բանակցութիւնները,
քանի որ Դաշնակցութիւնը վստահութիւն ունի
կեդր։ Վարչութեան երեքին, այսինքն մեծա-
մասնութեան վրայ՝ այդ միջոցին քննութեան
ենթարկելով նաև Արփիարի դաւաճանութեան
խնդիրը *)։

«Դրօշակ»ի խմբագրութիւնը ի պատասխան
այս նամակին յուլիս 25-ին կը գրէ պն. ձանկիւլ-
եանի թէ Արփիարի դատավարութիւնը Դաշ-
նակցութեան համար վերջացած և վճռւած խըն-
դիր մը ըլլալուն, անտեղի կը գտնէ ատեանին մեր
մասնակցութիւնը խնդրող առաջարկը։ Այսու
հանդերձ, յօժարութիւն կը յայտնէ հարցաքըն-
—

(*) Մեզի տարօրինակ կը թւի սա պարագան
թէ ի՞նչպէս պն. ձանկիւլեան չի կրնար յաջողիլ
համոզել հնչակեան «Ճշմարտախնդիր» անդամնե-
րը, թէ Արփիարեան դտնւած է դաւաճանական
արարքներու մէջ, քանի որ ծանօթ հարցաքննու-
թենէն զատ իրեն յայտնի էին ուրիշ հաւասարա-
պէս ծանրակշիռ պարագաներ, ինչպէս օրինակ
Թիֆլիսի գաղտնի ժողովի մասին լուր տրւիլը
թիւրք ոստիկանութեան և Արամ Նահապետեանի
ձերբակալումը, յեղափոխական նպատակի հա-
մար Թիֆլիսէն Գրիգոր Արծրունիի խրկած 2000
րուբլին խորումը Արփիարի կողմէ և ուրիշ պա-
րագաներ, որոնց մասին տարակոյս չունէր բնաւ
և իբր ամբաստանութիւն մէջ բնրած է իր «Դի-
մակաւորներ» գրքոյին մէջ։

նութեան պատճէնը խրկել, իր յարակից պատ-
ճառաբանութիւններով, որպէսզի հնչակեան ըն-
կերներ ալ համոզում կազմեն խնդրի մասին։—
բայց, կուզէ գիտնալ թէ հնչակեան ընկերները
ո՛չչափ իրաւասութիւն ունին կեդրոնի անդամ
մը գատելու։ Իսկ կեդր. վարչութեան «Վստահե-
լի մեծամասնութիւնը» նկատի ունենալով չէր
կրնար բանակցիլ անոր հետ, որովհետեւ անոր շատ
լաւ յայտնի էր թէ՝ կեդր. վարչութիւնը Արփի-
արը ինքն էր։

Խնդրին շիտակ ձամբաներով մօտենալ, հըն-
չակեան վարիչներուն գործին չէր գար, հետեւ-
բար ներքնապէս մի՛շտ մանւածալատ միջոցնե-
րու կը դիմէին միութեան իրականացման ար-
գելք ըլլալու, իսկ միւս կողմէն՝ հրապարակա-
յին պոռչտուքներով ինքզինքնին միութեան ջերմ
համակիր կը ցուցնէին՝ ժողովրդականութիւն
վաստկելու խարդախ նկատումով։

Պն. ձանկիւլեան կը շարունակէ իր ջանքերը,
բայց ապարդիւն. այդ միջոցներուն Աղէքսան-
դրիա կը հասնի պն. Սվազլեան, որուն հետ ալ
երբ միութեան չուրջ խօսակցութիւն տեղի կ'ու-
նենայ, կեդր. վարչութեան ատենապետը կը պա-
տասխանէ, — «Ես գիտեմ մինակ կեդրոնացում
մարտի նշանակութիւնը. ապակեդրոնացման մա-
սին 4-5 ժամ խօսեցան, ես բան մը չհասկցայ,
մեզի պէս կեդրոն մը չունին, կըսէին։ Ես Ֆե-
ռեան հակառակ էի, ինչո՞ւ առանց իմ որոշումիս
ծընէվ գնացիր։ չէ՞ որ վարչութեան ատենապե-
տը ես եմ, այն նամակը որ վասն ատենապետի
ստորագրւած է և պաշտօնական կնիքով կնքւած,
վաւերական չէ . . .»։

Պն. ձանկիւլեան կը յուսահատի և երկար ա-

տեն վերջ միայն կը հասկնաց որ .—

« . . . Այդ բոլոր անձերը որ սկիզբները կը պօ-
ռային թէ՝ միութիւնն է ժողովուրդի շահե-
րուն պաշտպանութեան միակ միջոցը , հակա-
ռակ այս քարոզներու ցոյց կուտային որ Դաշ-
նակցականները միութիւն չեն ուղեր . . . Եւ
ահա այսօր պարզեցաւ որ ատիկա լոկ միջոց
մըն է եղեր ժողովուրդը խաթելու և անոր բա-
րեկամ ձևանալով համակլութիւն շահիլ :
Այս Հնչակեան պարագլուխները կամ խմբակը
իրարու հետ կապւած են բազմաթիւ անցեալ
մեղերով , ընդհանուր գեղծումներով : Եթէ
ասոնցմէ մէկը , որն ալ ըլլայ , պաշտօնապէս
դուրս նետւի յիշեալ խմբակի կողմէն , անմի-
ջապէս հրապարակ պիտի ելլեն իւրաքանչիւրի
մեղերը , զեղծումներն ու վատութիւնները :
Միակ միջոցն է , ամէնքը մէկ անդամէն դուրս
նետել Ազգ . Յեղ . մաքուր առարթէդէն («Դի-
մակաւորներ» էջ 51 և 61) .

Այս համոզումով՝ պն . ձանկիւլեան , 1897-ի
վերջին ամիսներուն վերջնապէս կը հրաժարի
Հնչ . կուսակցութենէն և կը նզէ իր յարաբե-
րութիւնները անոր վարիչներուն հետ :

Կ'անցնին երկար ամիսներ և Դաշնակցութիւ-
նը հրապարակային վիճաբանութեան նիւթ չըներ
միութեան խնդիրը՝ հակառակ վերակազմեալնե-
րու յարուցած աղմուկին , այլ կը բաւականանայ
յունիս 1-13-ի ատենագրութենէն ետք «Դրօ-
շակ»ի յունիս ամսութեով ըրած իր մէկ հա-
մառօտ յայտարարութիւնով , ուր յայտնելով պն .
ձանկիւլեանի խոստումը՝ միութեան մատնանը-
ւած արգելքները բառնալու՝ կը վերջացնէ հե-
տեւալ կերպով .— «Դաշնակցութեան կը մնայ

սպասել ալդ դիմումներու վախճանին յուսալով
թէ ամենուս փափաքելի այդ խնդիրը նպաստա-
ւոր լուծում մը պիտի կրնայ ունենալ , կարելի
եղածին չափ մօտ ժամանակի մէջ » :

Այս սպասողական վիճակը , վերը յիշւած բո-
լոր երկոյթներով , տեսեց մինչև 1898 ապրիլ ,
երբ գումարուեցաւ Հ . Յ . Երկրորդ Ընդհա-
նուր ժողովը , որ հետեւեալ վճիռը կայացուց այդ
մասին :

«Նոր Հնչակեան կուսակցութեան կեդր . վար-
չութիւնը «Դրօշակ»ի խմբագրութեան միջոցով
ուղած էր այդ առաջարկը Դաշնակցութեան՝
որով երկու տարիէ ի վեր այդ առթիւ կատար-
ւած բոլոր բանակցութիւնները վարած էր Խըմ-
բագրութիւնը , ընկերներու համաձայնութեամբ
և անոնց կարծիքներէն առաջնորդւելով :

Ընդ . Ժողովը լսեց այս խնդրի առթիւ Խըմ-
բագրութեան մասնաւոր տեղեկագիրը , ծանօ-
թացաւ այդ խնդրին վերաբերեալ բոլոր վա-
ւերագրերու հետ , և միջի այլոց նաև պն . Յա-
րութիւն ձանկիւլեանի մէկ նամակին ու ժո-
րութիւն ձանկիւլեանի մէկ նամակին ու ժո-
րութիւններուն , և ի նկատի առնելով պատ-
ցարութիւններուն կարծիքները այն բոլոր կէտե-
ղամաւորներու կարծիքները այն բոլոր մասին , որոնք հետուէն կամ մօտէն առըն-
րու մասին , որոնք հետուէն կամ մօտէն առըն-
րու մասին ունէին Միութեան խնդրին հետ , հե-
տեւալ նկատումներու հիման վրայ տւաւ իր
վճիռը , պատճառաբանութիւնը «Դրօշակ»ի մէջ
հրաժարակել որոշելով .

Նկատելով , որ Դաշնակցութեան հետ միու-
թիւն առաջարկող նոր Հնչակեան վարչութիւ-
նը առաջարկող նոր Հնչակեան վարչութիւ-
նը անկարող գտնւած է ցարդ իր հետ միացը-
նը անկարող գտնւած է ցարդ իր հետ միացը-
նը հնչակեան բոլոր ուժերը , և թէ Հնչակ-
ելու հնչակեան բոլոր ուժերը ,

եան նախկին կեդր . վարչութիւնը իր կուսակիցներու հետ կը շարունակէ տակաւին ինք-
զինը հոչակել հարազատ ներկայացուցիչ ամ-
բողջ Հնչակեան կուսակցութեան .

Նկատելով, որ նոր Հնչակեան կուսակցութիւ-
նը հիմնովին գոյութիւն չունի Մեծ և Փոքր-
Հայքի մէջ, Պօլսի մէջ իրեն յարած միայն ան-
հատներ կան, իսկ իր գլխաւոր ուժը, որ Կիլիկ-
իոյ մէջ իր ունեցած կազմակերպութիւնները
կը ներկայացնէին, այսօր քայբայուն վիճակ մը
ունի .

Նկատելով որ այդ կուսակցութիւնն իսկող-
բան հակառակ յայտարարելով ինքոյնքը ո՞րեւէ
ուղղութեան՝ իր խախուտ դրութիւնը մատ-
նեց, և միւս կողմէն իր յետագայ հրատարա-
կութիւններով ապացուցեց մինչև իսկ յեղա-
փոխական ոգիի չքացումը իր մէջէն :

Նկատելով, որ այդ կուսակցութիւնը կազ-
մակերպած կուսակցութիւն մը չի ներկայացը-
ներ ինքնին, և իր այլ և այլ մասերն իսկ տարրեր
կերպով կը վերաբերին Միութեան խնդրին .

Նկատելով, որ այդ կուսակցութեան զեկա-
վարներէն շատերը վստահութիւն չեն ներշըն-
չեր յեղափոխական և ընդհանուր բարոյականի
կրկին տեսակէտներով, որով կը բացատրէի մա-
քուր ճանչցւած դորձիչներու հետզհետէ հեռա-
ցումը այդ կուսակցութենէն (Տամատեան, Գը-
լըտնեան, Ճանկիւլեան և լն.) .

Նկատելով, որ Արփիար Արփիարեանի պէս
անձնաւորութիւն մը, հակառակ տրւած խոս-
տումներուն, ո՞չ միայն չէ հեռացւած այդ կու-
սակցութենէն, այլև իր ձեռքն առած է այսօր
կուսակցութեան ղեկը .

Նկատելով, որ այդ կուսակցութեան վարիչ
անդամներէն շատերը երկու տարի անընդհատ
զբաղած լինելով կուսակցական այլեւայլ պայ-
քարներով, ո՞չ մէկ երաշխաւորութիւն կ'ըն-
ծային թէ նոյն ընթացքը չպիտի շարունակեն
նաև Դաշնակցութեան մէջ, եթէ միութիւնն
իրագործւի .

Նկատելով, որ պաշտօնապէս միութիւն ա-
ռաջարկելով հանդերձ, Հնչակեան ղեկավարնե-
րէն շատերը անպաշտօն կերպով հալած անք
սկսած էին Դաշնակցութեան դէմ — բան մը որ
քիչ ետքը բացարձակ սկսաւ արտայայտիլ կու-
սակցութեան օրգաննին «Մարտ»ի և աւելի ուշ
«Նոր կեանք»ի էջերուն մէջ .

Նկատելով, որ այդ կուսակցութիւնը ագգա-
դաւ պրօպականնտի ձեռնարկած է գրգռելու
օսմաննեան հայերը իրենց ոռւսահպատակ եղ-
բայրներուն դէմ .

Ընդ . Ժողովը միաձայն որոշեց՝ նոր Հնչակ-
եան կուսակցութիւնը իր արդի կազմին մէջ
չճանչնալով իբր վստահութիւն ներշնչով, յե-
ղափոխական, կազմակերպւած մարմին մը
մերժել անոր վարչութեան առաջարկը միու-
թեան կամ համերաշխութեան խնդրի մասին :

Ժողովը խորապէս համոզւած սակայն, թէ
նոր Հնչակեան կուսակցութեան մէջ կան ան-
կեղծ յեղափոխական խմբեր և անհատներ, ո-
րոշեց հրաւէր կարդալ անոնց, որ իբր Հնչակ-
եան գործիչներ գան ու ձեռք-ձեռքի տալով
մեր ընկերներուն՝ համերաշխարար մղեն մեր
անհաւասար կոիւը թշնամիին դէմ :

Կատարւեցաւ Հնչակեան գործիչներու բաղ-
ձանքը. միութեան բանակցութիւններու այս փո՛ր-

ձըն ալ ջուրն ինկաւ՝ ամիսներու յուսալից սպա-
սումէ մը ետք :

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ

1898-ին գումարուեցաւ վերակազմ. Հնչակ-
եան կուսակցութեան Բ. Ընդհ. Ժողովը : Դաշ-
նակցութիւնը՝ հայ ժողովուրդի և յեղափոխու-
թեան բոլոր անկեղծ բարեկամներուն հետ՝ կ'ա-
կընկալիք՝ որ Ընդհ. Ժողովը նկատի առնելով
կուսակցութեան և անոր վարիչներուն վրայ
ծանրացած ամրաստանութիւնները, մաքրագոր-
ծէր, ի'սկապէս վերակազմէր «վերակազմեալ»
Հնչակեան կուսակցութիւնը՝ ճանչցւելու համար
իր «Հայունութիւններն ու յեղափոխութիւններ-
ութեան» մարմին մը, որուն հետ կարելի ըլլար բա-
նակցիլ միութեան կամ համերաշխութեան մա-
սին :

Մեծ եղաւ ընդհանուր յուսախարութիւնը,
երբ վեր. Հնչ. Ընդհ. Ժողովը ոչ միայն չկրցաւ
իրականացնել իր վրայ դրւած յոյսերը, այլև ող-
բալիօրէն ապացուցեց, որ հարազատ պատկերն
է «Արփիար-կեղեռնի» և կը գտնիւի անոր մողա-
կան ազլեցութեանը տակ՝ զուրկ յեղափոխական
կորովի կամքէ . . . Տամատեան, որ իրը պարա-
գլուխ Արփիարեանի և ընկերակիցներու շահա-
տակութիւններուն դէմ բողոքողներուն, Ժողո-
վի գումարումէն առաջ իր անհատական նամակ-
ներուն մէջ, չարաշար կերպով կ'ամբաստանէր
Արփիարը և տիղմի մէջ կը խոթէր կը հանէր, —
քաջութիւնը չունեցաւ նոյնը ընել կուսակցու-
թեան գերագոյն ատեանին առջև. Ընդհ. Ժողո-
վին մէջ բերանը գոյ նստաւ՝ ասպարէլ տալով
Արփիարեանի, որ ի գործ դնելով ճիշդիթական իր

բովանդակ կարողութիւնը, այս անդամ ալ կը յա-
ջողի ընտրուիլ անդամ կեդր. վարչութեան . . .

Յիշենք թէ այս նոյն Արփիարն է, որ կեդր.
վարչութեանէն իր հրաժարումը պահանջւած ա-
տեն, դեռ քանի մ'ամիս առաջ կըսէր. — « . . . Յե-
տեն, դեռ քանի մ'ամիս առաջ կըսէր. — Հայ ազգին հա-
ղափոխութիւնը մեռած է այլ ևս հայ ազգին հա-
մար. ես յեղափոխական չէի ի վաղուց, այժմ ալ
չեմ և ետքն ալ չպիտի ըլլամ. ինչո՞ւ զիս ըն-
տրեցին» «Դիմ.» էջ 44): Եւ հայ յեղափոխու-
թեան այս չար ոգին, իր ընտրութեան համար
թեան այս չար ոգին, իր ընտրութեան համար
«տրունջ» յայտնելէ ետքն ալ տակաւին չէր ու-
զեր հրաժարիլ՝ անօթի մնալու վախէն և լրբօրէն
կ'ըսէր. — Այն էլ ու բեշէ նոյն ժողովուրդն ու
պատգամաւորները որ կ'ուզեն հրաժարիլս, թող
ըերեն իմ ապրուստ տան և ապա հրաժարեցնեն
զիս, եթէ ոչ, երբեք չեմ հրաժարիր («Դիմ.» էջ
47): Այս խօսքերուն պէտք իսկ չկար սակայն,
որպէսզի Ընդհ. Ժողովը այս անդամ դուրս նե-
տէր Արփիարը յեղափոխական ասպարէզէն, քա-
նի որ հրապարակի վրայ էին անոր խմբադրած
նոր կեանք» ու «Մարտ»ը, իրենց հակայեղա-
փոխական բովանդակութեամբ. բայց, ինչպէս ը-
սինք, Ընդհ. Ժողովը չունէր այդ բանին համար
պահանջւած յեղափոխական կամքը:

Այսպէս կը վերջանար Վեր. Ընդհ. Ժողովը,
որ, եթէ յեղափոխական գործի յաջողութեան
համար ամենադոյզն բաղձանք մ'իսկ ունեցած
ըլլար, Փեշ ջանքով կրնար շատ բան ընել՝ միու-
թեան գերբուտ ճամբան հարթելու համար: Զը-
րաւ. և ո՛չ միայն չըրաւ, այլև Նուշեց ընել. այս
է ցաւալին:

Դաշնակցութեան համար Վեր. Հնչ. կուսակ-
ցութիւնը մնաց նոյն անվատակելի մարմինը և վե-

բակազմեալ շարքերէն քիչ քիչ սկսան հեռանալ անկեղծ ճանչցւած ութերը : Տամատեան ալ որ իր անկարողութեամբ պատասխանատւութեան մեծ բաժին մ'ունէր Արփիարեանի բոլոր հակայեղափոխական արարքներուն մէջ, ինքինք արդարացուցած ըլլալ կարծեց, հրաժարելով վեր . Հնչ . Կուսակցութենէն, «Լ . Մկրտիչեանի և իր մէկ քանի ընկերներուն բռնած ուղղութիւնը և գործառնութիւնները Հնչակեան կուսակցութեան և ընդհանրապէս Հայ Յեղափոխութեան համար կորստարեր դատելով և բողոքելով» : («Փիւնիկ», 18 Սեպտ. 1901) :

Հակառակ այս աննպաստ հանդամանքներուն, միութեան խնդիրը կը մնար օրւայ հրատապ հարցը :

Դաշնակցութիւնը որ միութեան նախորդ բանակցութիւններուն առթիւ համբերատար լուսութիւն մը պահած էր, հրապարակային վիճարանութեան նիւթ չդարձնելով այս փափուկ խնդիրը, 1899 Ապրիլ 15ին խզեց իր լուսութիւնը և մինչեւ Դեկտ. 15 շարունակաբար հրատարակեց «Դրոշակ»ի յաւելածը՝ նւիրւած միութեան կամ համերաշխ գործակցութեան խնդիրին՝ վեր . Հնչ . Կուսակցութեան հետ՝ որով կը պատճառաբանէր Հ . Յ . Դ . Բ . Ր . Ընդհ . Ժողովի մերժումը : Այս յաւելածին մէջ ընդդարձակօրէն խօսւած էր նաև Արփիարեանի վրայ իրը «Լրտես-յեղափոխական» և մատնիչ, պարագայ մը, որ ընդունակ էր թունդ հանել Վերակազմեալ շարքերը և հետամուտ ընել զանոնք՝ իրենց վարիչին վրայ ծանրացած ամբաստանութիւններուն ստուգութեանը իրենք ալ համոզւելու :

Ահա այս ատեններն էր — 1900ի Յունվարին —

որ վեր . կեդր . վարչութեան մօտիկ անձնաւութութիւն մը — Պն . Յովհաննէս Շահնազար — Զէզոք և Միթթար ծածկանուններով ինքնարերաբար միութեան միջնորդ ուղեց հանդիսանալ Դաշնակցութեան և վեր . Հնչ . Կուսակցութեան միջև :

Պն . Յովհաննէս Շահնազար ինքնարերաբար ստանձնելով միջնորդի դերը, մէկ-մէկ նամակ կը գրէր Դաշնակցութեան և վեր . Հնչ . Կուսակցութեան կեդրոնին :

Վերակազմեալ կեդրոնին գրած նամակով կը ներկայացնէր հետևեալ չորս գլխաւոր պայմանները .^[*]

1 — Յեղափոխական ոգւոյն գօրացումը թերթերուն պարունակութեան փոփոխութեամբ :

2 — Ուսահայերուն դէմ հալածանքի դադարումը :

3 — Արփիարի հրաժարումը վարչութենէն և խմբագրութենէն :

4 — Միացեալ մարմինին համար ստեղծել, միութեան առթիւ միայն, առժամեայ մի դատարան, երկու կողմի ամբաստաններու համար, և որուն ենթարկի նաև Պն . Արփիարի խնդիրը :

Այս գլխաւոր պայմաններէն զատ, Պն . Շահնազար կ'առաջարկէր հետևեալները .

5 — Նոր մարմինը կոչել «Միացեալ Հայ Յեղափոխականաց Եղբայրութիւն» :

6 — Նոր մարմինը պաշտօնաթերթը կոչել «Դրոշակ» :

Ասոնցմէ ետք, յարգելի միջնորդը կը ծան-

^[*] Նամակը, ինչպէս նաև իր վարած բանակցութիւններու մասին ուրիշ մանրամասնութիւններ, հրատարակւած են «Հայրենիք»ի 1901 Հոկտ. և Նոյ . ամսոյ թւերուն մէջ :

րանար այն գործնական միջոցներուն վրայ՝ որոնց-
մով երկու կուսակցութիւնները սկզբունքով միա-
բանած և օրինապէս միաձոյլ՝ պիտի սկսէին գոր
ծի : Նոյնիմաստ նամակ մըն ալ խրկած էր Դաշ-
նակցութեան :

Դաշնակցութիւնը ընդունեց Պն. Շահնազարը
իբրև միջնորդ, անձամբ տեսնւեցաւ անոր հետ
ժընէվ, և ինչ ինչ զիջողութիւններ ըրաւ միու-
թեան պայմաններու մասին, բայց մերժեց նկա-
տի առնել Արփիարի հարցը իբր ռուսի խնդիր :
Պն. Շահնազար, սակայն, ուժ տալու համար իր
առաջարկին, կը խմբագրէ նամակ մը և Պնր. Իս-
քէնտէրի և Յակոբեանի ստորագրել տալով կը
խրկէ «Դրօշակ»ին և «Մարտ»ին՝ հրատարակելու
խնդրանքով : Այս նամակով, ստորագրողները
կ'առաջարկեն «Պատոյ Ատեան» մը կազմել, որուն
պաշտօնը ըլլայ լսել Պն. Արփիարեանը և անոր
վերագրւած ամբաստանութիւնները, և ըստ այնմ
վճիռ մը տալ որ վերջնական և պարտաւորիչ ըլ-
լայ երկու կուսակցութեանց համար» : Այս նա-
մակէն ետք, վերակազմեներու պաշտօնական
օրկան «Մարտ»ն (1900 Մայիս, թիւ 24) ալ կը
կրկնէ «Պատոյ Ատեան»ի առաջարկը, ու այսպի-
սով միութեան խնդրին տեղ այժմէութիւն կըս-
տանայ Արփիարի «Պատոյ Ատեան»ի խնդիրը :

Պնր. Իսկէնտէրի և Յակոբեանի նամակէն և
վեր. կեդրոնի առաջարկէն վերջ, «Դրօշակ»ի
խմբագրութիւնը զանազան վայրերու մէջ գըտ-
նող հայերէ դիմումներ կը ստանայ «Պատոյ
Ատեան»ի կազմութիւնը փութացնելու համար,
որոնց հետեւեալ կերպով կը պատասխանէ «Դրօ-
շակ» :

«... Ատեանի հարցը պատկանում է «Դաշ-

նակցութեան» կամքը արտայայտող մարմինների
լիազօրութեան և հետեւաբար «Դրօշակ»ի խմբա-
գրութիւնը կը հրատարակի «Դաշնակցութեան»
որոշումը երբ նա կը կայանայ : Նոյն հարցի վերա-
բերմամբ «Հնչակեան կուսակցութեան կեդրոնա-
կան վարչութեան» արած պաշտօնական յայտա-
րարութեան առիթով, ստիպւած ենք կրկնել,
ի գիտութիւն հասարակութեան, որ այս գէպ-
քում՝ մենք՝ արդէն տեղեակ լինելով «Դաշնակ-
ցութեան» ընդհանուր հայեցակէտին, բացարձա-
կապէս կարող ենք յայտնել .— Վերակազմեալ
Հնչակեան կեդրոնը չպիտի ստանայ մեզնից իր
ունէ դիմումին պատասխան, քանի որ մեզ յայտ-
նի է նրա կազմը : Մեր այս պայմանը գոյութիւն
ունի 1896 թւից, և ուրեմն նորութիւն չէ» :

Վերակազմեալ կեդրոնը շարունակեց պնդել
իր առաջարկին վրայ և անոր միջոցով գրգռւած
հայ հասարակութիւնը նոյնպէս շարունակեց իր
դիմումները, բայց «Դրօշակ» մնաց անդրդւելի՝
առաջնորդ ունենալով միայն յեղափոխականի իր
անխախտ սկզբունքը :

Պն. Շահնազար շարունակեց իր բանակցու-
թիւնները Դաշնակցութեան հետ՝ «Պատոյ Ատ-
եան»ի շուրջ համաձայնութեան մը գալու հա-
մար : Դաշնակցութիւնը սրտանց փափաքող միու-
թեան և անկեղծ օրէն ձգտող դէպի յեղափոխա-
կան եղբայրութիւն, ջանաց ձամբայ մը գտնել
այս արգելքն ալ վերցնելու համար, և գտաւ .
Յուլիս 31ին Պն. Շահնազարի հաղորդեց, իսկ 1900
Հոկտեմբերին ալ «Դրօշակ»ի մէջ հրատարակու-
թեան տւաւ հետեւեալը, իբր պատասխան «Պատ-
ոյ Ատեան»ի խնդրի առիթով» :—
«Ի նկատի ունենալով, որ ներկայ Յունվար

ամսից ի վեր յեղափոխական կուսակցութիւններից և ոչ մէկին չպատկանող մի չէզոք անձնաւորութիւն բանակցութեան է մտել Արեւմըտեան Բիւրօյի հետ՝ Դաշնակցութիւնը և Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնը միացընելու նպատակով, և որ այդ առիթով բանակցութիւններում պատշաճ տեղ է տրւած նաև երկու կողմի ամբաստանեալների համար հիմնւելիք մի մասնաւոր դատարանի՝ «Դաշնակցութեան կամքը Ներկայացնող Մարմինը» առաջարկում է Արևեմտեան Բիւրօին՝ մերժել Միութեան խնդրից դուրս այս կամ այն անհատի դատարանի խնդրով զբաղելու առաջարկը»:

Միութեան պայմաններէն մէկը պիտի ըլլար ուրեմն դատարանի մը կազմութիւնը, որուն ենթարկւէին ամբաստանեալներ՝ ընդհանուր առմամբ՝ և ոչ թէ այս կամ այն մասնաւոր ամբաստանեալը:

Զնայելով որ այս կնճռոտ խնդրի միակ բանաւոր ելքը աս կրնար ըլլալ, վերակազմեալները չհաւանեցան: Կեդր. Վարչութիւնը պատասխանեց թէ՝ «... Յաւելածին հրապարակ հանւելէն վերջը, հարկաւոր անհրաժեշտ է նախ նախատինքը որբել, յետոյ միութեան մասին խորհիլ: Հարկառակ Պն. Շահնազարի յամառ ջանքերուն, Հընչափկեան վարիչներ միշտ պնդեցին. — «Նախ Արփիար և յետոյ Ազգ, Միութիւն և Յեղափոխութիւն:»

Փաստեր մէջ բերելու պէտք չկայ կարծենք այլես, յայտարարելու համար թէ՝ միութեան առջև այս արգելքները հանողն է, Պն. Մ. Ջերազի բացարութեամբ, «պառակտիչ ոգի» Արփիար, իր արբանեակներով, իրաւունք տալով

Պն. Շահնազարին գրել այն ատենները. — «Արփիարեանը ամենախղճալի թեթևոլիկ մը չէ միայն, այլև ոճրագործէն, դաւաճանէն, մարդասպանէն աւելի ծանր յանցաւոր մը»: («Զայն Հայր», 9 Դեկտ. 1908):

Մինչեւ այս վիճաբանութիւնները տեղի կ'ունենային հրապարակով թէ ներքնապէս, վերակազմեալ Հնչակեան կեանքը ալեկոծ վիճակ մը կը ստանար: 1898ի Վեր. Ընդհ. Ժողովը «Վարչապետ» ընտրելով Արփիարեան, անոր գործակից կը նշանակէր Ալեքսան Արզուեան (Վահէ): Տիքտատօրական ոգիով լեցւած և էնթրիկներ սարքելու մէջ հռչակաւոր այս երկուքին միջև շուտով սկսաւ մոլեգին պալքարը՝ պատճառ ըլլալով բազմաթիւ իրողութիւններու՝ հետաքրքիր շատ մը տեսակէտներէ՝ որոնց կը տեղեկանանք Պն. Շահնազարի բանակցութիւններու շարունակութեան ընթացքին:

1900ի սկիզբը պն. Շահնազար Փարփղ հասնելով՝ տեսակցութիւններ կ'ունենայ Արփիարի, Զօպաննեանի, Արզուեանի և Քիառի հետ և կը տեղեկանայ վերակազմեալներու կողմէ «Մեծ գործ»ի մը պատրաստութեան մասին: Իսկ թէ ինչ էր առ «Մեծ գործ»ը՝ լանք Պն. Շահնազարին. — «Հինդ-տասը անձերէ խումբ մը զինել և երկիր դրկել, — առ իրենց ուժէն վեր էր: Ոչ կազմակերպութիւննին և ոչ ալ քսակնին չէր ներեր մըտածել յեղափոխական գործնէութեան մը առ ձևին: Մարդ կրցածը ընելու է. այս նկատումով կ'որոշեն արևելքնէն զրկել պատրիարքն (Օրմանեան) ու Արթին Փաշան: ... Ո՞ր զգացումն էր որ Հնչակեաններուն ներշնչած էր այս Մեծ գործին գաղափարը: Ազգին օգտին զգացու՞մը արդեօք,

գիւանագիտական և քաղաքական հանգամանքներու իրրե անհրաժեշտ հարկը . . . Ասոնցմէ և ոչ մէկը, այսինքն ոչ մէկ արդարացուցիչ և հրամայական շարժառիթ մը. մղիչը, խթանը, ներշնչողը միմիայն կուսակցական վարկի, անունի հոգն էր և ամենէն դէշ տեսակին պատկանած ծիծաղելի յանձնապատճեն մը, մենք ալ կուսակցութիւն մըն ենք, նայեցէք բուն Հայաստանի մէջ բան մը շենք կրնար կոր ընել, բայց ահա՛ Պոլիս մարդ կրնանք մեռցնել: Երկու տարիէ իվեր Հնչակեան վարիչները իրենց ազնիւ, ազգասէր և գիւրահաւան ընկերներուն ականջն ի վար փափռած էին այս Մեծ գործը և դրամ հաւաքած էին . . . : Արզուեան, որ գլխաւոր համակիրն էր այս ծրագրին, այդ միջոցով կ'ուզէր դրամ հաւաքել՝ Նոր ընկերութիւն ճ կազմելու՝ այդպիսով լուծելու համար իր վրէժը վեր. Ընդհ. Ժողովէն որ 1898-ին կեդրոնի անդամ շէր ընտրած զինքը: «Հնչակեան կուսակցութիւնը—ըսած է Արզուեան պն. Շահնազարին՝ անկարող է գործ մը ընելու, և միութիւնն ալ, որուն հետամուտ էք, անիրագործելի է»: Պէտք էր ուրեմն, իր խելքով կազմել նոր ընկերութիւն մը, որու յաջողութեան համար պն. Շահնազարի աջակցութիւնը խնդրած է Արզուեան, առաջարկելով անոր թերթ մը հիմնել իր բերան նոր ընկերութեան: Պն. Շահնազար կը հակառակի այս ծրագրին, դայն խելազարութիւն և խաչագողութիւն անւանելով:

Դառնանք դարձեալ «Մեծ գործ»ին, որու իրագործումին համար Պոլիս կը մեկնի Արզուեան ուր կը սկսի սպառնալիքով դրամ հաւաքել, որուն մէջ աւելի յաջողութիւն կը յուսար անշուշտ, երբ տէորները կատարէին: Դրամ հաւաքելու հա-

մար աս ու ան կողմ ըրած սպառնալիքները, սակայն, «պատճառ եղան 400 գաւառացիներու բանտարկման ու աքսորմանը»: Արզուեան կը ձերբակալի և չնորհիւ Ֆրանսական և Ամերիկեան կացութիւններու միջամտութեան, կը յաջողի աղատիւ ու Փարիզ երթալ՝ կեղծ հերոսի պատկերակութեան՝ իր ձերբակալումի գործին մէջ՝ և հակառակութիւնը կը ստանայ աւելի սուր հանգամանք, ըստ Հնչակեան աղբիւներու, յանդելով Արփիարի տապալման 1900ի վերջերը, իսկ ըստ Արփիարին՝ իր «ինքնարերաբար» հրաժարումին Հնչակեան կեդրոնէն 1901 Յունվար 15ին ըստ մին Հնչակեան գեդրոնէն այսպիսով լուսական կայսերական գլուխութեան նոյն տարւայ և «Նոր կեանք»ի խմբագրութենէն՝ նոյն տարւայ Մայիսին: Այսպէս թէ այնպէս, իրողութիւնն ան էլ, որ Արփիարեան չէր գտնւեր այլևս Հնչակեան կեդրոնին մէջ, ուր մնաց 1896էն իվեր, ըլլալով միութեան գլխաւոր արգելքներէն մէկը և դաւելով Հայ Յեղափոխութեան դէմ:

Վերակազմեալ վարչութենէն Արփիարի բակայութիւնով՝ միութեան բանակցութիւնները ցակայութիւնով միութեան կանակցութիւնները կը մտնէին նոր ու տարբեր փուլի մը մէջ: Վերկը մտնէին նոր ու տարբեր փուլի մը մէջ: Վերկը միութեան կարևորագոյն արգելքը և ցւած էր միութեան կարևորագոյն արգելքը և կարելի էր յուսալ որ շուտով կ'իրականանայ միութիւնը: Պն. Շահնազար անվհատ կերպով կը ութիւնը: Պն. Շահնազարը անվհատ կերպով կը սարունակէ իր սկսած գործը և անգամ մըն ալ շարունակէ իր սկսած գործը և անգամ մըն ալ պակասի կեդր. Վարչութեան ստիպողաբար պատասխան խնդրելով: Վահէ, որ արդէն տեղաւորւած էր քայլայւած կեդրոնի աւերակներուն վրայ*) և իրը տիքտատօր կը վարէր կուսակցու-

(*) Կեդրոնի քայլայման պարագաներուն պիտի ծանօթանանք քիչ վերջը, Պն. Շահնազարի կեդրին գրութենէն ուղղւած «Դրօշակ»ի խմբագրին գրութեան:

թեան գործերը, տեսնելով որ միութիւնը իրականանալու ճամբուն մէջ կ'իյնայ, կուզէ նորէն մէջտեղ հանել «պատոյ ատեան»ի խնդիրը և թելադրել կուտայ Արփիարին, որ խնդրագիր մը գրէ կեդր. Վարչութեան, պատոյ ատեանի ըացման համար, որպէսզի իր ամբաստանութիւնը վերջնականապէս կարգադրւի»: Մեծ ցաւ իրեն, չի յաջողիր այս նորագոյն հնարքին մէջ ալ և չի կարենալով խուսափիլ Պն. Շահնազարի պնդումներէն և քիչ մըն ալ յուսահամա՞ կուսակցութեան օր առուր տիկարացումէն, կը դառնայ խանդու միութենական և Նոր կեանքի 1901 օդոստոս 1-ի թւով կը հրատարակէ միութեան շնդալից կոչ մը, ընդունակ բոլոր միամիտները շլացնելու:

«Միութեան իրագործումին համար, — կը-սէ ատ կոչին մէջ — Հնչակեան կուսակցութիւնը կը նկատէ թէ ո՛չ միջնորդի և ո՛չ ալ պայմանի պէտք ունենալու են յեղափոխական մարմինները: Իտէալի մի սիրուն եղբայրանալու համար միջնորդ մը, մանաւանդ չէզոք միջնորդներու պէտքը նախատինք մընէ համոզւած ու գիտակից յեղափոխականներու ու յեղափոխական կուսակցութիւններուն»:

Եւ որպէսզի կարելի ըլլար առանց միջնորդի ու պայմաններու միանալ, նոյն կոչը կ'առաջարկէր «փոխադարձ անսահման զոհողութիւն»: Թէ ի՞նչ ըսել կուզէին «անսահման զոհողութիւն» անորոշ բացատրութիւնով որոշ կերպով կ'երեւի հետեւալ պարագայէն: Այդ ատեանները երբ չին Հնչակեան պատգամաւոր մը Լօնտըն երթալով «Նոր կեանք»ի վարձկան խմբագիր Սուրէն Պարթևանին կը հարցնէ թէ «ի՞նչ ըսել կուզէ

ահսահման զոհողութիւն ըսելով», վարձկանը կը պատասխանէ: — Զգէ՛, ճանըմ, «Ղազէթայի փաթըրթը» են ատոնք...: «Ղազէթայի փաթըրթը» պէտք է համարել նոյնպէս, ուրեմն «Նոր կեանքի» յաջորդ թւով կեդր. Վարչութեան ըրած երկրորդ յայտարարութիւնն ալ, որով հետեւալները կ'առաջարկէր իրը պայման: — 1) Զնջել «Հնչակեան կուսակցութիւն» անունը: (իբրև թէ իր ժամանակակից ըլլար ան): 2) Դադրեցնել պաշտօնական հրատարակութիւնները: 3) Կեդրոնական Վարչութիւնը պատրաստ է ամբողջապէս հրաժարիլ, և 4) պատոյ խօսք կեդր. Վարչութեան կողմէ ապագայ միացեալ մարմինն վարչութեանը մէջ ուէ պաշտօն չստանձնելու: Ի՞նչ մեծ զոհորդութիւններ և յեղափոխականօրէն ո՛րշափ պատրեր մանաւանդ: Բայց ասոր վրայ յամենալը մեզ չատ հեռուն կը տանէր. անցնինք:

Ինչպէս զօրաւոր կերպով կապացուցանեն մինչև հիմա մէջ բերւած փաստերը, Վերակազմեալները ամէն տեսակէտով աղքատ ըլլալէ զատ, զուրկ էին նաև վստահութեւն ներշնչող տարրական անկեդութենէ:

Այս միջոցին, (1901 սեպտ.) Արփիարեան որ թէ մեկուսացած, բայց տակաւին խաղեր մը խաղալ կուզէր, Վահէի գէմ պայքարելու համար միջոցներ կը փնտուէր Պն. Շահնազարի համակրութիւնը վաստկելու, և անոր «զղջումի» նամակ մը կը գրէ, այս անդամ ինքզինք ներկայացնելով թունդ միութենական: 1900-ին Վահէն էր, — կը գրէ Պն. Շահնազար — որ կ'ուզէր զիս մտցընել նոր մարտնին մէջ ընդէմ Արփիարի, Մկրտիչէանի ևայլն, որոնք դուրս պիտի ձգէր, հիմա Արփիարն է, որ ինձ կը նւիրէր իր գործակ-

ցութիւնը միութեան համար՝ ընդդէմ վահէի։
Դրսէն դիտողները և խնդիրները արտաքնա-
պէս միայն նկատի առնելու սովորութիւն ունե-
ցողները, կրնային շատ նպաստաւոր գաղափար
կազմել Վերակազմեալներու մասին. բայց բոլոր
անոնց համար որոնք ծանօթ էին միութեան կա-
տակերգութիւնը խաղալ սիրող այն դիմակաւոր-
ներու ներքին մարդուն, պարզ էր ամէն բան։
Հետեարար, «Դրօշակախ խմբագրութիւնը կարե-
ւորութիւն չընծայեց անուղղակի կերպով իրեն
եղած այն ուռուցիկ և անիմաստ հրաւէրին և ըս-
պասեց իր բանակցութիւններու արդիւնքին տե-
ղեկանալ երկու տարիէ ի վեր այդ պաշտօնն ու-
նեցող միջնորդէն, որմէ վերջապէս ստանալով եր-
կար ատենէ ի վեր սպասւած պատասխանը՝ «Դր-
րօշակ»ի սեպտեմբերի համարով հրատարակեց
հետեալը. —

«Միութեան բանակցութիւններու առթիւ
մեզ դիմող ընկերներուն կը յայտնենք, որ
այդ բանակցութիւնները ատենէ մը ի վեր
վարող չէզոք անձնաւորութենէն ստացւած
գրութեան մը համաձայն՝ չուտով անոր
վերջնական խօսքին կսպասւի։ Ամբողջ սրտով
կը փափաքինք, որ այդ խօսքը նպաստաւոր
ըլլար բոլոր անկեղծ տարրերու համար։»

Այս յայտարարութիւնը կարդալով՝ «Նոր
կեանք» փրփրաւ. ինչպէս կ'ըլլար որ իրենց հը-
րապարակով ըրած հրաւէրին չէր պատասխանէր
«Դրօշակ» ու չէզոքի խօսքին կ'սպասէր . . .

Երկար յօդւած մը և կեդր. վարչութեան
մէկ յայտարարութիւնը կը հրատարակէ «Նոր
կեանք», ըսկու համար որ Վերակազմեալ հնչ.
կուսակցութիւնը միութեան համար չ'ընդունիր

չէզոքի մը միջնորդութիւնը և Պն. Շահնազար,
ոչ իրենց կողմէ պաշտօն ունի միութեան գործը
առաջ վարելու և ոչ ալ ան պաշտօնապէս Դաշ-
նակցութեան կողմէ կը ներկայանայ իրենց՝ բա-
նակցութեան համար միութեան մասին։ Ու կը պըն-
դէին, որ Դաշնակցութիւնը ուղղակի իրենց հետ
բանակցութեան մտնէր։ Ծիծաղելին հոս է, որ
իրենց այս բաղձանքին մէջ յաջողելու համար
միջնորդի միջնորդութեան և բարեխօսութեան
կը դիմէին ներքնապէս, որպէսզի ան վահէն
ներկայացնէ ու յանձնարարէ Դաշնակցութեան՝
անոր հետ վարելու համար միութեան բանակ-
ցութիւնները։ Աս մեկդի ձգենք սակայն և անց-
նինք աւելի զօրաւոր փաստերու, ապացու ցանե-
լու համար, որ իրենք պէտք եղածէն աւելի վրա-
տահութիւն ունէին Պն. Շահնազարի վրայ և թէ
«միջնորդ չենք ճանչնար կամ ընդուներ» յայ-
տարարութիւնները, պարզապէս միջոցներ էին
շիտակ ճամբէն շեղելու։

Պն. Շահնազար 1898ին Վերակազմեալ Ընդհ. Ժողովին ընտրւած էր կեդրոնի անդամ, բայց
մերժած էր. այս մերժումին վրայ. 1898-ի տե-
սողութեան վերակազմեալ վարիչներէն Պն. Շահ-
նազար ստացած է նամակներ որոնցմէ մէջ կը բե-
րենք հետեւեալ քաղաքացիները։

1898 հոկտ. 21ին Պետոնդ վարդապետ և Կ.
Փ. Փափազեան կը գրեն. — «. . . Զեր վայելած մեծ
համբաւը, որուն իրաւամբ այսքան արժանի էք,
մեծ հաւատք ներշնչեց ժողովին իբր թարգման
ամբողջ կուսակցութեան, որ պիտի կարենաք հայ
ազգին այս ծանր ձգնաժամին նշանաւոր ծառայու-
թիւններ մատուցանել ազգային փրկութեան Դա-
տին, իբր զեկավարիչ մը Հնչակեան կուսակցու-

թեան . . . :

1899 դեկտ. 4-ին Ա. Արփիարեան կը գրէ . . .
 « . . . Կ'ընդունի՞ս մեր կուսակցութեան մէջ Ա-
 տենապետի, այսինքն chef-ի պաշտօնը ստանձնել,
 թերթերու խմբագրութեամբ. այս պարագային
 ես բոլորովին կը քաշւիմ . . . » :

1899 դեկտ. 25ին ուրիշ վարիչ մը, և. Մկըր-
 տիչեան կը գրէ Աղէքսանդրիայէն . . . Եթէ
 Պն. Արփիար յաջողի ձեզ համոզել, որ աստանի
 պաշտօն մը ստանձնէք, մենք ամենքս ալ չառ
 ուրախ կ'ըլլանք ու Պն. Արփիար ալ կուսակցու-
 թեան երախտագիտութեան կ'արժանանայ . . . » :

Այս փաստերուն վրայ աւելցնենք նաև որ
 Դաշնակցութիւնը ինք չի գնաց գտաւ միջնորդ
 Պն. Շահնազարը, այլ վերջինս ինք դիմեց Դաշ-
 նակցութեան՝ խրախուսած Վերակազմեալներու
 կողմէ իրեն տրւած վստահութեան քւէէն, որ
 համազօր էր լիազօր պատրիակութեան պաշ-
 տօն մը տալուն. և Դաշնակցութիւնը, գիտնա-
 լով հանդերձ որ Պն. Շահնազար մոլի պաշտպան
 մէ Ա. Արփիարեանի, չմերժեց անոր միջնորդու-
 թիւնը՝ ազգօգուտ գործ մը գլուխ հանելու գե-
 րագոյն մտահոգութեամբ: Իսկ ի՞նչ անունով ո-
 րակել Վերակազմեալ կեդր. վարչութիւնը, որ
 իր մարդը ինք կը մերժէր, ան ալ բանակցու-
 թիւններու առաջին քայլերուն ընդունելով անոր
 միջնորդի հանդամանքը և հաւանութիւն իսկ
 յայտնելով արւած պայմաններէն մէկ երկուքին:
 կը մերժէր անոր միջնորդութիւնը և սակայն
 միւնոյն ատեն, կատարեալ դարձնելու համար
 իր արգահատելի վիճակը՝ կեդր. վարչութիւնը
 կը ջանար իր մէջ առնել Պն. Շահնազար, ղեկա-
 վարի դերը յանձնելու համար անոր . . .

Վերակազմեալ կեդրոնը շարունակեց իր ջան-
 քը՝ ուղղակի բանակցութեան մտնելու Դաշնակ-
 ցութեան հետ միութեան խնդրին շուրջ և 1901
 նոյեմբեր 23ին պաշտօնական նամակով մը դի-
 մեց Հ. Յ. արևմտեան բիւրօին, միութեան
 գլխաւոր պայման ներկայացնելով,— Ա.) Զնջել
 «Նոր կեանք», «Մարտ» և «Գրօշակ» անուններով
 հրատարակով օրկանները և միացեալ մարմնոյն
 իրեւ միակ օրկան հրատարակել թերթ մը, տար-
 բեր անունով: Բ.) Միացեալ մարմինը յորջորջել
 նոր անունով մը, որ երկու կուսակցութեանց ա-
 նուններէն տարբեր ըլլայ:

Այս երկու գլխաւոր պայմաններն ընդունելէ
 ետք, նամակը կը թւէ միութիւնը իրականացած
 հռչակելու համար յաջորդաբար առնելիք քայ-
 լերը (Տե՛ս «Նոր կեանք», 1. նոյ. 1901):

Արևմտեան բիւրօն նոյ. 29ին կը պատաս-
 խանէ . . . «Նախ քան ձեզի պատասխանելը՝ հարկ
 համարեցինք կրկին անգամ դիմել Պն. Միի-
 թարին, ինդրելով որ անյապաղ հաղորդէ մե-
 ղի, թէ ուր յանգած է իր միջնորդութեամբ
 եղած բանակցութիւններու եղրակացութիւնը:
 Որովհետեւ բանակցութիւններու բոլորովին նոր
 ձեռնարկի մը դիմելէ առաջ, ըստ մեզ, աւելի
 բանաւոր ու հետեւողական ըլլալ կը թւի հար-
 ցը փակել իր սկսած օրինական ձևակերպու-
 թեան մէջ:

Պն. Միիթարի մեզի խոստացած և դըժ-
 բախտաբար ցարդ յետաձգւած «վերջնական
 խօսքը» ստացւելուն պէս, մենք կը փութանք
 ձեզի հաղորդել Արևմտեան բիւրօին կարծիքը
 ձեր առաջարկած ոռչունիք բանակցութիւններու
 առջիւ»:

Կեդր . Վարչութեան համար անըմբռնելի էր Արևմտեան Բիւրօի այս պատասխանը . «Հետեղողականութիւն», «օրինական ձեակերպութիւն» անծանօթ բացատրութիւններ . էին անոնց համար : Առանց նկատի ունենալու որ Պն . Շահնագար (Միսիթար) երկու տարիէ իվեր արդէն կը վարէր բանակցութիւնները երկու կուսակցութիւններուն միջև, անոնք կուզէին որ Դաշնակցութիւնը, հետեւնով իրենց, թեթեամտօրէն չեղեալ նկատէր ամէն բան և սկսած մէկ գործը կիսկատար թողուցած՝ ձեռք զարնէր ուրիշի մը :

Դաշնակցութիւնը կ'սպասէր Պն . Շահնազարի վերջնական խօսքին, բայց վերջինը այնպիսի անել դրութեան մը մէջ կը գտնէր, որ անկարող էր շուտով գոհացում տալ եղած պահանջին : Վերջին անգամն ըլլալով, 1902 մարտ 19ին Պն . Շահնազար նամակ մը ուղղած է Վեր . Հնչ . կուսակցութեան կեդրոնին, ամիս մը ժամանակ տալով իրեն պատասխանելու : Այս նամակով Պն . Շահնազար երեան կը հանէ մինչև այն ատեն Վեր . Հնչ . կուսակցութեան մէջ գործւած զեղծումներն ու ազօրինութիւնները և անհերքելի փառտերու վրայ հիմնաւծ զայն կը յայտարարէ կազմալոյն :

Հետաքրքիրներուն յանձնարարելով «Դրօշակ»ի 1902 ապրիլ ամսու յաւելւածը, հոս կը քաղենք միայն այդ նամակին հետեւալ կտորները .

«... Երբ որ 1900ին գեմեցի Վեր . Հնչակ-եան կուսակցութեան, գիտէի թէ այդ ատեն-ւան կեդր . Վարչութեան անդամներն ի՞նչքան են, ե՞րբ ու ի՞նչպէս ընտրւած են : Ունէի դէմս օրինաւորութեան բոլոր պայմաններուն մէջ

1898ին ընտրւած և երկու տարիէ ի վեր պաշտօնավարող մարմին մը : Խոկ հիմա, ձեռքս ապացոյցներ ունիմ թէ այդ կեդր . Վարչութիւնը գոյութիւն չունի . ցրւած՝ լուծւած է : Իմ աթոռէս ի զատ (որովհետեւ ես ալ վարիչ ընտրւած էի) ուրիշ վարիչներու աթոռներ ալ թափուր են հոն : Երեք վարիչ ինձ նամակով յայտնած են հրաժարած ըլլալնին և այս հրաժարութիւններէն ի վեր անցեր է արդէն եօթ ամիսէն աւելի : Համագումար չորս հրաժարում :

«Այս կացութիւնը շատ ծանրակշիռ է : Վեր . Հնչ . կուսակցութիւնը ինքնագութիւնը կուսակցած նազար պէէկի օրինակէն սարսափած և խրատաւած՝ իր հիմնական կանոնագրին մէջ դրած է 15րդ յօդւածը՝ որ կըսէ թէ այդ պարագային մէջ, կեդրոնական Վարչութիւնը լուծւած կը համարւի : Բայց, մտահոգ հեռատեսութեամբ մը, որպէսզի չորս վարիչի հրաժարման պարագային մէջ կուսակցութեան դրամն ու ուղղութիւնը չ'կնայ կապող կողոպաղողի մը ձեռք, Վեր . Հնչակ-եան կուսակցութիւնն աւելցուցած է այդ յօդւածին մաս մը ալ որ կը հրաժարէ ընդհանուր ժողով գումարել նոր կեդր . Վարչութիւնը մը ընտրելու համար :

«Երկարիս մէջ կողոպաղութեան և վնասակարուղութեան երկիւզը նա մանաւանդ սա պատճառով աւելի հիմնաւոր է որ ուրիշ երկու վարիչներ, մին՝ Ս . միւսը՝ ն ., տարիներէ իվեր գործնականապէս գագրած են վարիչի դեր մը գործնականապէս գագրած են վարիչի դեր մը կատարելէ, այնպէս որ այս երկուքին հեռացածած՝ միւս չորսին հրաժարած ըլլալուն հետեւածով, միացած կայ 1898ի Ընդհանուր ժողովով,

դովին կողմէ ընտրւած միայն մէկ վարիչ—միայն մէկ—և ան ալ կը բնակի ոչ թէ կեդրոնը՝ այլ Ամերիկա :

«Եղրակացնելով կըսեմ. Զկայ կեդրոնական վարչութիւն, այլ կայ չորս հինգ անձերէ բաղկացեալ (որոնց երեքը՝ Լօնտըն, մինչ եղիպտոս, միւսը՝ Ամերիկա) խմբակ մը որ չկրնար համողել հայ հասարակութիւնը թէ ինքն է որ կը ներկայացնէ վեր. Հնչ. Կուսակցութիւնը, կը վայլէ անոր անդամներուն վստահութիւնը, կը գործադրէ կամքն ու փափաքը, քանի որ ասոնց 1898ի Ընդհ. ժողովն այդ խմբակը ընտրւած չէ, ինչպէս, զօր օրինակ ես, վարիչ ընտրւած էի :

Թւելէ ետք կարգ մը ուրիշ զեղծումներ որինազանցութիւններ, նամակը կը վերջացնէ .—

«Ես կը գտնի մուրեմն հանդէպ այնպիսի մարմինի մը՝ որ ընտրւած չէ, որ տարիներէ իվեր ունեցած է պաշխազոգուգներու յատուկ զարտուղի ընթացք մը, ընկերներու դէմ ըմբոստ, գործերուն մէջ կամայական և անհաւատարիմ, որ յաջողեր է վերջերս ձեռքն անցընել այնպիսի իշխանութիւն մը որ իրեն վեր. Հնչակեան կուսակցութեան կողմէ տրւած չէ ոչ Հիմնական կանոնին գծած ձևով և ոչ ալ ուրիշ կերպով, և որ կը կրէ կեդր. Վարչութիւն անուն որ իրենը չէ :

«Ոչ ոք կրնայ Զեր այս ըմբոստութեան և հերձւածին մէջ զԶեզ ճանչնալ իբր վեր. Հնչ. Կուսակցութեան պաշտօնական մարմինը և Զեզի հետ բանակցիլ, Զեր դէմը գտնւողն ո'վ ալ ըլլալ, միջնորդ մը՝ ինչպէս ես, կուսակցու-

թիւն մը՝ ինչպէս Հ. Յ. Դաշնակցութիւնը :

«Ուզածս լոյս է ամենուս համար :

«Զեզի կը մնայ, իմ այս նամակիս վրայ, ինձ գրել Զեր բոլոր պատասխանները, հերքումները, ապացոյցները ի մասին այն ամէն մէկ մեղադրութեան որ վրդովիչ կերպով կը կանգնի Զեզի դէմ:

«Զեր լուսութիւնը պիտի նկատեմ իբր հաստատութիւն մը Զեզի վերագրւած արարքներուն և նպատակներուն)

Վերակազմեալ կեդրոնը չի պատասխաներ Այս նամակին, ստիպելով Պն. Շահնազարը իր «վերջին խօսքն» ըսել Արևմտեան Բիւրօին, որու 1901 նոյ. 12ին գրած նամակը ցարդ՝ անպատասիանի կը մնար :

Պն. Շահնազար հալորդելով վերի տեղեկութիւնները Արևմտեան Բիւրօին, հետևեալ տողերուն մէջ կ'ամփոփէ անոր նոյ. 12ի նամակին տալիք իր պատասխանը . . .

«Անցեալ օգոստ. 1901էն իվեր չկայ վեր. Հնչ. Կուսակցութիւնը ներկայացնող պաշտօնական օրինաւոր մարմին մը, չկայ և ոչ իսկ (իբր կազմակերպութիւն) Վեր. Հնչ. Կուսակցութիւն մը, որ անոր և ձեր միջն ունէ մէկը կարենայ միջնորդութիւն ընել: Կաւելցնեմ. գիտնական ու փորձառու միավի մը յատուկ չէ յուսալ հասնիլ անխարսւսիկ արդիւնքի մը անկազմ խմբակութեան մը կամ պաշխազոգուգներու հետորոնք, իծնէ, հակամմէտ են ձեւել ոչ թէ ինքզինքնին նշանակւած գործին վրայ, այլ այդ գործը իրենք իրենց վրայ» :

Մինչդեռ «Դրօշակ»ի խմբագրութիւնը Պն. Շահնազարի վերջին խօսքին միսկ Պն. Շահնազար

ալ վեր . կեդրոնին գրած իր նամակի պատճա-
խանին համար տւած մէկ ամիս պայմանաժամի
լրանալուն կ'սպասէին , — Հնչակեան հատւածները
կը փութան միանալ , որմէ ետք , 1902 ապրիլ
1ին վեր . կեդր . Վարչութիւնը հետեւեալ նամակը
կը իրկէ Արևմտեան Բիւրօնին . —

Յարգելի հայրենակիցներ,

Ուրախութեամբ կ'իմացնենք Զեղ որ Հին և
Վեր . Հնչ . երկու հատւածներուն միջև միու-
թեան բոլոր պայմաններուն վրայ վերջնական
համաձայնութիւն գոյացած ըլլալով՝ Հնչակ-
եան Միութիւնը կատարւած է :

Կարելի եղածին չափ չուտ , ամբողջ կու-
սակցութեան քւէով , պիտի ընտրւի Միացեալ
ու միակ Հնչակեան կուսակցութեան կեդրոնա-
կան Վարչութիւնը , որ պաշտօնապէս պիտի
հաղորդէ Զեղ իր կազմութիւնը և որուն հետ է
որ պիտի կրնաք այլս ուղղակի բանակցու-
թեան մտնել՝ Միութեան մասին , երբ ժամա-
նակը հասած կը նկատէք :

Սիրելի է մեղ յուսալ որ մինչև միացեալ
ու միակ Հնչակեան կեդրոնին կազմութիւնը ,
ի վիճակի կը լլաք ուղղակի բանակցութեանց
ձեռնարկելու , որով կարելի կը լլայ վճռական
քայլն առնել դէպի հայ յեղափոխական ուժե-
րու ամբողջական բաղձալի միացումը :

Այսպիսով , ուրեմն , մէկ ձեռնարկը չաւար-
տած՝ ուրիշ մը , նոր մը մէջտեղ կը նետւէր և
միշտ անո՞նց կողմէ՝ որոնք այնչափ վարպետ ե-
ղած էին հրապարակով և պաշտօնական կնիքնե-
րով վաւերացւած յանձնարարութիւնները ոտքի
տակ առնել՝ նորերն ստորագրելով նոյն կատա-
կերգութիւնը խաղալու հաճոյքէն չզրկւելու հա-

մար :

Այս տխուր խորհրդածութիւններով պաշար-
ւած Արևմտեան Բիւրօն հետեւեալ տողերը կը հը-
րատարակէ , ի պատասխան Հնչակեան հատւած-
ներու միութեան աւետումին , և միացեալ Հըն-
չակեանութեան հետ տեղի ունենալիք միութեան
ապագայ բանակցութիւններուն . —

«Կըսպասէնք ուրեմն Հնչ . միացեալ կու-
սակցութեան կենտրօնի կազմւելուն : Խոկ առ
այժմ թող թոյլ տրւի մեղ երկու խօսք ասել
«Միութեան» ապագայ բանակցութիւնների առ-
թիւ :

Հրապարակի վրայ գտնւում են դեռ ևս
մարդիկ — սակաւաթիւ , բարերախտաբար — ո-
րոնք չնայած մեր օրեւկտիվ ընթացքին և մեր
բոլոր ջանքերին համաձայնութեան գալու յե-
ղափոխական մաքուր տարրերի հետ՝ շարունա-
կում են մեղադրել մեղ պառակտումիու կու-
սակցականութեան մէջ , և մեր անհրաժեշտ
վերապահումները , մեր միանգամայն հասկա-
նալի յապաղումները բացատրում են ի վես
մեր անկեղծութեան :

.....

Որքան մենք սրտանց անպայման համակ-
րող ենք բոլոր յեղափոխական նկարագիր ու-
նեցող ուժերի համախմբման՝ այնքան և գար-
շում ենք «միութեան» յախուռն , անիմաստ
աղաղակներից , այնքան և երկիւղ ենք կրում
այնպիսի մի հեռապատկերից , ուր — այս կամ
այն կերպով վերջացած իրագործւած + «Յեղա-
փոխական ամբողջական միութեան» ծոցում
առաջին վայրկեանից իսկ երեան կը պայ կազ-
երգութիւնը խաղալու հաճոյքէն 6

մալուծման աղետաբեր սաղմը :

Եթէ մեր նպատակը պէտք է լինի՝ յեղափոխական գործը կազմակերպել և ոչ կազմալուծել, ապա պարտաւոր ենք միութեան բարանակցութիւնների մէջ լինել շրջահայեաց և խստապահանջ :

Վերակազմեալ հնչակեան կեդրոնը մինչ մէկ կողմէն բանակցութեան մէջ էր Դաշնակցութեան հետ միութիւն կամ համերաշխութիւն գոյացնելու համար, միւս կողմէն, գաղսնապէս բանակցութեան մէջ է եղեր նաև հնչակեան կեդրոնին հետ, միութիւն առաջ բերելու նպատակով հընչակեան հատւածներու միջև։ Այս բանակցութիւնները կ'սկսին 1901 սեպտեմբերին և «Երկար վէճերէ և բազում դժւարութիւններէ վերջ», հազիւ 1902 մարտ ամսուն կը վերջանան՝ ի ձայն փողոյ և թմբկի կատարւած հռչակելով հնչակեան միութիւնը։

Ի՞նչպէս կամ ի՞նչ պայմաններու շուրջ տեղի ունեցաւ այս միութիւնը, յայտնի չէ, որովհետեւ միութեան պայմանագրութիւնները ամրապէս փակւած կը մնան երկու հատւածներուն քով։ Միութիւնը յայտարարող «պաշտօնական յայտարարութեան» մէջ այսչափ բան միայն ըսւած է այդ մասին. — «Անհուն ուրախութեամբ կը հաղորդենք հայ հասարակութեան, թէ՝ Հին և վերակազմեալ հնչակեան երկու հատւածներուն մէջ միութեան բոլոր պայմաններուն վրայ վերջնական համաձայնութիւն գոյացած ըլլալով՝ միութիւնը կատարւած է»։

Որո՞նք էին այդ «բոլոր պայմանները» որոնց վրայ «վերջնական համաձայնութիւն» գոյացուցած էին հնչակեան հատւածները. ի՞նչպէս

հաշտւեցան, երբ մէջտեղն էին այն պատճառները, որոնք ծնունդ տւած էին հնչակեան անդրանիկ պառակտումին և փոխադարձ այնչափ մերկացումներու և անւանարկումներու :

Հնչակեան պառակտումին չափ մեծ անակընկալ մըն էր նաև այս միացումը, որ կուգար մտքերու մէջ անգամ մըն ալ նորոգել 96-ի տրխուր յիշատակները, կրկնել տալ անլուծելի մընալու դատապարտւած սա հարցումները. — Ի՞նչ եղան փոխադարձ անբաստանութիւններով անհերքելիօրէն ապացուցւած բարոյական և նիւթական զեղծումներու խնդիրները, ի՞նչպէս իրար դաւաճան անւանող այս մարմինները դարձել քովի եկան, միացան՝ առանց հին հաշիւնները մաքրած ըլլալու։ Ալ չենք ուզեր հարցընել հին հնչակեաններուն թէ՝ որո՞ւ հետ վարեցին բանակցութիւնները, երբ վերակազմեալ հնչ. կեդր. վարչութիւն գոյութիւն չունէր։

Այս հարցերուն պատասխանը տւած ենք մենք տակաւին պառակտումի մասին խօսած առենիս. — Հնչակեան բաժանումով, կը բաժնւէին, աւելի ճիշտը, իրենց հաշով, կը չքանային մինչև այդ թւականը ամբողջ կուսակցութեան անունով գործւած զեղծումները, և առաջացած հատւածները «իրաւունք» կ'ունենային յայտարարելու որ իրենք պատասխանատու չեն մայրհնչակեանութեան օրով տեղի ունեցած զեղծումներուն։

Հրաշալի՛ տրամաբանութիւն էր այս և իրենց այս չնաշխարհիկ գիւտին մէջ յաջողած ըլլալու պատրանքը քաջալերեց զիրենք, որ ուրիշ առթիւ ալ գործածեն նոյն փաստակութիւնը, ու կարծես կանխած ըլլալու համար միութենէն

ետք ըլլալիք այս անխուսափելի հարց— բացատրութիւնները, միացեալ հնչակեանները իրենց պաշտօնական մէկ շրջաբերականին մէջ կը յայտարարէին.— «Պարզ է, թէ Հնչակեան Միութենէն վերջ, Միացեալ կեդր. վարչութիւնը պատասխանատու է միմիայնիր օրով եղած գործերուն և հաջիւններուն համար՝ Միացեալ ու միայն Հնչակեան կուսակցութեան ընդհ. պատգամաւորական ժողովին առջև։ Նրացած բացատրութիւն մըն է աս ըսելու, որ միացեալ հնչակեանները պատասխանատու պիտի չըլլային անկէ առաջ նոյն կուսակցութիւններուն մէջ պատահած զեղծումներուն։ Համեստի պիտի ըլլար այս, եթէ միութենէն առաջ երկու կողմն ալ ժարուծ ներկայանային իրարու. այդպէս չեղաւ սակայն, հիներուն վրայ բարդւած նոր զեղծումներն ալ՝ անոնք միացան՝ այդպիսով մեծցուցած ըլլալով միայն չարիքը։

Ու այս չարիքին հանդէպ, մարդարէ ըլլալու պէտք չկար գուշակել կարենալու համար թէ մօտ ապագային նորանոր չարիքներ պիտի ծնէին անկէ և միութիւնը փոխանակ նսկասաելու, վընասած պիտի ըլլար յեղափոխական գործին։

Դաշնակցութիւնը որ յեղափոխականի հեռատեսութեամբ, կը գուշակէր ապագան, միութեան խանդափառ շրջանին իսկ շէր վարաներ ձշմարտութիւնը տանիքներուն վրայէն» հընչակելու։ Ահա թէ ի՞նչ կը գրէր «Հայրենիք» Ա. Վ.-ի գրչով 1902 ապրիլ 26-ին. — «... եթէ միանալ ուզող կուսակցութիւնները կանխաւ որոշ ու հաստատուն համոզում մը չկազմեն, եթէ կանխաւ չմաքրեն չարքերը, — միութիւնը բարիք մը չըլլալէ գատ, սոսկալի չարիք մը պիտի

ըլլայ, իր բերելիք քայլայումավը։ Միացող և ապա բաժանւողները աւելի դառնութեամբ ու թշնամութեամբ պիտի կուրին իրարու դէմ քան միութենէն առաջ։

Թողունք սակայն այս նրբին կէտերը և անցնինք բանակցութիւններու պատմութեան, տեսնելու համար թէ ինչ զիկզակ ճամբաններէ կանցնի ան մինչեւ տեղ կը հասնի վերջապէս, և թէ փոխադարձաբար ի՞նչ պայմաններ դրած էին միութեան համար (*)։

Հնչակեան միութեան բանակցութիւնները, որ սկսան 1901 սեպտեմբերին, նախաձեռնութեամբ Վերակազմեալ հատուածի, երկարածուեցան և հազիւ վեց ամիսէն կրցան վերջանալ։ Արչափ դժւարուծելի խնդիրներ, սկզբունքայինծրագրային հարցեր կային պիտի ենթադրէ ընթերցողը որ ապաչափ կ'երկարին բանակցութիւնները։ Թէև միութեան պայմանագրի պատճէնը չունինք մեր տրամադրութեանը տակ, սակայն, հնչակեան պաշտօնական ազբիւրներէ կրնանք վստահօրէն եզրակացնել որ, միութեան գլուխոր պայմանները հետեւալներն են. — 1) Սօցիա-

*) Այս, ինչպէս նաև միութեան ու կրկին պառակտումի մանրամասնութիւնները կը քաղենք չին և վեր. հնչակեան աղբիւրներէ, իրենց խօսքովը զիրենք դատելով՝ առանց մեր կողմէ երկար ու բարակ խորհրդածութիւններ կցելու անոնց։ Դիմաւորաբար կ'օգտι ինք «Հնչակ» ներէն, «Աճրագործ դաւաճանները» վերակազմեալ տեսրակէն՝ հրատարակւած 1903 յուլիսին՝ իբրև յաւելած «Հնչակ»ին և չին հնչակեաններու Բ. Պատգ. Ժողովի «պաշտօնական յայտարարութիւն»էն։

լիգմը մէկդի թողուլ. 2) կուսակցութեան պաշտօնական օոկանը պիտի զբաղի զուտ հայ յեղափոխական և ապատամբական հարցերով. 3) «Հընչակ»ը որ նազարբէկեանի անձնական սեփականութիւնն էր, դառնայ միացեալ հնչակեան կուսակցութեան անձեռնմխելի սեփականութիւնը. 4) նազարբէկեան ուղղակի կամ անուղղակի ունչ գործակցութիւն պիտի չունենայ Հնչ. կուսակցութեան հետ (*):

Ինչպէս կ'երեկի, միակ լուրջ պայմանը «սօցիալիզմի» խնդիրն է: Հին Հնչակեանները, ըստ վերակազմեալներուն, երեք չորս անգամ կ'ընդունին հրաժարիլ «սօցիալիզմ»էն, բայց կը դըրժեն իրենց խոստումը՝ ստիպումին տակ կովկասէն հետզհետէ հասնող պատգամաւորներու, ուրոնք կ'սպառնան նոր հատւած առաջ բերել կուսակցութեան մէջ, եթէ հին Հնչակեան ծրագիրը «սօցիալիզմ»ով միասին չընդունւի: Հին Հնչակեան պատ ժողովը, որ միութեան այս բանակցութիւնները կը վարէր վերակազմեալ ինքնակեռունին հետ, իր ներկայացուցիչին միջոցով կ'առաջարկէ միութիւնը իրականացնելու համար «գոնէ առերևոյն» (? !) ընդունիլ սօցիալիզմը և իրենց ծրագիրը, քանի որ իրենք պիտի չկարենան հակառակիլ կովկասի պատգամաւորներուն, որովհետեւ առանց անոնց չպիտի կարենային այն կողմերը մասնաճիւղ ունենալ:

(*) Այս վերջին պայմանի գոյութիւնը կ'ապացուցանէ թէ կեղծ էր 1902 ապրիլ 1-ի «Հընչակ»ով եղած մէկ պաշտօնական յայտարարութիւնը, որով նազարբէկեանը կը հոչչակէր «98 թըւականից սկսած բոլորովին քաշւած կուսակցութեան գործերից»:

Երկար կը քաշքաւի բանակցութիւնը մինչև որ Հին Հնչակեանները, տեսնելով թէ Վերակազմեալները չեն համակերպիր, «առերևոյթու» կ'ընդունին առաջարկւած պայմանները և . . . միութիւնը կը կայանայ . . . :

Հնչակեան միութիւնը

Միութեան բանակցութիւններուն կ'երսկսովիմ՝ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԵԲՐՈՒԹԵԱՆ եի ՄԻԱՅԵԱԼ ՀՆՉԱԿԵԱՆՆԵՐՈՒ ՄԻԶԵՅԵԱՆ ԱՆՈՒՑ ՎԱԽՃԱՆԸ

Այս հապճեպ և արգահատելիօրէն թեթևամիտ միութեան իրական դրդապատճառները երեան հանելը թողլով այժմ, — երկրորդ պառակտումի պատմութեան միջոցին կը ծանօթանանք անոնց—շարունակենք միութեան պատմութիւնը:

Կատարւած համաձայնութեամբ, երկու հընչակեաններն ալ ընդհանուր պատգամութեամբ, լուսական հոգի, կազմելու համար միացեալ կեդրոնը: Կը կազմւի միացեալ կեդրոնը՝ վերակազմեալներուն կողմէն ներկայացնեցին ընտրւելով Ա. Արզուեան (Վահէ), Վ. Գրիգորեան և Շահրիման, իսկ հիներուն կողմէն Հ. Արզումանեան, Ս. Սագունի և Ս. Հովուեանց (Տաշիրեան):

«Առերևոյթու» ամէն բան եղած լմնցած էր:

Միացեալ կեդրոնի կողմէ հրաման կ'երթայ հըն-
չակեան մասնաճիւղերուն՝ խրախնանքներ սար-
քել, չքահանդէսներով տօնել հնչակեան միու-
թիւնը։ Եւ հնչակեան միամիտ հետևորդները կը
բերկրին ու կը խայտան, իսկ ամբոխը կը ծա-
փահարէ կատարւած միութիւնը։ Ամենայն ինչ
կատարեալ էր . . . «առերևոյթս»։

Անւանապէս թէկ ապրիլին կատարւած լմըն-
ցած էր միութիւնը, բայց հատւածներու վերջ-
նական ձուլումը հազիւ տեղի կրցած էր ունե-
նալ 1902 յունիս 28-ին։

Շատ չանցնիր, և ահա պառակտումի որդը
կ'իյնայ հնչակեաններուն մէջ, նոյն տարւայ յու-
լիս ամսուն իսկ կռւի ու տարածայնութեան
բոյն դարձնելով միացեալ կուսակցութեան կեդ-
րոնը։

Թողունք խօսիլ այստեղ հնչակեան ներքին
վէճերու մասին, որ վերջը երկրորդ պա-
ռակտումը պատրաստեցին, և անցնինք միու-
թեան բանակցութիւններուն՝ Դաշնակցութեան
և Հնչ. միացեալ կուսակցութեանց միջև։

Դաշնակցութիւնը թէկ պէտք եղածէն աւե-
լի պատճառներ ունէր այլևս թերահաւատ ըլլա-
լու հնչակեան անկեղծութեան մասին և ետ մը-
ղելու անոնցմէ եկած միութեան ո՛ւէ առաջարկ,
սակայն յեղափոխական ուժերու համախմբման
անհրաժեշտութիւնը Հայ Դատի վերջնական յաշ-
թանակի տեսակետէն, թելադրեցին անոր մոռ-
նալ անցեալը իր բոլոր տիրուր կողմերով և ան-
գամ մըն ալ աշխատիլ միութեան իրականացու-
մին։ Դէպի այս նպատակը առաջանալու համար
իր առաջին քայլ՝ «Իրօշակ»ի խմբագրութիւնը
կը հրաւիրէ Հնչակեան միացեալ կեդրոնը իրենց

երկուքի ստորագրութեամբ գեկուցագիր մը պատ-
րաստել և ներկայացնել 1902 յուլիս ամսու մէջ
թրիւսէլ գումարուած հայասէրներու քօնկրէին՝
պաշտպանելու համար յեղափոխական ուղղու-
թիւնը։ Հնչակեան միացեալ կեդրոնը դրական
ուղատասխան կուտայ «Իրօշակ»ի խմբագրութեան
հրաւիրին և երկուքի ստորագրութեամբ գեկու-
ցագիր կը խրկւի։ Յուսադրիչ պարագայ մըն էր
առ որ կրնար իրաւունք տալ «Իրօշակ»ի խմբա-
գրութեան կարծելու՝ թէ միութեան նորագոյն
բանակցութիւններու միջոցին ալ նոյն անկեղծ
վերաբերումը ցոյց պիտի տային միացեալ հնչակ-
եանները։

Յուսամարութիւն, ա՛յ էր վերապահւած
միշտ Դաշնակցութեան համար։

Հոս նոյնութեամբ մէջ կը բերենք միու-
թեան այս փորձին առթիւ փոխանակւած պաշ-
տոնական գրութիւնները, առանց ո՛ւէ լուսարա-
նութեան, որովհետև անոնք շատ պերճախօս են
արդէն ինքնին։

Ժընէվ 23 օգոստ. 1902

Հնչակեան Միացեալ Կուս.

Կենտր. Վարչութեան

Լօնդօն

Յարգելի հայրենակիցներ,

Միանգամայն համակիր-ինչպէս քանիցս յայ-
տարարած ենք արդէն-բոլոր ճշմարիտ յեղա-
փոխական ուժերի միութեան և տեղեկանալով
Զեր ընկեր Հ. Խ. կետ ունեցած խօսակցու-
թիւնից, որ 1900-ի յունվարին Վեր. Հնչ. Կու-
թիւնից, որ

սակցութեանը մեր առաջարրած նախնական պայմանները արդէն իրագործւած են, մենք օդտակար ենք համարում սկսել այժմ պաշտօնական բանակցութիւններ :

Ուստի առաջարկում ենք .

1) Ուղարկել մեզ Միացեալ Հնչ . Կուսակցութեան ծրագիրը, որպէսզի հնարաւորութիւն ունենանք ճիշտ գաղափար կազմել այն կէտերի մասին, որոնք վերաբերում են Զեր կազմակերպութեան նպատակին, ձեին, տաքտիկին, անհատների պարտաճանաչութեանը, դիսցիպլինային ևայլն :

2) Նշանակել մի-մի (կամ, եթէ կամենաք, երկու-երկու) պատգամաւորներ Զեր և մեր կողմից :

Մենք նպատակայարմար ենք դտնում, որ պատգամաւորները ընտրւեն փոխադարձ համաձայնութեամբ :

Ի նկատի ունենալով, որ Միութեան բանակցութիւնները կարող են երկար տևել և որ շատ ցանկալի է այժմից իսկ համերաշխ գործակցութեան փորձերանել - մի բան որ կարեոր է նոյնիսկ Միութիւնը դիւրացնելու տեսակէտիցինդրում ենք խորհել այն բոլոր միջոցների մասին, որոնցով կարելի է զանազան կէտերում առաջ բերել տեղական մարմինների մերձեցում գործնական ձեռնարկների համար :

Ցանկալով աջող ելք բանակցութիւններին՝ խնդրում ենք ընդունել մեր յարդանքների հաւաստիքը :

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԲԻՒՐՈ

(Կնիք)

Լօնդօն 30 օգոստ . 1902

Արեւմտեան Բիւրօին

Ժընէվ

Յարգելի հայրենակիցներ,

Ստացանք ձեր 1902 օգոստ . 23 թւակիր նամակը : Զենք գիտեր, թէ ի՞նչ խօսած կրնայ ըլլալ ձեզ պը . Հ . Խ . : Զենք ալ ուզեր զբաղել պաշտօնական հանդամանքէ զուրկ ուէ անհատական խօսակցութեամբ :

Մեզի համար ուրախալին ա'յն է, որ դուք ևս օդտակար կը նկատէք միութեան ուղղակի և պաշտօնական բանակցութիւններն սկսիլ:

1) Կը կարծենք սակայն որ բանակցութեանց սկզբնաւորութենէն առաջ, ծրագրային և այլ խնդիրներ կրնան գործը դժւարացնել և աւելի երկարածել զայն : Ուստի փափաքելի էր որ ամէն բանէ առաջ երկու կողմի լիազօրները նշանակւէին՝ և միութեան բանակցութեանց ընթացքին միայն՝ խնդրոյ առարկայ դառնային երկու կողմի ծրագիրները, նպատակն ու թաք-թիքը, որոնց մասին՝ այժմէն սիրելի է մեզ յուսուլ՝ թէ կարելի պիտի ըլլայ վերջնական ու անյապաղ համաձայնութեան մը գալ:

2) Մենք կը խորհինք որ երկու կուսակցութեանց իւրաքանչիւրն ինքը միայն պէտք է իւրաւունք ունենայ իր լիազօրը կամ լիազօրներըն ընտրելու, մանաւանդ որ, բնականաբար իւրաքանչիւր կուսակցութիւն ինքը միայն կարող է գիտնալ, թէ իր մէջէն ո՞վ աւելի յարմար ու ձեռնհաս է զինքը ներկայացնելու :

3) Գալով երկու կուսակցութեանց այժմէն

համերաշխ գործակցութեան, ատիկա մեր ալ
վաղեմի փափաքն է, որուն իրագործման մա-
սին պէտք եղած խորհրդակցութիւնները կը
կատարւին դարձեալ բանակցութեանց միջոցին:

Եւ արդէն կը կարծենք, որ երկու կուսակ-
ցութեանց մասնաձիւ զերուն մէջ կիրքերը դադ-
րեցնելու, համերաշխութեան ոգին արթնցնե-
լու էն գործնական միջոցն է միութեան բա-
նակցութեանց սկսի՝ լիազօրներու ընարու-
թեամբ:

Յուսալով որ չուտով կը յայտնէք ձեր պատ-
գամաւորներու ընտրութիւնը,

Մնամք յարգանօք

Հնէ. Կուսակց. Կեդը. Վարչ. Կողմէն՝

Ատենադափը

(Ատոք.)

Ատենասկ

(Կնիք) (Սառը.)

* * *

Ժընէվ 24 սկզբ. 1902

Հնչակեան Միաց. Կուսակց. Կենտրօնին

Լոնդօն

Յարգելի հայրենակիցներ,

Զեր օգոստ. 30 թւակիր պատասխանը Մի-
ութեան խնդրի առթիւ արւած մեր առաջար-
կին՝ ատիպում է մեզ նորից դառնալ դէպի մեր
յարուցած հարցը:

1) Զանազան կուսակցութիւնների գոյութիւ-
նը հասարակական գործունէութեան այս կամ
այն ասպարիզում բացատրելու է զանազան

պատճառներով. ա) կամ որ այդ կուսակցու-
թիւնները ունեն տարրեր նպատակներ՝ կամ
բ) որ միւննոյն նպատակն ունենալով՝ նրանք
տարրերում են կազմակերպութեան ձևով,
գործելու եղանակով. գ) կամ թէ ունենալով
նման նպատակ կազմակերպութեան ձև և նը-
ման տաքտիկ՝ նրանք չեն ներշնչում փոխա-
դարձաբար վստահութիւն:

2) Յեղափոխական մարմինների ճշմարիտ մի-
ութեան համար, ըստ մեզ, անհրաժեշտ է, որ
միացեալ մարմինները ունենան մէկ նպատակ,
մէկ կազմակերպութեան ձև, որ մեզ թւում
է ամէնակարևոր պայման:

Պարզ է, կարծում ենք, որ քանի շատ լի-
նեն տարրերութիւնները վերոյիշեալ կէտե-
րում, այնքան աւելի դժւարութիւնների պի-
տի հանդիպենք՝ միացած ու նոյնիսկ համե-
րաշխ գործելու համար:

Հ. Յ. Գ. Արևմտեան Բիւրօն—որ արտայալ-
տիչ է Ընդհանուր ժողովի որոշումների և որ
չէ կարող ուեէ փոփոխութիւն մտցնել Դաշ-
նակցութեան ծրագրին մէջ—Հ. Յ. Գ. Արև-
մտեան Բիւրօն նախ քան ամբողջ Դաշնակցու-
թեան կողմից Միութեան բանակցութեան հա-
մար միջնորդի գեր ստանձնելը՝ պէտք է հա-
մոզւած լինի, որ երկու մարմինների յեղափո-
խական աշխարհայեցողութիւնները խիստ կեր-
պով չեն տարրերում իրարից, որ էական կէ-
տերում նրանք համաձայն են:

3) 1900 թւի սկիզբներում պ. Զէգոքի միջո-
ցով կատարւած բանակցութիւնների ժամա-
նակ Արևմտեան Բիւրօն գրել էր նախնական
պայմանների շարքում ա) հեռացնել Արփիար

Արքիարեանը, և բ) հեռու պահել վարիչ մարմիններից մի շարք արատաւորւած անձանց՝ Աղասի, Ռշտունի, Սուրէն և այլն:

Այդ պահանջը շարունակում է պահպանել իր ուժը և Հնչակեան հատւածների միութիւնից յետոյ ցանկի վրայ աւելանում է նախկին կենարօնի անդամ Նազարբէգեանը: Այս կէտի վերաբերմամբ մենք բերանացի վստահութիւն էինք առած Զեր ընկեր Հ. Խ. Ից, բայց քանի որ վարչութիւնը «չի ուզեր զբաղիլ պաշտօնական հանգամանքէ զուրկ անհատական խօսակցութիւններով», Բիւրօս պատիւ ունի խնդրելու Զեղնից անհրաժեշտ տեղեկութիւններ այդ կէտի մասին:

4) Ի նկատի ունենալով, որ նշանակելիք պատգամաւորները, իբրև մի տեսակ միջնորդներ, ձգտելու են հարթել մեզ բաժանող կէտերը, քայլ առ քայլ մօտեցնել, միացնել երկու կուսակցութիւնները՝ մենք կարծում ենք, որ այդ պատգամաւորները պէտք է վայելեն երկու կողմերի յարգանքն ու վստահութիւնը:

Արժանաւորներին, ձեռնհասներին, հարկաւ, ընտրելու էք Դուք. միայն թէ այդ ընտրութիւնը վերջնականապէս կը վաւերացւի մեր համաձայնութեամբ, և փոխադարձաբար: Այդպէս վարւում են նոյնիսկ պետութիւնները՝ դեսպաններ նշանակելու միջոցին: Այս պահանջը Զեզ բնական ու հասկանալի կը թւայ, եթէ ի նկատի առնէիք, որ մեզ տակաւին ոչինչ յայտնի չէ, թէ ինչ լուծում է տւել Զեր կուսակցութիւնը վերջին տարիներում այլևայլ անձնաւորութիւնների առթիւ ծագած տըրտմառիթ խնդիրներին:

Սիրում ենք յուսալ, յարգելի հայրենակիցներ, որ մեր այս առաջարկները կը ներկայանան Զեզ, իբրև միանդամայն արդարացի և ընդունելի:

Յամենայն դէպս, եթէ չնայած մեր անկեղծ ցանկութեան՝ առաջ մղել Միութեան բանակցութիւնների հարցը, այս կամ այն պատճառով մերժէք մեր առաջարկները և այդպիսով անհընարին դարձնէք բանակցութիւնը Միութեան համար, — ապա մենք օգտակար ենք դատում մի-մի ներկայացուցիչների միջոցով անյապաղ դիմել բանակցութեան՝ համերաշխ գործակցութեան մասին՝ այս կամ այն դիպւածում, երկրի այս կամ այն վայրում:

Մեզ համար անհասկանալի և վերին աստիճան ցաւալի է, որ Դաշնակցութիւնը աջողում է համերաշխ գործերի ձեռնարկել ուրիշ ազգերի ներկայացուցիչների հետ, այն ինչ՝ մեր հայրենակիցների հետ վիճակւած է միայն անվերջ բանակցել և բաւականանալ միմիայն խօսքերով ու գրութիւններով:

Համերաշխ այդ գործակցութիւնը գնահահատելի և կարելոր է մանաւանդ այն պատճառով, որ նա գրաւական է վերջնական և ճշմարիտ միացման: Լոկ թղթի վրայ կայացրած համաձայնութիւնները, գիտէք, որ շատ խախուտ են: Ապացոյց 1890-ի Դաշնակցութեան և և Հնչ. կուսակցութեան «միութիւնը», որ տեսեց երկու ամիս միայն:

Ապասելով ձեր դրական պատասխանին, խնդրում ենք ընդունել, յարգելի հայրենակիցներ, մեր յարգանքների հաւաստիքը:

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԲԻՒԹՅ
(Կնիք)

Միացեալ կեղրոնը հանդիսաւոր լոռութիւնով
մը կը պատասխանէ այս նամակին :

Այս միջոցներուն, — ինչպէս պիտի տեսնենք
յաջորդ գլուուն մէջ — հնչակեան կուսակցութիւ-
նը երկրորդ պառակտումի ցաւատանջ երկունքին
մէջ կը գտնւէր՝ հետևաբար անկարող յեղափո-
խական ուեէ լուրջ խնդրի համար միտք յոդնե-
ցընելու, ժամանակ վատնելու :

Արեմտեան բիկրօն, իր նամակի պատասխա-
նը ստանալու համար իգուր սպասելով երկար ա-
միսներ և ականատես ըլլալով՝ հնչակեան երկրորդ
պառակտումին, 1903 մայիս ամսու «Դրօշակ»ով
հրատարակութեան կուտայ միութեան այս բա-
նակցութիւններուն ալ վերաբերող պաշտօնական
գրութիւնները, այս առթիւ ըրած խորհրդա-
ծութիւնները հետևեալ տողերով վերջացնելով :

«Յոյսի նշոյլ անգամ չկայ, որ գոնէ իրենց ա-
ռողջ մասով — խօսքներս անհատների և խմբակ-
ների մասին չէ, հարկաւ — հնչակեանները կարող
կը լինեն ներկայացնել իրեւ մաքուր, վստահու-
թիւն ներշնջող յեղափոխական մարմին, որի հետ
օգտակար կը լինէր միացւել։ Այդ է թելադրում
մեզ իրականութիւնը և այդ տիսուր իրականու-
թիւնն ու դառն փորձն է, որ ստիպում է մեզ
յայտարարաբել, որ իմւրօս հրաժարում է այսու-
հետեւ լինել միջնորդ Հնչակեան մարմինների և
Դաշնակցութեան միջև միութիւն հաստատելու
համար» :

ՀՆՉԱԿԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ և
ՐԻՒՆԱՀԵՂ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐՈՎ - Հ. Յ. Դ.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԳ ԺՈՂՈՎԻ ՈՐՈ-
ՇՈՒՄԸ ՄԻՈՒԹԻԱՆ ԿԱՄ ՀԱ-
ՄԵՐՍՇԽՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
ՀՆՉԱԿԵԱՆ ԵՐԿՐՈՒ
ՀԱՏԻԱԾՆԵՐՈՒ
ՄԻԶԵՒ

Կատարւեցաւ անխուսափելին։ Արհեստական
կերպով, «առ երեսյթով» կատարւած միութիւն
մը չէր կրնար երկար կեանք ունենալ, և հնչակ-
եան միութիւնը շատ կարճատես կեանք մ'ապրե-
ցաւ՝ եթէ ընդունինք թէ ան ունեցաւ ուեէ
կեանք։ Իսկապէս, բառի ամենասահմանափակ ա-
ռումով իսկ միութիւն կայացած չէր հնչակեան
հատւածներուն միջև։ Թէև հետևորդներու միա-
միտ շարքերը կը ցնծային օդին մէջ շրջան ընող
«միութեան» հրապուրիչ բացագանչութիւններէն,
բայց ինչպէս իրենց պաշտօնական գրութիւնները
կը վկայեն, «միացեալ կուսակցութեան կեդրոնը
դեռ յուլիսէն (1902) կուտի և տարածայնութեան
ըոյն դարձած էր, չնայելով որ Միութեան կո-
չումը յունիս 28-ին (1902) եղած էր».

Արդ, հարեւանցի կերպով տեսնենք — միշտ
հետևելով հնչակեան պաշտօնական աղբիւրներու,

թէ միութեան վաղորդայնին իսկ սկսւած այս տարածայնութիւնները ի՞նչպէս աճելով վէճի ու կռւի վերածւեցան, վերջապէս յանդելով արիւն-հեղ պառակտումին :

Երկու կողմէն ընտրւած երեքական ներկա-յացուցիչները կը կազմին հնչակեան միացեալ կեղ-րոնը՝ պաշտօններու հետեւեալ բաժանումով.— Վեր. Հնչ. Ներկայացուցիչներէն Արգուեան՝ ա-տենապետ, Շահրիման՝ ատենադպիր, իսկ Վ. Գրիգորեան՝ գանձապահ։ Գլխաւոր պաշտօնները ուրեմն կը յանձնւին վերակազմեալներուն, ինչ որ կրնայ յայտարար նշան մը համարւիլ հիներու ան-կեղծ վերաբերումին դէպի միութիւնը։ Վերա-կազմեալները սակայն, այսչափով չեն ուզեր բա-ւականանալ և կուսակցութեան ամբողջ գործերը իրենց ձեռքին մէջ կերպոնացնելու համար «Հըն-չակ»ի և «Նոր, Կեանք»ի խմբագրութիւնը կ'ա-ռաջարկեն յանձնել վարձկան Սուրէն Պարթևեա-նի, իսկ իրենց միւս ընկերներուն ալ արտասահ-մանեան ուրիշ կարևոր պաշտօններ։ Հին հնչակ-եան ներկայացուցիչները կ'ընդդիմանան այս ա-ռաջարկներուն և իրենց կողմէն ջանքեր կը նեն «կուսակցութեան մէջ սոցիալիզմ»ը պարտաւորիչ տարր դարձնելու և Աւետիս Նազարբէկեան մը վերստին կուսակցութեան դլուխը բերելու :

Մէկ խոսքով, հնչակեան երկու հատւածնե-րու ներկայացուցիչները «սինօր տավասը» էր որ կը մտէին, անոնց վարմունքին պատշաճ հասա-րակ բացատրութեամբ մը։ Փօխադարձ վարկա-բեկումի գործը առաջ կը տանին մեծ եռանդով։ Կեդրոնի մէջ ինկած պառակտիչ ողին հետզհետէ կը տարածւի դուրսն ալ և առաջին պատեհու-թեամբ երկպառակութիւն կը ձգէ Լօնտօնի մաս-

նամիւղին մէջ։ Կեդրոնի ժողովները, ուր իբր թէ յեղափոխական-կազմակերպական խնդիրներ պի-տի ծեծւէին, ամբողջովին կ'զբաղին այս վէճերով՝ յաճախ կոփամարտի կամ աթոռամարտի կատա-կերգութեամբ վերջանալով։

Զենք ուզեր աւելի տեղ տալ ո՛չ միայն յե-ղափոխական կուսակցութեան մը, այլև սովորա-կան կուսակցութեան մը համար իսկ անպատա-քեր իրողութիւններու, որոնք երսան կուգան հնչակեան կեդրոնին մէջ։ Հետաքրքիրներուն կը յանձնարարենք «Ոճրագործ դաւաճանները» գըր-քոյկը և մենք կ'անցնինք բուն նիւթին։

Սրգուեան յամառօրէն կը ջանայ առաջ քշէլ իր ծրագիրները, որոնց մէջ, փաստերէն դա-տելով, մենք կը տեսնենք անոր իրական նպա-տակը՝ Հնչակեան կուսակցութեան ամբողջ գոր-ծերը իր ձեռքը կեդրոնացնելու՝ միահեծան կերպով իշխել կարենալու համար անոր վրայ։ Հին Հնչակեանները արգելով կը հանդիսանան ա-նոր բոլոր ծրագիրներու իրագործման և հակա-մարտութիւնը երթալով կ'ստանայ սուր հանդա-մանք։ Սրգուեան տեսնելով որ այս կերպ չի յա-ջողիր, կը գիմէ ուրիշ միջոցի,՝ կուտայ իր հրա-ժարականը և վերջը, յուլիս 26ին, իրեն կը մի-ացնէ իր միւս երկու ընկերակիցներն ալ, այդ-պիսով իր ախոյեանները տապալել յաջողելու յոյսով։ Այս հրաժարականները ոչ օրինական կերպով, այլ գաղանի, կը հասնին Ամերիկա, ուր Վերակազմեալ ազդեցիկ անդամներ կը ծրագրեն տեղին վրայ միտքերը պատրաստել՝ ի նպաստ կեդրոնի վերակազմեալ անդամներուն և ձեռք բերելով նահանգային վարչութեան դեկը՝ դա-բեդին Զիթճեանը կը դրկեն Լօնտըն՝ իբր լիազօր

ներկայացուցիչ վերջ տալու կեդրոնի գժառութիւններուն։ Զիթձեան կը հասնի Լօնտըն և բը-նականաբար կը յարի Վերակազմեալ ներկայացուցիչներուն։ Պայքարը կը սաստկանայ, իւրաքանչիւր կողմը կը ջանայ ինք տիրանալ կեդրոնի գործերուն և դաւերն ու «ալան թալան»ը կ'սկսին։ Զիթձեան այս խոռվութեան մէջ, իւր «լիազօր» կը լուծէ կեդրոնը և կը կազմէ քառանդամ նոր կեդրոն մը, կազմւած իրմէ և Վերակազմեալ միւս ներկայացուցիչներէն։ Նորակազմ կեդրոնը և Զիթձեան այս փոփոխութիւնը հաղորդող շրջաբերականներ կը զրկեն մասնաճիւղերուն և քիչ վերջը կը հրատարակեն «անհարազատ» «Հնչակ»։ Տեղի ունեցած փոփոխութեան լուրը կը հասնի Ամերիկա-Հնչակեան յոյսի կեդրոնը։ 1902 նոյ. 8ին Փրավիտէնսի մէջ կը գումարւի պարգ. ժողով, որ տեղեկանալով իրողութիւններուն, կ'որոշէ զրկել Զիթձեանը իր լիազօր պաշտօնէն, որ այնչափ չարաշար կերպով գործածեց և չի քանդել միութիւնը, որու պահանջումին համար կը ներկայացնեն կարգ մը առաջարկներ։ Իրարու ետեէտեղի կունենան Հին և Վերակազմեալ պատգամաւորական ժողովներ, բայց անկեղծ հետևորդներու բոլոր ջանքերը ապարդիւն մնալու դատապարտած էին, երբ վարիչները հաստատապէս որոշած էին իրենց ընելիքները։

Միւնոյն ժամանակ, անգամ մըն ալ սկսան լոյս ահսնել երկու «Հնչակ», հրապարակը դարձեալ սկսաւ ողողւիլ փոխադարձ ամբաստանութիւններով և այնպիսի մերկացումներով, որոնց կը նկատէր այն ժամանակ «Թրօչակ»—թէ նոյնիսկ կէսը ձիշտ է, մարդկային և յեղափոխա-

կան բարոյականութենէն ցած պէտք է համարել Հնչակեան զեկավարներու ինը տասներորդը։ Այդ մերկացումներէն կը հաստատւէր որ միութեան միջոցին չեն քննւած ու իրենց արժանի պատժին ենթարկւած այն անձնաւորութիւնները, որոնք կ'ամբաստանէին ծանր զեղծումներ գործած ըլլալու յանցանքով։ Կը յայտնէր որ պէտք է գործի առթիւ և գործի անունով ժողովուրդէն հանգանակած մօտ 20 հազար տալէրի գումար մը աննպատակ կերպով վասնըւած էր . . .

Շւարած նւիրական նպատակի մը չուրջ երեւան եկած այսքան ապականութենէն, մարդկը հարկադրւի հարցնել ինքնին։ Ինչո՞ւ այս բոլով, ի՞նչ էր ասոնց միանալուն խկական նպատակը, եթէ գործը փոխանակ օգտւելու, պիտի վնասէր անկէ։ Ըստ Հին Հնչակեաններուն Բ. պատգ. ժողովի պաշտօնական յայտարարութեան, հետևեալներն են այս հարցի պատասխանները։

«1. — Նախկին Վերակազմեալ հերձւածի դեկավարիչները Հ. Յ. Դաշնակցութեան հետ միութեան բանակցութիւն են սկսեր պարզապէս Դաշնակցութիւնը կօքանելուն նպատակով։

«2. — Նոյն նպատակով կը դառնան դէպի Հնչակեան կուսակցութիւնը։

«3. — Կը ծրագրեն կամ խլել «Հնչակ» կամ խսպառ խափանել։

«4. — Իսկ երբ իրենց հրէշային նպատակներուն հասնելու դժւարութեան հանդիպին, Հընչակեան կուսակցութիւնը լուծւած հոչակեն և նոք կուսակցանին մը հաստատեն հակայեղափոխական ուղղութեամբ։

Թէև Վերակազմեալներն ալ որոշ ապացոյց-ներով Հին Հնչակեանները կ'ամբաստանեն իբր միութիւնը քայքայող, «Կայէն» ևային, սակայն իրենց վրայ բարդւած ամբաստանութիւնները միշտ կը մնան աւելի ծանրակշիռ :

Հնչակեան այս երկրորդ պառակտումը դըժ-բախտաբար չի վերջացաւ միայն գոչ ամարտով և հրապարակային փոխադարձ ամբաստանութիւններով, այլ ստացաւ աւելի սուր կերպարանք և ունեցաւ արիւնահեղ հետևանքներ : 1903ին Հին Հնչակեանները Փօթիի մէջ դաշունահար մահացուցին Միսօ-Շահէնը, իսկ յունիս 13ին՝ Օտեսայի մէջ՝ Գարեգին Զիթճեանը *) : «Չայն Հայրենեաց» Միօի սպաննումին առթիւ մայիս 20ի թւով գրւած յօդւածիմը մէջ կը գրէր շատ նըշանակուից պարբերութիւնը .— «... Սյդ ճիւաղները (Հին Հնչ.) մտքերնին դրեր են որ պիտի սպաննել տան մասնաւորապէս կովկաս դայող ուեէ հնչակեան ընկեր : իսկ երկրին մէջ, ուր փոշի մը չունին, բնականաբար անկարող սպաննելու, որոշ էն ՄԱՏՆԵԼ բալոր աւան, որոնց հոյանեան առկելուն միանելու ...» :

Զիթճեանի սպանութենէն ետք Վերակազմեալները իրենց «Չայն Հայրենեաց»ով սկսան եղբայրասպանութեան կոչ ընել, վրէժինդրութեան հրաւիրել իրենց հետևորդները : իբրև նմուշ մէջ կը բերենք հետևեալ կտորը .—

«... Ու մենք ասոնցմէ ետք որոնք կը մըտածեն, թէ վրէժինդրութիւնը, արդար ու ի-

*) Նոյն տարւայ փետրվարին Վերակազմեալները մահափորձ կատարեցին Սրբիարի դէմ Վենետիկի մէջ :

ըաւարար վրէժինդրութիւնը, չի «գրգռաւիր», չի պատրաստւիր, չի ծրագրւիր, այլ ինքնարեր ու յանկարծական կերպով երեան կուգայ, առանց ասոր անոր թելադրութեան, առանց այս կամ այն վարիչին գիտութեան ու մասնակցութեան . ու անիկա չի յօխորոտար, չազդարարեր, չի պոռչտար, այլ աննշան ու անծանօթ անկիւնէ մը դուրս կուգայ, անտես ու անլուր կանցնի ամէնուն աշքին և այն տաեն միայն կը յայտնի, երբ վրէժինդրութիւնը կատարած է : Վրէժինդիրն է որ մէկէն կը ցցէի՝ արիւնոտ դաշոյնը ձեռքքին մէջ . . . վրէժինդրութիւնը, արդար վրէժինդրութիւնը չի հրամայւիր, այլ ինքնին ծայր կուտայ իրաւաբարներու կամ խումբ մը իրաւաբարներու հոգիին մէջ . . . («Զ. Հ.» 1903 յունիս 13):

Եւ այս տողերը չեն հրատարակւիր անհատական պատասխանատութեան տակ, այլ արտայայտութիւնն են որդեգրւած ուղղութեան մը, կարծիքն ու համոզումն են Սրբիարի Հնչակեան Շրջանակին, ինչպէս հաստատեց Ամերիկայի Հնչ . մասնաճիւղերու պատգ, ժողովը՝ 1903 յուլիս 4ի իր «պաշտօնական յայտարարութիւնով» :

Ու շատ չի տեսեր, «անծանօթ անկիւններէ» «յանկարծական կերպով» երեան կուգան «Ճըլլդըլւած» վրէժինդիրները՝ «արիւնոտ դաշոյնը իրենց ձեռքքին մէջ» : Մահափորձեր կը կատարւին յուլիս 7ին Սապահ Գիւլեանի դէմ Ամերիկա, Հոկտ. 19ին, Նազարպէկեանի (Զւիցերիա) և հոկտ. 26ին՝ կեդրոնի անդամ Սագունիի, իսկ նոյեմբեր 4ին՝ Ռուսաստանի պատգամաւորներէն Համբի և Որսորդի դէմ : Սյս փորձերուն զահ կերթան Սագունին, Համբը և Որսորդը Անգլիայի մէջ : Հնչակեան երկու հատւածներն ալ իրննց

դաշոյնները ներկած հակառակորդի արիւնով, կատարած համարեցին «նւիրական պարտականութիւն» մը, որուն մէջ աւելի առաջ երթալ ուղէին թերևս, եթէ՝ մէկ կողմէն ուրագործութեան վայր դարձած երկիրներու կառավարութիւններուն հետապնդումը, իսկ միւս կողմէն հայ ժողովուրդի ցասումը վերջ չդնէր իրենց այս վայրագ ձեռքին :

Ատելութեան անիրաւ վէճով մը բաժնւած՝ Հնչակեան հատւածները շարունակեցին իրենց գոյութիւնը, որ 1896ի առաջին պառակտումէն իվեր չարիք դարձած էր հայ կեանքին համար :

Եթէ երկու խօսքով ուզենք բացատրել Հընչակեան միութեան վիճումին և անոր հետեղ եղբայրասպանութեան իրական պատճառները, պիտի տեսնենք, որ անոնց երկուքին ալ յեղափոխական ԳՈՐԾ չունենալն էր : Եւ իսկապէս, 1896էն իվեր միշտ զբաղած ըլլալով ներքին անլուծելի ու մութ հաշիւներով, անոնք յեղափոխական գործի մասին մտածելու իսկ ժամանակ չունեցան :

Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ ամբողջովին գրաւած յեղափոխական կենդանի գործով, կը շարունակէր իր պայքարը բռնութեան դէմ, 1904ի երրորդ լնդ. ժողովին մէջ, տեղեկանալով միութեան կամ համերաշխութեան բանակցութիւններուն Հնչակեան միացեալ կեդրոնին հետ, որոշեց .—

«Ընդհանուր ժողովը նկատելով անցեալ բանակցութիւններու անյաջող փորձերը, այն դատապարտելի ոգին, որ արմատացած է Հնչակեան երկու հատւածներուն միջև թէ՛ յեղափոխական

ընդհանուր տեսակէտով և թէ մասնաւորապէս «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» նկատմամբ, և այն ներքին պայքարները, որոնք իվերջոյ եղբայրասպանութիւններու յանդեցան՝ արատաւորելով հայ յեղափոխութեան և հայ ժողովուրդի պատիւը, մերժեց ունէ քայլ առնել աղովուրդի պատիւը, մերժեց ունէ քայլ առնել անոնց հետ միութիւն կամ համերաշխութիւն կնքելու համար :

«Այս որոշումը սակայն չարգիլեր, մանաւանդ երկրի մէջ, Դաշնակցական ընկերներուն վերսիշեալ և այլ մարմիններուն պատկանող, վործին նւիրւած և վստահելի անհատներու ու կործին նւիրւած և վստահելի անհատներու ու իմբերու հետ համերաշխօրէն կոիւ մղել ընդհանուր թշնամին դէմ» :

Միութեան պատմութեան այս էջն ալ փակւեցաւ :

ԳՈՐԾԻՆ ՇՈՒՐՉ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԵՐ . . .
ՎԵՐԱԿԱԶՄԵԱԼ ՀՆՉ. ԿԵԴՐՈՆԻ Ս.Ռ.Ա.ԶԱՐԿԵՐ.
Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ . . . ՀԱՄԵՐԱՇ-
ԽՈՒԹԵԱՆ ՏԱՐԻՆ. . . ՀԱՄԵՐԱՇ-
ԽՈՒԹԵԱՆ ՓՈՐՉ Ս.ՄԵՐԻԿԱՅԻ
ԴԱՇՆԱԿՑՈՒԱՆ ԵՒ ՎԵՐ.
ՀՆՉ. ՄԱՐՄՄԻՆԵՐՈՒ
ՄԻ ԶԵՒ

Մինչ միութեան բանակցութիւնները տեղի կ'ունենային, իրարու ետեւ անյաջողութեան մատնելով, երկրին մէջ, յեղափոխական կենդանի գործը հսկայաքայլ կը յառաջդիմէր՝ բըռ-

Նակալ բէժիմի հանդիսար խռովելով։ 1901 յու-
լիս 3էն սկսած, աւազակախմբեր և Համիտլյէ
գունտեր միացած կանոնաւոր զօրքին՝ արիւն—
աւեր կը փռւեն Մուշի շրջակաները։ Ամէն կող-
մէ հասնող նորանոր զօրագնդերը կը գրաւեն
Սասունի բարձունքը՝ ձեռնարկելով զօրանոցներ
կառուցանել ազատ սասունցի անասիկ դիրքե-
րուն վրայ՝ միանգամ ընդ միշտ նւաճելու հա-
մար արի լեռնականները։ Դաշնակցական Փէտա-
յիները, առաջնորդութեամբ քաջամարտիկ Ան-
դըրանիկի, արիաբար կը պայքարին բռնութեան
թէմ։

Արտասահմանի հայութիւնը անդամ մըն աւ
կը ցնցւի։ ամէն կողմէ շարժումներ կ'ըլլան բը-
նաջնջումի ապառնալիքին տակ գտնող սասուն-
ցիին օգնութեան հասնելու։

Այս ատենները— 1901 դեկտ. 13ին— Հ. Յ.
Դ. Ամերիկայի կեդր. կօմիտէն կը դիմէ Վեր.
Հնչ. կուսակցութեան տեղի Նահանգային Վար-
չութեան՝ առաջարկելով համերաշխութիւն մը
ստեղծել Ամերիկայի Դաշնակցութեան և Վեր.
Հնչակեան մարմիններուն միջև Սասունի գործին
շուրջ, որով թէ՛ օգնութեան անհրաժեշտ պէտ-
քին գոհացում տւած և թէ մեծապէս նպաս-
տած պիտի ըլլային յաջող լուծման միութեան
բանակցութիւններուն, որ ինչպէս գիտենք, նորն
ատենները տեղի կունենային երկու կուսակցու-
թիւններու գործադիր մարմիններուն միջև։

Այս նամակին կը պատասխանէ Վեր. Հնչ.
Ամերիկայի Պատգամաւորական Ժողովը, մերժո-
ղական կերպով և հետեւեալ առարկութեամբ։—

«... Յեղ. ուժերու ընդհանուր միունեան այս
նախընթաց օրւան մէջ, ելլել մասնակի միու-

թիւն ուզելը ուրիշ բանի չի ծառայեր, բայց մի-
այն ընդհանուր միութեան բաղձալի ձեռնարկը
խաթարելու և կաշկանդելու»։

Հ. Յ. Ամերիկայի կեդր. կօմիտէն այս ա-
ռաջարկն ընելով ո՛չ միայն վատահ էր թէ այս-
պիսի քայլ մը չէր «խաթարեր և կաշկանդեր
ընդհանուր միութեան բաղձալի ձեռնարկը»,
այլևս հաւատացած էր թէ՝ մասնակի մերձեցում-
ները մեծապէս պիտի նպաստէին ամբողջական
մերձեցումին+ միութեան։

Սասունի օգնութեան գործին մէջ յեղափոխա-
կան համերաշխութեան այս անյաջող փորձէն
վերջ, Ամերիկայի մէջ, չէ զոք հողի վրայ 1902
յունվարին կազմակերպկեցաւ «Հայ ինքնապաշտ-
պանութեան Յանձնախումբ» մը՝ բաղկացած հա-
յերէ և ամերիկացի յայտնի հայասէրներէ, նպա-
տակ ունենալով օգնել Սասունին՝ նւիրւած գու-
մարները իր հսկողութեան տակ նպաստակին ծա-
ռայեցնելով։ Այս յանձնախումբի յայտարարու-
թիւն—կոչը հրատարակեց միայն «Հայրենիք»։
միւսները՝ կուսակցական աղէտալի նեղմաութիւ-
նով մը ոչ միայն մերժեցին, այլև միջոցներ սկը-
սան մտածել, արգելք ըլլալու համար այս ձեռ-
նարկին։ չէ՞ որ Սասունի մէջ կուղները Դաշ-
նակցականներ էին... Եւ վերակազմեալ վարիչ
և այն ատեն «Զայն Հայրենեաց»ի խմբագիր Կա-
րապետ Փափաղեան չի խղճահարիր նամակ գրել
յանձնախումբի անդամներէն հայասէր Տիկին
Պարօղի, յայտնելով անոր թէ Սասունի մէջ կըու-
ւող Անդրանիկը բնաջնջումի սպառնալիքին են-
թակայ հայերը պաշտպանող մը չէ, այլ պարզ
«ըմբոստ» (insurgent) մը թիւրք կառավարու-
թեան դէմ և հետեւաբար պէտք չէ օգնել ...»

Հայասէց տիկինը կը դարմանայ և կարծելով որ
իրեն սխալ ներկայացուցւած է խնդիրը, անմի-
ջապէս կը հրաժարի: Յանձնախումբը թէև կը
շարունակէ իր գործնէութիւնը, սակայն մեր ա-
մերիկացի բարեկամներու աչքին անդամ մը կաս-
կածելի դարձած էր ձեռնարկը՝ ինչ որ անոնցմէ
ակնկալած օժանդակութեան արդելք կը հանդի-
սանայ բնականաբար:

Պարագայ մըն էր աս, որ յիշել ուզեցինք,
ցոյց տալու համար թէ ատեսականօրէն» միու-
թենական երեցողները գործնականին մէջ ո՛ր-
չափ հեռու են անկէ ու նոյնիսկ հակառակ, եթէ
մինչեւ անդամ ամբողջ ժողովուրդի մը ըլլալ չըլ-
լալու հարցը դրւած ըլլայ մէջտեղ . . .

Համբ բնաջնջումի քաղաքականութիւնը սխ-
տէմաթիք կերպով գործ դրւեցաւ Մուշ-Սասու-
նի մէջ, հարկադրելով հայ ինքնապաշտպան
խմբերը պայքար սկսիլ: 1903ի վերջերը տեղի
կունենան ընդհարումներ թիւրք զօրքի և հայ
ֆէտայիներու միջև, իսկ 1904ին ամբողջ Մուշ
Սասունը կը դառնայ մարտադաշտ . . .

Հնչակեան (Վեր.) կուսակցութեան կեդրոնա-
կան վարչութիւնը՝ «ազգային ճգնաժամին հան-
դէա՛ յեղափոխական կազմակերպութիւններու
համերաշխ գործակցութեան բազմակողմանի ու
կենսական օգուտներուն մտահոգութենէն մըղ-
ւած՝ 1904 մարտ 1ին հետեւել պաշտօնական նա-
մակը կուղղէ «Դրօշակախ խմբագրութեան —

«Յարգելի Հայրենակիցներ,

«Աւելորդ է ըսել թէ քաղաքական ներկայ
ծանրակիու կացութիւնը՝ վճռական դէպքերն
ու մօտաւոր կարելիութիւնները աւելի քան
երբէք՝ կորովի, հզօր ու համերաշխ գործնէ-

ութիւն մը կը հարկադրեն՝ հայ յեղափոխական
մարմիններուն:

«Հնչակեան կուսակցութեան կեդր Վար-
չութիւնը՝ այս խորին գիտակցութենէն մղւած՝
պարտք կըզդայ, ներկայիս, «Դրօշակախ իսլմ-
բագրութեան միջոցով, դիմել Հ. Յ. Դաշնակ-
ցական կուսակցութեան, և կ'առաջարկէ, որ
միջոցներ ձեռք առնեին երկու կուսակցու-
թեանց միջև գոյացնելու համար համաձայնու-
թիւն մը, որուն նպատակը ըլլայ՝

«Պահելով հանդերձ իւրաքանչիւրն իր կու-
սակցական անհատականութիւնը, ազգային մա-
հու և կենաց այս օրերուն, ձեռք ձեռքի տալ,
օգնել իրարու և միաժամանակ ու աւելի ուժեղ
կուիլ հասարակաց թշնամին դէմ՝ առանց
մէկզմէկ խանդարելու (ի՞նչ ըսել կուզէին
արդեօք վերջին չորս բառերով):

«Միրելի է մեզ յուսալ որ Հ. Յ. Դաշնակ-
ցական կուսակցութիւնը պիտի ընդունի մեր
ներկայ առաջարկը և պիտի փութացնէ մեզ իր
հաւանութեան պատասխանը, որմէ յետոյ,
պէտք պիտի ըլլայ, անշուշտ, ընտրել երկու
կողմէն լիազօր պատգամաւորներ, որոնք պի-
տի խորհրդակցին և պիտի ձշտեն մեր ի վերև
առաջարկած համաձայնութեան վերջնական
պայմանները՝

Յիշեցնենք մեր ընթերցողներուն թէ՝ Վերա-
կազմեալները այս դիմումը կընեն իրենց հետ
երկար տարիներ ապարդիւն կերպով մղւած մի-
ութեան բանակցութիւններէն վերջ, որու միջո-
ցին դիտենք թէ ինչ էին Դաշնակցութեան հայ-
եացքները Հնչակեան երկու հատւածներու մա-
յին:

«Դրօշակ»ի խմբագրութիւնը կը պատասխանէ. —

«Յարգելի հայրենակիցներ,

«Ժամանակին սոտացած ենք ձեր մարտ 1
1904 թւակիր նամակը : Հ. Յ. Դաշնակցութեան
վերջին Ընդհ. ժողովը՝ զբաղւելով միութեան
համերաշխ գործնէութեան հարցերով՝ տւառ
հետեւալ որոշումը, զոր ժողովի յանձնարա-
րութեամբ պատիւ ունինք ձեզ հաղորդելու :

(Հոս մէջ կը բերւի Հ. Յ. Յորդ Ընդհ. ժողովի որոշումը, որուն ծանօթացան մեր ըն-
թերցողները՝ նախորդ գլխուն մէջ) :

«Այս որոշումէն կ'երեայ որ ներկայիս մէջ
Հ. Յ. Դաշնակցութիւնը անկարելի կը համա-
րէ ընդհանուր համերաշխութիւն հաստատել
արդի կուսակցութիւններէն ունէ մէկուն հետ,
բայց բուն գործի ասպարէղին վրայ գտնւող
Դաշնակցական մարմիններուն ու գործիչներուն
իրաւունք արւած է իրենց գործնէութեան
շրջանին մէջ գործակցիլ ուրիշ կուսակցութիւն-
ներու պատկանող վատահելի մարմիններու և
գործիչներու հետ :

«Այս որոշումը Հ. Յ. Դաշնակցութեան
Ընդհանուր ժողովին կողմէ յանձնարարած է
բոլոր Դաշնակցական մարմիններուն, հաճեցէք
դուք ալ նոյնը ընկել, թողնելով մանաւանդ
երկրի գործիչներուն աղատորէն մշակել իրենց
փոխադարձ յարաբերութիւնները մեր ընկեր-
ներու հետ, որոնք վատահ ենք թէ ուրախու-
թեամբ պիտի ընդունեն անկեղծ գործակցու-
թեան ամէն առաջարիկ» :

Հնչակեան կեդր. վարչութիւնը հայ հան-

բային դատաստանին յանձնելով Հ. Յ. Դաշնակ-
ցութեան այս արարքը, չուզեր վեր հանել հա-
մերաշխութեան Հնչակեան առաջարկը մեր-
ժող «գրօշակեան յայտարարութիւններու ամ-
բողջ տիսուր (?) ոգին» և փակւած կը նկատէ այս
ներ :

Կ'անցնի բաւական ժամանակ և հայ յեղա-
փոխականներու միութեան ձեռնարկներ չեն ըլ-
լար, իբր անիրագործելի : Սիրտերը կ'ոկտին հա-
մերաշխ գործակցութեան մը կարելի ու խելացի
գաղափարովը պաշարւիլ : 1906ի շրջանին տեղի
կունենան համերաշխութեան կոչեր և մէկէ ա-
ւելի յաջող փորձեր, որովհետեւ 1906 տարին ի-
րաւամբ կրնայ կոչւիլ հարերաշխութեան տա-
րին :

Հին Հնչ. Մուլտատ և Դաշնակցական Անդ-
րանիկ գրեթէ միաժամանակ յեղափոխական եղ-
բայրութեան և համերաշխութեան կոչը կը հըն-
չեցնէին : Միտքերը բաւական պատրաստած էին
այդ ուղղութեամբ .— եթէ կարելի չը մէկ
անգամէն յաջողնել ընդհանուր յեղափո-
խական համերաշխութիւն մը, գէթ կարելի էր
տատիճանարար հասնիլ հոն, նախ միջակուսակ-
ցային յարաբերութիւններ հաստատելով և ապա
տեղային համերաշխութեան դաշինքներ կնքելով
զանազան շրջաններու տարբեր կազմակերպու-
թիւններու միջև . այս էր ընդհանուր համո-
զումը :

1906 յունվար 27ին, Հ. Յ. Դաշնակցութեան
Ամերիկայի կեդր. կօմիտէն կոչ մը հրատարակեց
տաճկահայը հրաւերելով օգնութեան հասնիլինք-
նապաշտպանութեան փառահեղ կոիւը մղող եր

կովկասահայ եղբօր : Այս կոչը մեծ արձագանդ գտաւ թէ չէզոք ժողովուրդի և թէ կուսակցականներու սրտին մէջ : Տեղի ունեցան միացած ժողովներ գլխաւորաբար դաշնակցականներու և վեր . Հնչակեաններու կողմէ՝ ինչ որ բնականօրէն կը պատրաստէր համերաշխութեան ճամբան :

Հ . Յ . Ամերիկայի կեդր . Կօմիտէն , իրախուսւած այս առաջին յաջողութենէն , ուզեց քայլ մըն ալ առաջ երթալ և մարտ նի թւակիր պաշտօնական նամակով մը կը դիմէր վեր . Հնչ . կուսակցութեան Ամերիկայի Նահանգային Վարչութեան՝ առաջարկելով միացած ժողովներ սարքել , այս անդամին նպաստ կովկասահայ կուսողներու : Այս առաջարկին նպատակն էր շարժման մէջ դրւած համերաշխութեան սայլը յեղափոխական ճամբուն մէջ ձգել :

Նահանգային Վարչութիւնը ըմբռնեց հրաւէրին իմաստը և պատասխանեց . — «Եթէ առաջադրւած ժողովը Դաշնակցական և Հնչակեան կուսակցութիւններու միացեալ անունով ու հեղինակութեամբ հովանաւորւած ձեռնարկ մը պիտի ըլլայ , այդ պարագային անհրաժեշտ կը նըկատէ կ . Կօմիտէին հետ բանակցութեամբ մը՝ Հասկացողութեան գալ ժողովի նկարագրին և իրենց կուսակցական պատասխանատուութիւնը կանխող բոլոր պայմաններու շուրջ :

Կ . Կօմիտէն պատասխանեց թէ՝ գումարւելիք ժողովը երկու կուսակցութիւններու անունով և անոնց հովանաւորութեան տակ տեղի պիտի ունենայ և առաջարկեց ներկայացուցչական ժողով մը կազմել , կուսակցական պատասխանատուութիւնները ճշտելու համար :

Ի պատասխան այս նամակին , Նահանգային Վարչութիւնը իր կողմէն կը ներկայացնէր իրեք ընկեր , որպէսզի հաւասար թւով ընկերներ ալ մեր կողմէն նշանակելով՝ խորհրդակցական ժողովը գումարւէր :

Ժողովը տեղի ունեցաւ ապրիլ 2ին , ուր Դաշնակցական ներկայացուցիչները պարզեցին այս քայլի ունենալիք նպաստաւոր ազդեցութիւնը՝ յեղափոխական ընդհանուր համերաշխութեան իրականացումի տեսակետէն , և Հնչ . ներկայացուցիչներէն ստացան հետեւեալ պատասխանը . —

«Նահանգային Վարչութիւնը պիտի աջակցէր կովկասի կուսողներուն ի նպաստ ուեէ յեղ . ձեռնարկի , սակայն , նկատելով որ կ . Կօմիտէի այս դիմումը ուղղակի կուսակցական համերաշխութեան մը կը տանի , կուզէ ճշտել հետեւեալ երկու կէտերը . Ն . ի՞նչ է Հ . Յ . Ամեր . կ . Կօմիտէի ներկայ դիրքը և արամադրութիւնը հանդէպ ընդհանուր համերաշխութեան : 2 . — Նահանգային Վարչութիւնը ի նպաստ կովկասի տրեկիք ժողովի մը շուրջ դոյանալիք համերաշխութիւնէ աւելի կը հաւատայ Ամերիկայի մէջ Աղդ . և յեղափոխական ձեռնարկներու շուրջ՝ տեսական և մնայուն համերաշխութեան մը» :

Այսպիսով տեղական համերաշխութեան խընդիրն էր , որ հրապարակ կը դրւէր , որու մասին որոշում կայացնել նոյն ժողովի իրաւասութեան սահմանէն դուրս նկատելով՝ որոշեցաւ այս ժողովի արդիւնքը հաղորդել Ամերիկայի պատասխանատու մարմիններուն :

Կեդր . Կօմիտէն , տեղեկանալով ժողովի արդիւնքին , անմիջապէս պատասխանեց թէ ինք կը

փափաքի ակնարկւած տեղական համերաշխութեան, և կը ներկայացնէր հինգ ընկեր, երկրորդ ժողովի մը մէջիրենց կողմէ ընտրւած նոյն թւռով ընկերներու հետ խորհրդակցելով վերջնական համաձայնութեան դալու համար:

Ամիս մը անպատճանի մնաց այս նամակը, որով կ. Կօմիտէն հարկադրեցաւ բաց գրով մը իր նամակին ստացւած կամ չստացւած ըլլալը հասկնալ նահ. Վարչութիւնէն և պատասխան ըստացաւ թէ կ'ոպասնի իրենց տեղական պատգ. ժողովին՝ վերջնապէս պատասխանել կարենալու համար այդ նամակին:

Չորս ամիս վերջ, օգոստոս 29ին. Նահանդ. Վարչութիւնը հաղորդեց պատգ. ժողովի հետեւեալ պատասխանը.

«Յեղափոխական կուսակցութիւններու համերաշխ գործակցութեան ջերմապէս փափաքելով հանդերձ, կարգապահութեան հակառակ պիտի ըլլար ըլլանակին կողմէն յիշեալ խնդրոյ մասին պաշտօնական յարաբերութեան մտնել ունէ քոյր կազմակերպութեան հետ, նկատելով թէ մենք ունինք կեդր. Վարչութիւն մը, որ, ըստ հիմնական կանոնագրի, կուսակցութեան ընդհանուր ձեռնհաս մարմինն է, և որուն իրաւասութեան կը պատկանին կուսակցութեան ընդհանուր գործերուն վերաբերեալ խնդիրները»:

Յուսախարութիւն: Առանց կեդրոնի հրամանին, քայլերնին չեն կրնար շարժել:

Կ. Կօմիտէն փորձեց երկրորդ և ընդարձակ նամակով մը համոզելու նահ. Վարչութիւնը, որ ընդ հանուր համերաշխութեան հասնելու միակ միջոցը աստիճանական մերձեցումն է: Պատասխանը նոյնը եղաւ. — կեդրոնը հրաման չի տար,

չենք կընար:

Մեր կողմէն չուզելով երկար խորհրդածութիւններ ընել, մէջ կ'ուզենք բերել այս մասին «Ազգ»ի կարծիքը, որ 1907 օգոստոս 24ի թւռով խմբագրական ընդհ. տեսութեան մը մէջ անդրարադանալով, համերաշխութեան այս բանակցութիւններուն կըսէր — «... Բանալյութիւն, որմէ թերևս ճեծագոյն բարեկար պէտի ծներ, և որուն խափանման պատասխանատութիւնը ԱՄԲՈՂՋԱՊԼՍ կ'իջնած վերակազմութեալ ՀՆՉԱԿԵԱՆՈՒԹԵԱՆ կամ դեռ այն տաեն իր մէջ որջացած թայփայական քլիքին ՎՐԱՅՅ»:

ՀԱՄԵՐԱԿՑԽՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ ՊԱՐՄԿԱՍՏԱՆԻ
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԵՒ ՀԻՆ ՀՆՉԱԿԵԱՆ ՄԱՐ-
ՄԻՆՆԵՐՈՒ ՄԻՋԵԿԻ. — ՀԱՄԵՐԱԿՑԽՈՒ-
ԹԻԿԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՄԷՋ ՆԱՅՆ ԿԱԶՄԱ-
ԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՏԵՂԱԿԱՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ՄԻՋԵԿԻ

Հակառակ ընդհանուր և նոյնիսկ մասնակի համերաշխութեան մը համար Հայ Յեղ. Կուսակցութիւններու միջև տեղի ունեցած ջանքերու վիճումին, համերաշխութեան խնդիրը կը մնար օրուայ հրատապ հարցը: Մէկ կողմէն արտաքին թշնամիին դէմ յաջողապէս ճակատելու և միւս կողմէն յեղափոխական ուժը ջլատող ներքին անհաշտութիւններուն վերջ տալու հրամայոդական պահանջը՝ կը հարկադրէին Հայ Յեղ. Կուսակցութիւնները գոնէ տեղական համերաշխութիւններ

կնքել, ինչ որ իր կարգին մեծապէս պիտի նը-
պաստէր ընդհանուր համերաշխութեան :

Պարսկահայաստանը այն վայրն էր, ուր հա-
մեմատուրար աւելի շատ երեան եկած էին մի-
ջակուսակցային բարդութիւններ և ուր, հետեւա-
րար, ամենէն շատ պահանջ կար համերաշխու-
թեան : Վերջ դնելու համար այդ վայրի յարա-
նուն բարդութիւններուն, որոնք յաճախ արիւ-
նով կը վերջանային, Հ. Յ. Դ. Առաջաստականի
կեդր. Կօմիտէն և Հնչ. Ս. Դ. Կուս. Պարսկ.
Մ-զերի Գործ. Յանձնախումբը (հին Հնչ.) կը
կնքեն համերաշխութեան դաշինք :

Համերաշխութեան պայմանները ճշտելու
համար, երկու կուսակցութիւններուն կողմէ
կ'ընտրւին չորսական ներկայացուցիչ, որոնք 1904
նոյ. 14-16-ին, Թափրիզի մէջ գումարւած երբեք
յաջորդական նիստերու մէջ կը համաձայնին եր-
կու կուսակցութիւններու համերաշխութեան և
անախորժ ու ցաւալի ընդհարումներու արդիլու-
մը ապահովող կարգ մը խնդիրներու չուրջ, ո-
րոնցմէ կ'ընենք հետևեալ ամփոփումը, —

1.— Յեղափոխական գինուորներ չպահել այն
վայրերուն մէջ, ուր մնայուն զինուորական ուժի
պահանջ չկայ :

3.— Մէկ կուսակցութեան պատկանող ան-
հատ մը կրնայ միւսին միանալ մաքրելով ամէն
տեսակի հաշիւ՝ թէ բարոյական և թէ նիւթա-
կան իր կազմակերպութեան հետ :

4.— Երբ համերաշխող կողմերէն ուէէ մէկն
ուզէ փոխադրութիւն կատարել միւս կուսակ-
ցութեան արդէն պատրաստած գծերով, պէտք
է կանխաւ խորհրդակցի անոր հետ և իր ընե-
լիքը անպայման յարմարցնէ գծի տեղական

պահանջներուն :

5.— Նկատի ունենալով յեղափոխական գոր-
ծի ընդհանուր չահը, փոխադարձ օժանդակու-
թեամբ բարձր պահել յեղափոխական անունը
ժողովրդին առջև :

6.— Հասարակական գործերու մասնակցած
ատեն չտարւիլ կուսակցական շահերով և հա-
մերաշխութիւնը կերպով մասնակցիլ որ, հա-
սարակական գործերը չիյնան հակայեղափո-
խական և յետադիմական մարդոց ձեռքը, այլ
յան նել առաջդիմական և ժամանակակից գա-
ղափարներու տէր անձերու՝ առանց նկատի ու-
նենալու անոնց այս կամ այն կուսակցութեան
պատկանիլը :

7.— Պաշտօնական կամ կիսապաշտօնական
թերթերու մէջ իրարու նկատմամբ հրատա-
րակւած անձիւտ տեղեկութիւնները փոխադար-
ձարար հերքել :

Ժողովի որոշումները պարտաւորիչ են ամ-
բողջ ըրջանին համար :

9.— Երկու կուսակցութիւններու միջև ծա-
գած և վարչութիւններու կողմէ չկարգադր-
ւած վէճերու լուծում տալ «միջակուսակցային
ատեան»-ի միջոցով՝ որու վճիրը պարտաւորիչ
պիտի ըլլայ երկու կողմերուն համար ալ և ո-
րու գործադրութիւնը պիտի յանձնւի յանցա-
ւոր կողմին :

Համերաշխութեան դաշնադրին մէջ մանրա-
մասնւած են Առեանի կազմութեան բոլոր պա-
տագաները, որոնք յիշել աւելորդ կը նկատենք :

Այս համերաշխագիրը երկու կողմի լիազօր-
ներու կողմէն վաւերացնելէ և փոխադարձաբար
մարմիններուն հաղորդելէ ետք, Հ. Յ. Ա-

տըրապատականի կերպ . կօմիտէն և Հնչ . Ս . Դ
կ . Պարսկ . Մ - զերի Գործ . Յանձնախումբը հա-
մերաշխութեան միացած կոչ մը կը հրատարա-
կեն դեկտ . 15-ին՝ ուղղւած ընկերներուն :

Այս համերաշխութիւնն ալ երկար չի աւելք
գժիքախտաբար , ինչպէս պիտի տեսնենք , հին հրն-
չակեաններու հետեած եպերելի ուղղւթեան
պատճառով :

Համերաշխութեան կնքումէն եաք , իրաւունք
ունէինք ակնկալելու որ , Հին Հնչակեանները փո-
խէին իրենց ընթացքը և գործով ապացուցանէին
թէ՝ իսկապէս անկեղծ են : Ապացուցանելու հա-
մար սակայն , թէ անոնք որչափ հեռու էին ան-
կեղծ համերաշխականներ ըլլալէ , հոս մէջ պիտի
ըերենք իրենց նամակներէն քաղլածներ . նախ
քանի մը խօսքով ըսենք թէ ինչպէս մեր ձեռքն
ինկած են այս նամակներ , որոնցմէ վկայու-
թիւններ մէջ պիտի բերենք :

Ինչպէս կ'երեի համերաշխագրի կրդ . որո-
շումէն , երկու կազմակերպութիւնները պիտի
օգտուէին իրարու ունեցած փոխադրութեան գի-
ծերէն : Համերաշխութիւնը տեղական ըլլալով ,
բնական էր որ այս , ինչպէս միւս բոլոր պայման-
ները պիտի սահմանափակւէին նոյն շրջանին մէջ :
Հնչակեանները սակայն , կ'ուզեն Թաշնակու-
թեան հաստատած փոխադրութեան գծերէն օգ-
տարի՝ Երկրի հետ յարաբերութեան մտնելու հա-
մար և կ'սկսին իրկել իրենց ծրար-նամակները ,
որոնք Երկրին մէջ կ'կյանան մեր ընկերներու ձեռ-
քը , և երբ իրենցը՝ կը բացւին :

Այդ նամակներէն մէկը , գրւած հնչ . գործիչ
Արծրունիի *) կողմէ 1907 մայիսին , մեծ մասով

(*) Այս նոյն Արծրունին է որ կը թղթակցի

Եցւած է Դաշնակցութեան դէմ հայկոյալից
քննադատութեամբ , որմէն նմոյշներ մէջ բերել
աւելորդ կը նկատենք : Այդ նոյն նամակով կը
պարզէին յեղափոխական ձեռնարկներ , որոնք
անշուշտ գլուխ հանել կը յուսային Դաշնակցու-
թեան հետ իրենց կայացուցած համերաշխութեան
թէ իրենց կայացուցած համերաշխութեան
շնորհիւ , ու թերեւս այդ միակ նպատակով ալ հա-
մերաշխած էին . ապացոյց այդ նամակին իրրյետ
գոռութիւն դրւած հետեւեալ կտորը . — «Աշխատե-
ցէք որչափ կարելի է Դաշնակցականների հետ
չ'ընդհարւիլ , նոյնիսկ ծանր զոհողութեամբ ,
Մինջեկ լինելիք ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ» :
Ուրեմն , համերաշխութիւն այնշափ ատեն միայն ,
երբ իրենց գործը կարգադրւած լմեցած ըլլայ . . . :
Ուրիշ նամակի մը մէջ , գրւած նոյն Արծրունիի
կողմէ , կը կարդանք հետևեալ սլարրերութիւնը .
— «Հեռու , հեռու այդ նեխած ձահճից . . . հե-
ռու և զգոյշ : Ուեկ լարումի տեղի չտուլ , այլ
նոյնիսկ զիջել , թէկուզ ծանր զոհողութեան գի-
նով , Մինջեկ ԱՄԷն ինչ լը ԿԱՐԳԻՆ ԿԼՆԿՈՒ
. . . » :

Ուրիշ նամակի մը մէջ , գրւած Թաւրիզի
հնչ . մասնաձիւղին կողմէ երկրի իրենց ընկերնե-
նիւ . մասնաձիւղին կողմէ երկրի իրենց ընկերնե-
նիւ , կը հանդիպինք հետևեալ չափակալից
պարբերութեան . — «Միջոցներ ձեռք առէք Գէորգ

Նիւ Եօրքի հին Հնչակեան թերթին և որ այդ նա-
մակներու բանւելին ետք , 1907 օգոստ . 14-ին ,
Թիֆլիսէն թղթակցութիւնը մը գրեց նոյն թերթին
«Համերաշխութիւնը կը պաղաքերի» վերտառու-
թեամբ , քարկոծելով Դաշնակցութիւնը որ իրը
թէ հաւատարիմ չէ գտնւած համերաշխութեան
պայմանագրին . . . :

Զավուշին տեղեկացնելու , որ Մուրատը ազատ-
ւած է և իրեն կանչում է . եթէ չնարաւոր կը
լինի ձեզ մօտ կանչեցէք և առաջարկեցէք մի-
ջոցներ , այս մեր սիրելի Մեծ (!) Մուրատի սի-
րած մարդերից մէկն է , կուսակցութեան մեծ
յաջողութիւն խոստացողը : Համերաշխութեան
մէջ տեղ է բռնում եղած գծերից օդտւելու
խնդիրը (?) , ուստի , աշխատեցէք նախ փորձի
համար օգտւել Դաշնակցութեան Պարսկաստանի
գծերից , եթէ խոչնըդոտներ բարձրացնեն այն ժա-
մանակ անմիջապէս գրելու է մեզ» :

«Միջոցներ ձեռք առէք» . . . , ինչու' չէ , եթէ
Դաշնակցութեան հետ համերաշխած ատեննին
ոտքի տեղ չշինէին երկրին մէջ և Գէորգ Զավու-
շին չասնէին , ալ ե՞րբ պիտի յաջողէին . . . : Եւ ի
լուսնի ամենայնի , յիշենք հոս , առաջին անդամն
ըլլալով , որ «Մեծն Մուրատ»ը իր կողմէն ալ
«միջոցներ ձեռք առած» էր , Փարիզ նստած , Գէ-
որգ Զավուշին հասնելու : Պարսկաստանի հնչակ-
եան մասնաճիշդին միջոցով նամակ մը գրած է
Գէորգ Զավուշին՝ իրը «խարշլըխ» 50 հատ ալլի-
րա դրկելով անոր . . . : Ափո՞ս որ 50 Լիրան Պարս-
կաստանի հնչակեաններուն կոկորդը կ'անցնի , իսկ
նամակին ալ Դաշնակցութեան գծով նպատակին
երթալու ատեն կ'իյնայ մեր ընկերներու ձեռքը
և դուռը նիւթե երևան կ'ելլէ . ապա թէ ոչ
հին հնչակեանները տիրացած կ'ըլլային Դաշնակ-
ցութեան ոչ միայն «պատրաստի գծերուն» , այլև
անոր պատրաստի գործնէութեան !!! :

Ահա՝ բարոյական-յեղափոխական նկարագիրը
մեզի համերաշխութեան ձեռք կարկառող հըն-
չակեաններուն . մեր ծոցին մէջ տեղաւորւիլ ,
տաքնալ՝ վերջը մեղիսայթելու մտադրութեամբ :

Այս իրողութիւններուն ծանօթանալէ ետք ,
բնական էր որ համերաշխութեան «թղթէ դա-
շինքները» կը կորսնցնէին իրենց արժէքը , և կը
դադրէին գոյութիւն ունենալէ :

1907-ի սկիզբները , Պարսկաստանի Դաշնակ-
ցական և Հնչակեան մարմիններու համերաշխու-
թենէն քիչ վերջ , համերաշխութիւն կը կնքէր
նաև Կովկասի նոյն կազմակերպութիւններուն մի-
ջև , որուն պաշտօնական վկայաթուղթերէն ձեռ-
քի տակ ունինք միայն հետեւեալ պաշտօնական
յայտարարութիւնը :

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ՀՐԱՒՅԻՑ

«Յայտարարում ենք Ռուսաստանի և Կովկա-
սի բոլոր Դաշնակցական և Հնչակեան մարմին-
ներին և ընկերներին , նաև բոլոր քաղաքացի-
ներին , որ Հ . Յ . Դաշնակց . Արեւելեան Բիւրօն
և Հնչակեան Սօց . Դէմ . կուսակցութեան Ռուս-
աստանի և Կովկասի պատգամաւորական ժողո-
վը կազմել են իրենց միջից մի Լիազօր մարմին՝
մշակելու միջոցներ , միանգամ ընդմիշտ վերջ
տալու միջակուսակցական անմիտ թշնամական
յարաբերութիւններին և եղբայրասպանութիւն-
ներին :

Այդ մարմինի անմիջական գործնական քայլը
կը լինի՝ ուղարկել գաւառները իր լիազօր ան-
դամներին և ներկայացուցիչներին՝ քննելու և
լուծելու առկախ մնացած բոլոր խնդիրները , որ
պատճառ են դառնում վերոյիշեալ թշնամու-
թիւններին :

Լիայոյս լինելով՝ որ այդ ընդհարումների կոր-

ծանիչ և յեղափոխութեան շահերին միանդա-
մայն հակառակ լինելը գիտակցում է բոլորի
կողմից, կոչ ենք անում մեր բոլոր մարմիննե-
րին և ընկերներին անմիջապէս դադրեցնել որ-
ևէ թշնամական գործողութիւն և ամէն ջանք
գործ դնել յուղած մաքերը խաղաղեցնելու
համար» :

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՐԵԽԵԼԵԱՆ ԲԻԼԻՐԾ

ՀԱԶԱԿԵԱՆ Ս. Դ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԲՈՒԽ. ԵԽ ԿՈՎԿԱՍԻ ՊԱՏԳ. ԺՈՂՈՎ.

Թէ՛ Պարսկաստանի և թէ Կովկասի մէջ կա-
յացած այս համերաշխութիւնները պիտի ունենա-
յին իրենց շօշափելի օգուտները, եթէ կիղծիքը
պահւած չըլլար անոնց ետին :

Հին ՀԱԶԱԿԵԱՆ ԿԵԴՐՈՒՆԻ ԴԻՄՈՒՄԸ Հ. Յ. Դ.
Ք-ԹԻ ԲՆԴՀՀ. ԺՈՂՈՎԻՆ ԵԽ ԱՆՈԲ
ՊԱՏԱՍԽԱՌՆԸ :

1906-ի շրջանին բարձրացած համերաշխու-
թեան կոչերը, որոնք իրենց արձագանդներն ու-
նեցան Ամերիկայի, Պարսկաստանի և Կովկասի
մէջ, այն ընդհանուր հաւատքը կը ներշնչէին հայ
հասարակութեան թէ՝ համերաշխութիւնը գտած
էր իր ճամբան, որով կուսակցութիւնները պիտի
հասնէին ընդհանուր համերաշխութեան բաղձալի
օրւան :

Այս ակնկալութիւններուն տակ, 1907 փետր.

22-ին Վեհննայի մէջ կը գումարւէր Դաշնակցու-
թեան 4-րդ Ընդհանուր ժողովը :

Հին ՀԱԶԱԿԵԱՆ կեդրոնը իր պաշտօնաթեր-
թով կանխապէս ըրած համերաշխութեան կոչը
այս անգամ առանձին պաշտօնագրով մը կը ներ-
կայացնէր Դաշնակցութեան գերագոյն ժողովին։
Այդ նամակով ՀԱՅԱԿԵԱՆ կեդրոնը կ'ըսէր. —

«Աչքի առաջ ունենալով բոնութեան լժի
տակ հեծող հայ ժողովրդի իրաւացի և հրամա-
յական պահանջը, աշքի առաջ ունենալով այն
դժւար հանգամանքները, որ թիւրք բոնապե-
տութիւնը և նրա նեցուկ եղողները ստեղծել
են Հայկական Դատի համար, աշքի առաջ ու-
նենալով և այն տիսուր իրողութիւնը թէ ինչ-
պէս մեր մէջ տիրող միջակուսակցական անտե-
ղի կախները և փոխադարձ ընդհարումները
թուլացնում, ջլատում և վասում են հայ յե-
զափոխական գործի յաջողութեանը, կուսակ-
ցութեանո կեդրոնական Վարչութիւնը ամե-
նայն պատրաստակամութեամբ ընդունեց ըն-
կեր Մուրատի առաջարկը («ՀԱՅԱԿ» թիւ 9-10,
1906), այն է՝ կազմել մի Հայ Յեղափոխական
Կօնգրէս, որին մասնակցէին Տաճկահայ Դատի
լուծմանը աշխատող բոլոր Հայ կուսակցութիւն-
ները։ Բաջայոյս ենք, որ Պատգ. ժողովի այդ
առաջարկը ևս խորհրդածութեան առարկայ կը
գարձնի և իր կողմից էլ հնարաւոր ամէն մի-
ջոցներ ձեռք կ'առնի, Հայ Յեղափոխութեան
այդ կենսական պահանջին չուտափոյթ բաւա-
րարութիւն տալու։»

Ընդհանուր ժողովը «լսելով ՀԱՅԱԿԵԱՆ Պա-
րիզի կեդրոնի վարչութեան պաշտօնական դի-
մումը, ուղղած Ընդհ. ժողովին՝ Հայ Յեղ.»

կուսակցութիւնների կօնդրէի , միջակուսակցական ատեանի և համերաշխութեան մասին , ինչպէս և այդ առիթով ժողովականների յայտնած կարծիքները Հնչակեան այլւայլ հատւածների բռնած ընթացքի և զանազան վայրերում ունեցած գործունէութեան վերաբերմամբ ,

1) Նկատի ունենալով որ Դաշնակցութեան և Հնչակեան հատւածների մէջ համերաշխ գործակցութիւնը կարող է տեղի ունենալ միայն այն դէպքում , երբ Հնչակեան տեղական մարմինները իրենց առօրեայ ընթացքով և յեղափոխական գործնէութեամբ վստահութիւն կը ներշնչեն Դաշնակցական տեղական մարմիններին :

2) Նկատելով որ կուսակցական հողի վրայ տեղի ունեցած ընդհարումները իրենց ցաւալի հետեանքներով վնասում են համերաշխութեան գործին և պահանջում են խաղաղեցնող միջոցների կիրառութիւն ,

3) Ընդունելով որ Յեղ . կուսակցութիւնների կօնդրէի հարցը լուրջ նշանակութիւն և գործնական արժէք կարող է ունենալ այն դէպքում միայն , երբ երկրում բացի դաշնակցական մարմիններից , գոյութիւն կ'ունենան Հնչակեան և այլ յեղափոխական մարմիններ ,

Որոշեց .

ա) Հայ Յեղափոխական կուսակցութիւնների կօնդրէի գումարումը ներկայումս համարել վաղաժամ :

բ) Միջակուսակցական ատեանի առաջարկը ընդունել (Համաձայն ներկայ ժողովի նախորդորշման) :

Դրա հետ միասին ժողովը յոյս է յայտնում

որ առաջին կէտում յիշւած պայմանների առաջդապագայում հնարաւոր կը դարձնեն Դաշնակցութեան համերաշխ գործակցութիւնը հայ յեղափոխական այլ մարմինների հետ :

Ընդհանուր ժողովը պարտք է համարում դարձեալ մի անգամ կրկնել , որ այլևայլ յեղափոխական կազմակերպութիւններին պատկանող գործին նւիրւած և վստահելի անհատների և խմբերի հետ համերաշխորէն կոիւ մղելը ընդհանուր թշնամու դէմ (մանաւանդ երկրի մէջ) եղել է և այժմ էլ պէտք է լինի Դաշնակցութեան բաղձանքը և ձգտումը :

Եոյն այդ համերաշխութեան գործը պատրաստելու համար , Ընդհ . ժողովը յանձնարարում է բոլոր իր մարմիններին՝ ամէն կերպ խոյս տալ կուսակցական ընդհարումներից և ծագող վէճերն ու թիւրիմացութիւնները լուծել յիշատակւած միջակուսակցական ատեանի միջնոցով :

Ուրիշ պատասխան ալ չէր կրնար տալ Ընդհ . ժողովը , քանի որ Երկրի և Արտասահմանի բոլոր կէտերէն ժողովին մասնակցող պատգամաւորները աննպաստ տեղեկութիւններ միայն բերած էին Հնչակեաններու մասին այն վայրերէն , ուր անոնք գոյութիւն ունէին : Այսպիսով անգամ մընալ կը շեշտէր աստիճանական մերձեցումի , մասնակի համերաշխութեան կարեւորութիւնը՝ ընդհանուր համերաշխութեան տեսակէտէն : Մինչև զանազան վայրերու մէջ քովքովի ապրող յեղափոխական մարմինները փոխադարձարար իրարու վստահութիւն չզրաւէին , անկեղծ համերաշխութեան չօշափելի ապացոյցներ չտային , ընդհանուր համերաշխութիւնը եթէ արհեստական ջանքերով

կարելի իսկ ըլլար, չպիտի կընար յարատեել, և
փոխանակ օդնելու՝ պիտի վասէր յեղափոխա-
կան գործին, ինչպէս փորձով տեսանք հնչակեան
միութեան ատեն:

ՎԵՐՍԱԿՄԱՐՄԵԱԼ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ. — ՀԱՄԵԲՄՅ-
ԻՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ՝ Վեր. «ԱԶԳ»ԵԱՆ
ՀԱՏԻԱԾԻ ԵՒ ՀԻՆ ՀՆՉԱԿԵԱՆՆԵ-
ՐՈՒ ՄԻՋԵՒ:

Ճիշտ այն միջոցներուն, երբ յեղափոխական-
միութեան և համերաշխութեան անհրաժեշտու-
թիւնը կը չեշտւէր, աեղի ունեցաւ վերակազմ-
եալ Հնչակեաններու պառակտումը:

1896-ին Հնչ. կուսակցութեան մէջ ինկած
քայլայումի սաղմն էր որ իր գործը կը կատա-
րէր. ժառանգական ախտ մը՝ որմէ ազատելու-
համար եթէ պարզ անդամահատութիւն մը բաւա-
կան պիտի ըլլար 10 տարի առաջ՝ մահը միայն
կրնար փրկել հիմա: Եւ այսօրւան հասաւ Հըն-
չակեան կուսակցութիւնը՝ որովհետեւ իր ստորա-
բաժանումներով 1896էն իվեր դադրեցաւ յեղա-
փոխական գործօն կուսակցութիւն մ'ըլլալէ. ու
կտրւած ըլլալով երկրէն — գործի ազբիւրէն —
ան ճգնեցաւ, իր ամբողջ ուժը գործածեց թերթ-
հրատարակելու և գործիչ պահելու . . . արտասահ-
մանի մէջ, և իր տրամադրելի ուժերը հազիւհազ
կը բաւէին իր գոյութիւնը այս կերպով քարչ տա-
լու համար . . . Այս ալ երկար չէր կրնար տեել
սակայն, որովհետեւ միամիտ հետեւրդներուն մէջ

սկսած էր վերջապէս արթննալ քննասէր ոգին և
անոնք հետամուտ կ'ուզէին ըլլալ գիտալու թէ՝
ի՞նչ կ'ըլլան երկրի գործին անունով հաւաքւած
իրենց արիւնքբանինք աշխատանքի արդիւնք
գումարները:

Այս քննասիրութենէն երևան ելաւ, որ իրը
թէ երկիր մտած գործիշներ Ամերիկայի կամ
Եւրոպայի մէջ իշխանական կեանք կը վարէին՝
լրրօրէն մսինելով յեղափոխութեան անունով հա-
ւաքւած գումարները. օրինակ Ա. Արզուեան
(Վահէ), որ «ամբողջ երեք տարի Ամերիկայի մէջ
գաղտնի որջանալով՝ մարսած է Հնչակեան յե-
ղափոխական զոհաբերութիւններէն աւելի քան
10 հազար տալիքի գումար մը (*)»:

Արզուեանը մինակ չէր սակայն. իրեն մեղ-
սակից ու գործակից ունէր ամբողջ նահանգային
վարչութիւնը, որ իր գանձը Արզուեանի տրա-
մադրութեան տակ դրած էր՝ բոլորովին ալ ան-
մասն շմալով անոր «վայելքներէն»: Նահանգա-
յին վարչութեան մէկ քանի անդամները ուշ ա-
տեն միայն աշքերնին բացին և փորձեցին ազա-
տել կուսակցութեան գանձը՝ որմէ ետք, 1906
ապրիլ-մայիսին Արզուեան «դուրս գալով իր
գաղտագողի որջացումէն»՝ իր դլիսաւոր գործա-
կից Մարգուհէսեանի և Տօք. Արշակի հետ կը
սկսի պայքարը իր ախոյեաններուն դէմ, կը լու-
ծէ «ըմբռուս» նահանգային վարչութիւնը: Պա-
ռակտումի գործը սկսած էր: Կը գումարւի Ա-

(*) Տե՛ս «Ամերիկայի Վեր. Հնչ. Շրջանակի
25րդ պատգ. ժողովի» պաշտօնական յայտարա-
րութիւնը, որմէ կը քաղենք այս գլխին վերա-
բերեալ նիւթերը:

մերիկայի Վերակազմեալներու Պատգ. Ժողովը՝
ուր երկու կողմէն զինեալ կ'երթան, բայց առանց
բաւարար լուծում տալու յուղւած հարցերուն,
կը զրւին՝ սպասելով ընդհ. Ժողովին, որ որոշւած
էր գումարել Ամերիկա (*): Արգուեան և իր
կողմնակիցներ, տեսնելով սակայն որ Ամերիկայի
մէջ գումարելով ընդհ. Ժողովը, իրենց փոքրա-
մասնութեամբ կը նային պարուիլ, կը փոխեն ո-
րոշումը և ընդհ. Ժողովը կը գումարեն Գահիրէ,
1906 հոկտեմբերին:

Գահիրէ գումարւած Վեր. Հնչ. Ընդհ. Ժողովը, որ բողոքողները «դաւադրաժողով» անւա-
նեցին, «ներկայ գտնւած չէ երկրէն ո՛չ մէկ
գործիչ կամ ներկայացուցիչ»: Այդ Ժողովին մէջ
Արգուեան կեդր. վարչութիւնը տիրապետող կը
հանդիսանայ, կը խուսափի «Ամերիկայի Վեր.
Հնչակեան Շրջանակէն յեղափոխական գործի հա-
մար տրամադրած մօտ 55 հազար տալէրի գու-
մարին արդարացուցիչ ու մանրամասն համարա-
տըութիւնն ընելէ», կ'արտաքսէ իրեն հպատա-
կիլ չուզողները և կուսակցութեան համար աւե-
լի միակետական ծրագիր մը ընդունել տալէ
ետք՝ վերջացած կը յայտարարէ Ժողովը:

Ամերիկան, որ իր ապիկար Նահ. Վարչու-
թեամբ և վարձկան գործիչներով միակ պատաս-
խանատուն էր չարիքի ծաւալումին, և որ վեր-

(*) Ահա Հայաստանի համար գործող հայ
յեղ. կազմակերպութիւն մը, որ կ'որոշէ իր
Ընդհ. Ժողովը գումարել Ամերիկա. այս իրո-
ղութիւնը պարզ կերպով ցոյց կուտայ որ հեռու-
ներէն, երկրէն մարդ չեն ակնկալեր, ունեցածին
Ամերիկայի մէջ է:

Հիվերջոյ մասամբ սթափած էր, ցնցւելու Ընդհ. Ժողովի այսպիսի ելք մունենալէն և 1907 յուն-
վար 26-27ին Պօսթընի մէջ Պատգ. Ժողովը մը
գումարելով չընդունեց Վերակազմեալ անունով
գումարւած Ընդհ. Ժողովը և աքսորւած հոչա-
կեց իր տեսակետէն դատապարտելի գործիչ-
ները:

Պայքարը երկար ատենէ իվեր ներքնապէս
սկսւած՝ 1907 վետրվարին միայն հրապարակ
դրւեցաւ: Պառակտումը կատարւած էր:

Այս չափով չվերջացաւ սակայն խնդիրը՝ ու-
րիշ հաշիւներ կային գեռ կարգադրւելիք. «Զայն
Հայրենեաց»ը որ կը մնար չին վերակազմեալնե-
րու ձեռքը՝ պէտք էր գրաւել: Նոր Վերակազմ-
եալները վետրվար Ցին պաշտօնապէս կը դիմեն
«Զ. Հ.»ի գրասենեակը և կուզեն հեռացնել
հիները՝ իրենք նստելու համար անոնց տեղ: Տե-
ղի կ'ունենայ ընդդիմութիւն: Պօսթընէն և ըըր-
ջականներէն երկու կողմէն կը փութան զինեալ
Հնչակեաններ. տեղի կ'ունենան թեթև ընդհա-
րումներ, ոստիկանութիւնը կը միջամտէ և «Զայն
Հայրենեաց»ի գրասենեակը կառնւի ոստիկանա-
կան հակողութեան տակ: Դատը կը շահին չին
Վերակազմեալները և կը շարունակեն թեթի
հրատարակութիւնը: Բարեբախտութիւն մըն էր,
որ այս անդամ ալ իրարու դէմ ծրագրւած սպա-
նութիւնները չիրագործւեցան...

Նոր Վերակազմեալները 1907 ապրիլ 20ին կը
հրատարակեն «Ազգ»ը:

Հրապարակը անդամ մըն ալ ողողւեցաւ Պաշ-
տօնական յայտարարութիւնով և փոխադարձ ամ-
բա ստանութիւններով: Իրողութիւնը սա էր սա-
նութիւնները չիրագործւեցան...

կայն, որ երկու կողմն ալ հաւասարապէս պատասխանատու էին և դատապարտելի:

Այս նորագոյն պառակտումով հրապարակի վրայ կ'ունենանք երեք տեսակ Հնչակեան, որոնք, ծիծաղելի չէք գտներ, համերաշխութեան երգը կերգէին եռաձայն և կոկորդալիր:

Հին Հնչակեաններուն համար ուրախալի էր որ վեր. հերձածը կ'ունենար իր հերձածը, ոռոնք սկսան մօտենալ նոր վերակազմեալներուն՝ որոնք ոգեսորւած հին կեդրոնի մէջ Մուրատի ներկայութենէն, տրամադրութիւն ցոյց տւին համերաշխիլ Հին Հնչակեաններուն հետ՝ մանաւանդ թէ այսպիսով կակնկալէին հարւած տալ Հին վերակազմեալներուն: 1907 նոյեմբեր 24ին Գահիրէի մէջ ձեռք ձեռքի տւին Մուրատ և Տամատեան ու կնքեցին համերաշխութեան դաշինք՝ Հին Հնչակեաններու և վերակազմեալ «Ազգ» եան հաստածին միջն:

Հին կեդրոնին կողմէ 1907 դեկտ. 20ին պաշտօնապէս կը յայտարարւէր «համերաշխութեան դաշինք»ի կնքումը, որուն մէջ համերաշխութեան պայմաններու մասին կը տեսնենք ընդհանուր և տարտամ բացարութիւններ, որոնք յըստակ գաղափար մը չին տար ընթերցող հաստրակութեան թէ ի՞նչ հիմերու վրայ կնքւած էր համերաշխութիւնը: Յայտարարութիւնը այսչափ միայն կը էր.

«Հնչակեան կուսակցութեան և վերակազմեալ (?) Հնչակեան կուսակցութեան միջն համերաշխութեան դաշինք կնքւած է տաճկահայ յեմափիսական գործը շահագրգոռող բոլոր անընթարաժաշտ և էական խնդիրների մասին: Այս դաշինքի համաձայն՝ երկու կուսակցութիւնները ի-

րենց ուրոյն գոյութիւնը պահելով հանդերձ՝ նըրանք միատեղ և միաժամանակ պիտի քալէին թէ ինքնապաշտպանութեան և զուտ յեղափոխական բնաւորութիւն ունեցող տեխնիքական բոլոր խընդիրներում»:

Այս շատ բան ըսող բայց ոչինչ չպարզող տողերէն վերջ նոյն յայտարարութիւն գրարոյական հաշւետութեան» մէջ կը խոստովանի, որ Հընչակեան կուսակցութեան և վերակազմեալ Հընչակեան կուսակցութեան միջն տխուր և աղետալի անցքեր էին պատահէլ. այդ անցքերը նոյն իսկ սարսուեցուցիչ էին իրենց տեսակի մէջ և իրենց հետևանքներով «Ա.Դ.ՑԱ.Բ.Ե.Ռ ԵՂԱՆ ՏԱ.ՃԿ.Հ.Հ.ՑԻ.Խ.Ն.»: Բայց առ «անցեալը չի կարող կաշկանդել ներկան», որովհետև «պատմական ամէն ըռպէց իր պատասխանատութիւնն ունի»: Այսպիսով ինքզինք կը չքմեղէր յայտարարութիւնը, բայց ժողովուրդին դատաստանը անողոք էր, ան չէր կրնար ներել, երբ կը տեսնէր, որ տաճկահայ դատին համար աղէտաբեր երեւոյթներ կը կրնւէին և միջտ նոյն կազմակերպութիւններուն ու մարդոց կողմէ. հոդ այլես «պատմական» պատասխանատութեան խնդիր չէր մնար. անցքերն ու անձերը ժամանակակից էին և հետևաբար ենթակայ ժամանակակիցներու դատաստանին:

Աւելորդ պիտի ըլլար ըսել թէ հայ հաստարակութեան գիտակից մասը շուղեց խարւիլ համերաշխութեան այս նոր յայտարարութենէն և չօշափելի փաստ պահանջեց՝ համոզւելու համար համերաշխութեան դաշինքին հաստատուն հիմերու վրայ դրւած ըլլալուն: Փաստ չկար. համերաշխածները ոչ մամուլի միջոցով և ոչ ալբե-

մէն կրցան ամենաթեթև գոհացում մը տալ ժո՞
ղովրդային այս արդարացի պահանջին . Անցեալին
փորձառութիւնով՝ հայ հասարակութեան համար
այլես բայայշտ իրողութիւն մըն էր թէ կա-
տարւած այս նոր համերաշխութեան ալ կը պակ-
սէր այն, որ գլխաւոր պակասը կը կազմէր Հըն-
չակեան միութեան և որ պատճառ դարձաւ կըր-
կին ու արիւնահեղ պառակտումներու . — Գաղա-
փարային համերաշխութեան և յեղափոխական
անկեղծութեան խոշոր պակասն էր ատ : Հնչակ-
եան հին ու նորագոյն հատւածները — առելի շի-
տակ պիտի ըլլար ըսել՝ ղեկավարները, համե-
րաշխեցան, ոչ որովհետեւ համոզւած էին տես-
կան և արգասաւոր համերաշխութեան մը կարե-
լիսութեան իրենց երկուքին միջն, այլպարզապէս
անոր համար որ ատ միջոց մը պիտի ըլլար ա-
տեն մը ևս քաշքէլու իրենց մահամերձ կեան-
քը՝ միշտ շահագործելով ժողովրդային անկեղծ-
քայց շափազանց միամիտ խաւերու հայրենասի-
րական գգացումներն ու իրենց հետեւորդներու
մոլի կուսակցականութիւնը :

Այս համերաշխութեան կը պակսէր — ըսինք —
երկու գլխաւոր բան, գաղափարային համերաշ-
խութիւն և յեղափոխական անկեղծութիւն : Փաս-
տերով ու օրինակով հաստատենք այն :

Հակառակ Հնչակեան մասնաճիւղերուն տըր-
ւած խիստ պատւէրներուն, որ գաղտնի պահւին
համերաշխութեան այս դաշինքին վերաբերող
պաշտօնական գրութիւնները, մեր ձեռքն անցան
համերաշխութիւնը կայացնելու համար գումար-
ւած ժողովներու արձանագրութիւնն ու դաշնա-
գրին պատճէն : Այս երկու պաշտօնական թղթե-
րէն կը յայտնէր թէ «սօցիալիզմ»ը որ սկիզբէն

ի վեր անանցանելի անջրպետը եղած էր Հնչակ-
եան բաժանումներու միջև՝ այս անգամ ալ չէր
ստանար իր գոհացուցիչ լուծումը : Խորհրդակ-
ցական ժողովներուն մէջ հիները կը պնդեն «սօ-
ցիալիզմ»ի անհրաժեշտութեան վրայ իրենց ծրա-
գրին մէջ, իսկ «Ազգ»եանները կը մնան տարա-
մերժօրէն ազգայնական հողին վրայ : Ինչպէս ար-
ձանագրութենէն կերպի, երկար ժամանակ կը
տրուի այս հարցին, բայց կարելի չըլլար հաշտա-
րար, միջին ճամբայ մը գտնել : Պահելով ան-
դընդախոր անջրպետը՝ երկու հատւածները կը
համերաշխին «գրեթէ իրարու համապատասխան»
մօտաւոր նպատակին շուրջ :

Տեսնենք հիմա թէ իսկապէս ինչ արժէք կը
ներկայացնէ կամ գործնականօրէն ինչ արդիւնք
կրնար ունենալ և ունեցաւ «գրեթէ» իրարու
համապատասխան մօտաւոր նպատակին շուրջ
կազմւած այս համերաշխութիւնը :

Համերաշխութեան պաշտօնագիրը, որ ամ-
բողջութեամբ հրատարակւած է «Հայրենիք»ի
1908 յունիս 27ի թիւն մէջ, Պոսթըն, երեան
հանեց կնքւած համերաշխութեան խկական ար-
ժէքը : Հոն նշանակւած պայմաններուն մէջ չկայ
ուէ գրական որոշում, որմէ հայ յեղափոխու-
թիւնը օգուտ մը կարենար ակնկալել : Պայման-
ներու ամբողջ ոգին մինչև այն ատեն իրենց մէջ
արմատացած կ'արժանանար հակամարտութեան
վերջ մը տալ ջանալէ . Զիանգարել իրարու
պրօպական երկրի մէջ թէ արտասահման, Երկ-
րին մէջ ընդհանուր վտանգի ատեն համերաշխ
գործել, առանց իրարու գործ խանգարելու և փո-
խափարձ աջակցութիւն ցոյց տալ իրարու : Պարզ
խօսքով, համերաշխութիւնը համագործակցու-

թիւն առաջ չէր բերեր բառին լեցուն առումովք . անոնք , ինչպէս կ'ակնկալւի ուէ համերաշխութենէ՝ որոշած չէին ճիշգած ճիշերով ձգտիլ ու ըոշ նպատակի մը իրագործման , այլ պիտի շարունակէին իրենց անջատ գործնէութիւնը և եթէ պատահէր որ իրենց անջատ գործնէութեան ընթացքին յեղափոխականօրէն փոխադարձ աջակցութեան պէտք ունենային , այդ բանը չզըլանային իրարու : Այսպիսի պայման մը անպատւաբեր էր նոյն նպատակին ձգտող կազմակերպութիւններու համար . յեղափոխական ատ փոխադարձ աջակցութիւնը պարտականութիւնն է արդէն ուէ յեղափոխական մարմնի , ատոր համար դաշնագրի պէտք չկայ և Դաշնակցութիւնը , Երկրին մէջ , բազմաթիւ պարագաներուն գործնականօրէն ապացուցած է այս բանը :

Այսպիսի պայմաններով իրարու հետ դաշնակցողները անպատճառ ունենալու էին կուսակցական թաքուն հաշիւներ՝ որոնք շուտով երեան եկան արդէն : Թէ հին և թէ «Ազգ» եան Հնչակեանները գտնելով նիւթական և բարոյական չափազանց անձուկ վիճակի մէջ , այս համերաշխութեամբ կ'ակնկալէին վերակենդանալ : Եւ համերաշխութեան յաջորդ օրն իսկ Մուրատ Ամերիկա կուգար՝ այդ ակնկալութիւնն իրականացնելու , բայց ետ կը դառնար ձեռնունայն . . . :

Ամերիկայի համերաշխականներու գումարած հրապարակային ժողովները նշանակելի իրողութիւն մը պարզեցին , որու վրայէն կ'արժէ լուսութեամբ չանցնիլ : Երկուքի գումարած ժողովներուն մէջ այլ և այլ վայրեր տեղի ունեցան հանգանակութիւններ , որոնց արդիւնքը հետևեալ կերպով կը բաժնէին իրարու մէջ , ինչպէս կը հա-

ւաստէին այն ատեն . . . կուսակցականներու նւիրատութիւնը կը վերաբերէր իրենց պատկան կուսակցութիւններուն , իսկ չէզոքներէ գոյացած գումարը հաւասարապէս կը կիսէին : Երկու կողմի «զուտ» շահը կ'ըլլար ուրեմն ժողովուրդէն «քաշած» դրամը : Թէև ակնկալւած արդիւնքն աւ չստացան այս ուղղութեամբ , բայց իրողութիւնը բաւական է մեզի համար յայտարարելու , որ այս համերաշխութեան գլխաւոր նպատակը համերաշխորէն ժողովուրդը շահագործել էր , քանի որ ուրիշ միջոց չէր մնացեր ժողովուրդին քսակը պարպելու համար :

Այս , նիւթապէս բարւոքելու միջոցն էր . բարոյապէս զօրանալու համար , համերաշխող երկու կողմերն ալ գաղտնապէս կը ձգտէին իրենց ոտքի տեղ ընել , կազմակերպութիւն հաստատել այն վայրերուն մէջ , ուր մէկը կամ միւսը գոյութիւն չունէր և ուր չէր կրնար մուտք գտնել առանց համերաշխութեան դիմակին :

Կեղծիքը խարիսխն էր ուրեմն այս համերաշխութեան , որ չէր կրնար երկար տևել : Ներքին անհամաձայնութիւնները ծայր տւած էին , լրագրական հրապարակային պայքարը սկսած էր արդէն , երբ վրայ հասաւ յուլիս Ալը՝ սահմանադրութիւն բերելով Թիւրքիոյ : «Ազգաւանները մտան Հ . Ս . Ռ . կուսակցութեան դիմակին տակ , այդպիսով իսկ ջնջած ըլլալով համերաշխութեան դաշնագիրը՝ քանի մը օր վերջը դարձեալ երգել սկսելու համար համերաշխութեան երգը՝ այս անգամ տարբեր եղանակով :

ԱՄՓՈՒՈՒՄ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

— o —

Մեր առաջադրութեան համաձայն՝ ջանացինք որչափ կարելի էր, ամփոփ այս ամբողջական տեսութիւնը ներկայացնել Հայ Յեղ. կուսակցութիւններու միջև տեղի ունեցած միութեան կամ համերաշխ գործնէութեան պատմութեան, օգտաբերով այս նիւթի միակ աղբիւրէն — ժամանակակից մամուլէն:

Անթերի գործ մը արտադրած ըլլալու յաւակնութիւնը չունէինք, որովհետև նիւթի կարեւորութեան ու ընդարձակութեան համապատասխան նոյնիսկ ամփոփ աշխատութիւն մը կատարելու համար պահանջւած միջոցները կը պակսէին մեզի:

Միութեան պատմութեան գլխաւոր երեսյթներու ժամանակագրական դասաւորումն էր մեր ըրածը, նիւթին հետ սերտ առնչութիւն ունեցող յարակից դէպքերու հարեւանցի տեսութեամբ: Կային շատ պարագաներ, որոնց վրայ կարելի էր երկարօրէն ծանրանալ և որոնք կ'արժէր մանրակըրկիտ վերլուծումի ենթարկել, սակայն, չուզելով նիւթը իր կանխորոշ սահմանէն աւելի ընդլայնել, բաւական համարեցինք ստորագծումը՝ քննասէր ընթերցողին թողլով խորհրդածութիւնը:

Կային նաև այնպիսի պարագաներ, որոնք թէւ հայ յեղափոխական համերաշխութեան պատմութեան մէջ կարեւոր տեղ մը կը գրաւէին, բայց չկրցինք իրենց կարգին յիշատակել, մեր պատ-

մութեան գծած ուղիէն գուրս մնալնուն համար: Ամփոփումի այս տողերուն մէջ, մեր շօշափածնիւթերու ժամանակագրական ցանկը կազմած ատեն, գուրս մնացած կէտերը իրենց կարգին պիտի արձանագրենք, այսպիսով կարելի եղածին չափ ամբողջական գաղափար մը տւած ըլլալու համար նիւթի մասին:

— o —

1888-ին կազմւեցաւ Հնչակեան կուսակցութիւնը: 1890-ի ամառը, աշնան մօս, կազմւեցաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը, որուն միացաւ նաև նորակազմ Հնչ. կուսակցութիւնը, բայց վերջը բաժնւեցաւ: Շահեկան է մէջ բերել հոս Դաշնակցութեան կազմութեան մասին ՂարաՄէլիքի հրատարակած աւելի մանրամասն տեղեկութիւնը, «Հայրենիք»ի 1906 մարտ 10ի համարին մէջ:

«Ահա այս դէպքը (Կարինի 1890-ի դէպքին ակնարկելով) ևս աւելի շեշտեց կազմակերպւելու անհամելապահութեանը, և դլխաւոր պատճառներից մէկն եղաւ գումարելու այն բազմամարդ ժողովը 1890ի աշնան, որի նըմանը մինչև ցարդ չէր տեսել հայութիւնը:

Ժողովը տեղի ունեցաւ էջմիածնում, 1890ի մեռօնօրհնութեան ժամանակ, նրան մասնակցեցան Թիւրքիոյ, Կովկասի, Պարսկաստանի, Բուլգարիոյ և հեռաւոր երկիրների հայերի ներկայացուցիչներ:

Ժողովին մասնակցեցան ոչ կուսակցական նախկին գործիչները, «Երիտասարդ Հայաստան»ը որ կազմւած էր Կովկասում, «Արմենական Խումբ»ը Վասպուրականից, Հնչակեան

կուսակցութիւնը , հիմնւած ժընկում . ժողովն մասնակցեցան հայ հասարակութեան ականաւոր ներկայացուցիչների և զանազան կողմերի երիտասարդների մի ուժեղ խումբ :

Եւ ահա՝ բոլոր այդ կուսակցութիւնների , խումբերի , անհատ գործիչների , դրողների , մամուլի ներկայացուցիչների համագումար ժողովում հիմնեց ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ :

... Այս համագումարին մասնակցում էր նաև Գրիգոր Արծրունին :

1894-ին երբ Մուրատ Սասունի ապստամբութիւնը կը ղեկավարէր , Դաշնակցական կօմիտէներ օգնեցին անոր՝ առանց կուսակցական նեղմուտութեան :

1895 հոկտ . 22ին , մեծ կոտորածներու ատեն , 44 Դաշնակցականներ 16 Արմենականներու հետ վասպուրական փութալով՝ ճամբան մղեցին Սարայի և Պողագ-Քէսանի կոիւները :

1895-ին Պապը Ալիի ցոյցէն անմիջապէս ետք , Պոլսի Դաշնակցականները դրամական օժանդակութիւն առաջարկեցին հնչակեաններուն և մայր եկեղեցին ապահովանողները պաշտպանեցին , թէև հնչակեանները արհամարհանքով զանց ըրած էին Դաշնակցականներու օգնութիւնը խնդրել ցոյցին համար (*):

1895-ին Զէյթունի ապստամբութեան ատեն Դաշնակցութիւնը չփարանեցաւ իր յեղափոխականի պարտքը կատարելու , շարժումը ղեկավարելու կոչւած Հնչակեան կուսակցութեան

(*) Ա . Վ . «Հայրենիք» -ի 1902ի մայիս 25 համարի «Ո՞վ է միութենական» յօդւածին մէջ :

ընելով օգնութեան հետեւեալ առաջարկները :

ա) Դաշնակցութեան կողմէ լիազօր պատշիրակ մը գնաց Եգիպտոս , աեսնւելու Հնչակեան պետերուն հետ , որոնք կիլիկիոյ հետ կապեր ունէին : Պաշտօնական խորհրդակցութիւն մը տեղի ունեցաւ Ալեքսանդրիա , Հաճի Տուտուի պանդոկին մէջ : Հնչակեաններու կողմէ իբր լիազօր ներկայ էին Պնը . Լևոն Մկրտչեան , Ատոմ Արտանեան և Ան . Ոշտունի : Հոն Դաշնակցութեան լիազօրը յայտարարեց թէ հնչակեաններու տրամադրութեան տակ կը դնէին իրենք զիրենք 10 դաշնակցական ընկերներ , 50 հրացանով և 100 սոկով : Եթէ այդ տասը ընկերները հասնէին Զէյթուն և գործերու մասին նպաստաւոր տեղեկագիր մը տային , Դաշնակցութիւնը կը խոստանար իր բոլոր տրամադրելի ուժերը յատկացնել Զէյթունին .

Հնչակեան պետերը մերժեցին , առարկելով թէ նազարեկեան կեդրոնին հաւանութիւնը առնելու էր կանխաւ : Այդ հաւանութիւնը պիտի գայ դեռ ...

բ) Նոյն միջոցին կիպրոս եկած հաստատած ու կօմիտէ կազմած Դաշնակցականներ նոյն առաջարկը կրկնեցին կիպրոսի հնչակեան ներկայացուցիչ Պն . Յ. Յ. Պն . Միհրան Սվաղլեանին : Վերջինս պատասխանած է թէ Հնչակեան կուսակցութիւնը պատրաստի ուժեր շատ ունի և ուրիշի օգնութեան չի կարութիր : Եւ կը սպառնայ ալ , որ եթէ Դաշնակցականները ուեէ միջոցի դիմեն կիլիկիանցնելու , իրենք բացարձակապէս արգելք պիտի ըլլան այդ գործին ...

- 1896-ին վանի ինքնապաշտպանութեան կուին ա-
տեն Դաշնակցական, Հնչակեան և Արմենա-
կան միացան՝ դործնական միութեան փայ-
լուն և յիշատակելի օրինակը տալով։
- 1896 օգոստոսին հնչակեան անդրանիկ պառակ-
տումը։
- 1896 սեպտեմբերին միութեան բանակցութիւն-
ները կը սկսին Դաշնակցութեան և Վերա-
կազմեալ Հնչակեան կուսակցութեան միջն։
կը տեսն մինչև 1902 ապրիլ, անցնելով երկու
շրջանէ։ Անյաջողութեան պատասխանատուն՝
Հնչակեանները։
- 1902 փետրվար 2ին Փարիզ գումարւած օսման-
եան համաժողովին մէջ Դաշնակցական և Նոր
Հնչակեան պատւիրակները համերաշխօրէն
պաշտպան կանգնեցան հայ դատին և միաժին
ստորագրեցին հայկական պահանջները ներ-
կայացնող յայտարարութիւն մը։
- 1902 ապրիլին Հնչակեան միութիւնը։
- 1902 յուլիսին Հնչակեան միացեալ կեդրոնը Դաշ-
նակցութեան հետ կը ստորագրէ Բրիւսէլի
հայասէրներու քօնկրէին ներկայացւելիք գե-
կուցագիրը։
- 1902 օգոստոս 23ին կ'սկսին միութեան բանակ-
ցութիւնները Դաշնակցութեան և Հնչակեան
միացեալ կեդրոնին միջն։ Դա՛րձեալ անյա-
ջող։ Յուսախափող՝ Հնչակեանները։
- 1902ին Ամերիկայի մէջ մասնակի համերաշխու-
թեան փորձեր։ Հնչակեանները կը մերժեն
և կը հակառակին Սասունի օգնութեան հա-
մար չէցոք հողի վրայ կազմւած Հայ ինքնա-
պաշտպանութեան Յանձնախումբին։
- 1903-ին Հնչակեան երկրորդ պառակտումը։

- 1904-ին, Սասունի ապատամբութեան ատեն, Վեր։
Հնչակեաններու կողմէ համերաշխութեան
առաջարկ Դաշնակցութեան և մերժում։
- 1906ի շրջանին համերաշխութեան փորձեր Ամե-
րիկայի, Պարսկաստանի և Կովկասի Հնչակեան
և դաշնակցական տեղական մարմիններուն
միջն։
- 1907ի սկիզբին՝ Վերակադմեալ պառակտումը։
- 1907 հոկտեմբերին Դաշնակցութիւնը հրաւիրեց
Հին և Վեր։ Հնչակեան երկու հատւածները
հայ կուսակցութիւններու խորհրդաժողով մը
գումարել Փարիզի մէջ գումարւելիք օսմ։
համաժողովին մէջ հաւաքարար ներկայացը-
նելու համար հայկական պահանջները։ 1902ի
համաժողովին առթիւ կայացած համերաշ-
խութիւնը անտարակոյս այս անդամ ալ պի-
տի կայանար և թերեւս աւելի լայն սահման-
ներու մէջ, եթէ Հնչակեան հատւածները
չմերժէին Դաշնակցութեան հրաւիրը։
- 1907-ի վերջերը համերաշխութեան գաշինք Հին
Հնչակեան կուսակցութեան և վերակադմեալ
«Ազգ» եան հատւածին միջն։ Հազիւ վեց ա-
միս կեանք ունենալէ ետք այս համերաշխու-
թիւնն ալ քակւեցաւ օսմ։ սահ մանադրու-
թեան հաստատումէն ետք, «Ազգ» եան հատ-
ւածի կերպարանափոխումով։
- Եզրակացութիւնը որուն պիտի յանդինք, ի-
րողութիւններէն բղխող սա անժխտելի ճշմար-
տութիւնն է թէ՝ Դաշնակցութեան դիրքը հա-
մերաշխութեան խնդրին մէջ, մինչև վերջը եղած
է ՇիՏԱԿ։ Միութեան երկարաւեայ բանակցու-
թիւններու այս կամ այն պարագան անշատաբար
առնելով դիւրին պիտի ըլլար մեր հակառա-

կորդներուն համար համոզել իրողութիւններուն անտեղեակ հասարակութիւնը թէ Դաշնակցութիւնը մերժողական դիրք բռնած է միութեան առաջարկներուն հանդէպ. բայց, ինչպէս տեսանք, եթէ եղած են իսկ պարագաներ ուր Դաշնակցութիւնը մերժած է միութեան առաջարկները այս կամ այն կուսակցութեան կողմէ, առ ալ երբ այս կամ այն կուսակցութեան կողմէ, առ մաթիւ ապացոյցներուն. օրինակ՝ հնչակեան հատւածներու յաճախակի պառակտումը, որմէ վերջ միշտ ականատես եղանք մէկը միւսէն աւելի տըխուր երեսյթներու: Բնականաբար, Դաշնակցութիւնը էր կրնար անփոյթ ըլլալ և ձեռք կարկառել միութեան անունով իրեն ներկայացող ամէն խըմբակցութեան, մանաւանդ երբ անոր արատաւոր անցեալը և անկերպարան ներկան կար մէջտեղ: Այս պիտի ըլլար հայ յեղափոխական բանակի ուժեղացումովը մտահոգ ոնէ կուսակցութեան դիրքը:

Ընդհակառակն, հնչակեան հատւածներու միութեան ջանքերուն գլխաւոր ջիղը կազմած է, գրեթէ միշտ, կուսակցական զղձիմ հաշիւներու ապահովումը. այս իրողութիւնը ցցուն կերպով երեան կուգայ հնչակեան միութիւններուն ընթացքին, — կը միանան կամ կը համերաշխին ցումով յեւ հոփական դուքը օդուած:

Թողունք անցեալի բազմաթիւ ապացոյցները և նորագոյն փաստերէն մէկ երկուքը մէջ բերենք հոս: «Ազգ» թերթը, որ օսմ. սահմանադրութենէն ետք «Փոքր Հայքի» հնչակեան կոչին առթիւ խմբադրական մը գրեց, խօսելով 1902ի կըն-

չակեան միութեան առթիւ, կ'ըսէր. — «... և մէնք կարծեցինք հայրենասսիրական գործ մը կատարած ըլլալ, մէր նեցուկ անոնց (գահավէժ անկումի մէջ գտնւող Հին Հնչակեանութեան) ովուը ընելով»: Քանի մը տող վարը նոյն յօդւածին մէջ, ակնարկելով 1907-ին կայացած Հին Հնչակեան և «Ազգ» եան համերաշխութեան գաշինքին, կ'ըսէր. — «Հնչակեանութեան իր անկումին գրիւլա համար Մուրատի ըրած անկեղծ ջանքերը չենք կրնար չի գնահատել ...»

«Հնչակեանութիւն» ընդհանուր բազմատրութեամբ «Ազգ» կը հասկնար հնչակեան դանազան հատւածները՝ որոնք իրը արդիւնք մայր-Հնչակեանութեան գահավէժ անկումին, բաժնւած էին անկէ՝ դիմելով դէպի անդունդ ... Այդ գահավէժ անկումը կասեցնելու անկարող էին սակայն, որովհետեւ իսկապէս և ո՛չ մէկը նեցուկ կրնար ըլլալ միւսին:

Իրը արդիւնք Հնչակեանութեան այս կազմակուծեալ վիճակին, հնչակեան առողջ անհատականութիւններ և գիտակից խումբեր հետզհետէք բաժնւեցան անկէ և եկան միացան Դաշնակցութեան: Օսմ. սահմանադրութենէն վերջ նապին Գարահիսարի և Մալաթիայի հնչակեաններու խըմբովին Դաշնակցութեան միանալը առաջինը չէր իր տեսակին մէջ. տակաւին 1894-ին, երբ Հնչակեանութեան դէմ ներքին դժուհութիւնները մէծ համեմատութիւններ սկսած էին ստանալ, անհատ գործիչներէ զատ՝ Տրապիզոնի, Երիգայի և Գաղատիայի հնչակեան մարմիններն ալ խմբովին Դաշնակցութեան միացան:

Պատմական յայտնի իրողութիւններ են ասոնք որոնց ծանօթութիւնը կրնայ իր որոշ օգուտն ունենալ հայ հասարակութեան համար:

Առաջաբանին մէջ յիշած ենք, և կ'ուզենք
կրկնել հոս, թէ մեր այս աշխատութեան նպա-
տակը հայ կազմակերպութիւններու համերաշ-
խութեան արդի պահանջին առջև արգելքներ յա-
րուցանել չէ բնաւ : Եթէ հայ կեանքի մշտատե
բարօրութիւնը ապահովելու համար մեր կազմա-
կերպութիւններու գոնէ համերաշխ գործնէու-
թեան ձամբաները հարթած է կեանքը, անցեա-
լին ծանօթութիւնը չէ բնաւ որ այդ գաղափարի
իրագործումին արգելք պիտի հանդիսանայ . ընդ-
հակառակը, մեր զօրաւոր համոզումն է, թէ ա-
պագային առնելիք մեր քայլերուն մէջ այնչափ
աւելի քիչ պիտի սայթաքինք և աւաղելու պատ-
ճառ ունենանք, որչափ որ լաւ ձանչցած ըլլանք
մեր անցեալը :

— Ա Յ Տ Զ —



ՎՐԻՄԱԿ

ՍԽԱԼ	ՈՒՂԻՂ
Էջ 3 տող 26 սկսած	սկսան
» 4 » 1 Հա	Հայ
» 28 » 15 առայց	առանց
» 42 » 33 առա	առաջ
» 70 » 20 միջնորդ	միջնորդի
» 79 » 33 միսկ	իսկ
82-րդ էջի վեցերորդ տողէն վերջ դրւած ըլ- լալու էր 87-րդ էջին վրայ դրւած վերնագիրը :	
» 84 » 9 առջև	առջև»
» 85 » 4 առաջ	առաջ»
» 97 » 14-12 կոչումը	ձուլումը
» 99 » 8 կուսակցութեան . խմբակցութեան	
» 100 » 21 պահանջումին պահապանումին	
» 103 » 19 Արփիարի	Ամերիկայի
» 104 » 8 ձեռքին	կիրքին
» 104 » 9 անիրաւ վէճով	անհուն վիհով
» 106 » 4 փուին	սփուեն
» 109 » 26 պայմանները	պայմանները»
» 111 » 10 Միրտերը	Միտքերը
» 111 » 14 որովհետեւ	որով
» 112 » 10 6-ի	6
» 112 » 27 կանխող	կապող
» 129 » 1 ցնցւելու	ցնցւեցաւ
» » » 5 աքսորւած	արտաքսւած
» » » 28 նւր	նոր

- էջ 130 տող 4 կ'ունենանք կ'ունենայինք
 » » 5 չէք չէք
 » » 8-9, ո-րոնք ա նոնք
 » 132 » 32 պատճէն պատճէնը
 » 133 » 27 կ'արժանանար կորժանանար
 » » 28 ջանալէ ջանալ է
 » 136 » վերնագիր ամփուռւմ ամփոփում
 » » 9 չունէինք չունինք
 » 139 » 33 *
 » 140 » 27 յուսախափող խուսափող
 * Ա. Վ. «Հայրենիք»-ի 1902-ի մայիս 25
 համարի «Ո՞վ է միութենական յօդւածին մէջ»:



ՀՀ Ազգային գրադարան



NL0196313

ՀԱՅՐԵՆԻՔ»-ի Հրատարակութիւնները

1. — ԱՆԴՐՈՒԹԻԿԵ, զեղ յայն յեզ կեանքէ, Ս. Քաջնոսի, Թարգմ. ի. Ա. Երան: Գին՝ \$1.00:
2. — ՍՐԾԱԼՈՅՍ, Տրամա թիւրքահայ կեանքէն Վարդգէսի: Գին՝ 10 սէնթ:
3. — ՄՈՍՈՒՆ ԵՒ ԶՕՐԻ ԱՐԾԱԿԱՆՎԵՆԵՐԸ, Օնիփ կի: Գին՝ 10 սէնթ:
4. — ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՊԱԿՆԵՐ, Միբ-Հազօրի: Գին՝ 5 սէնթ:
5. — ՍԱՀՄԱՆԱԳՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ, Յ. Յ. Չաքմագճեանի, (մամուլի տակ:
6. — ՀԱՅՐԵՆԻՔ ԵՐԳԱՐԱՆ, գին՝ \$2.50, Տաճկաստանի համար զեղչւած 37.50 դրամ:
7. — ՈՈՒՍ Ս. ՅԵՂ. ՄՐԱԳԻԲԸ, Թրգմ. Ն. Հանդոց: Գին 10 սէնթ, Տաճկ. 2 դրամ:
8. — ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ԽԲՆ-ԴԻՐԸ, Ն. Տ. Ա. Թ.-ի: Գին՝ 25 սէնթ:

Սառնալու համար զիմել:

HAIRENIK PRESS

9 KNAPP ST.

BOSTON, MASS. (U. S. A.)



